



# ՄԻՈՆ

1965



ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ ԱՐԿԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐԿ ՍՈՒՐԲ ԵՐՈՒՍԱԿԵՄԻ



25 Յունուար 1965

Նօրին Ամենապատուութիւն  
Հայ Պատրիարք Երուսաղէմի.

Հետեւելով 1-32-16674, 30-11-1964 թուակիր և Ձեր՝ «Ջար-  
թօնի» Առային կարգի շահանքին արժանացման առևտրաբանար  
գրած նամակիս, կը ներկայեմ Ձեր ամուսնով հրատարակուած և  
Արքայական գերագոյն ստորագրութեամբ զարդարուած Արքայա-  
կան Հրովարտակը:

Այս բարեպատեհ առիթով, Ձերդ Ամենապատուութեան կը  
ներկայացնեմ բարեմաղթութիւններս և շնորհուարութիւններս՝  
գերագոյն այս զնահատանքին համար:

Ձերդ անկեղծօրէն

Տաւու Ապու Ղազարէ  
Կառավարիչ Երուսաղէմի

Մենք:

Հիօնէն ՈՐԴԻ ԹԱԼԱԼԻ.

ԹԱԳԱՒՈՐ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ.

ԱՌ Ի ԳՆԱՀԱՏՈՒԹԻՒՆՅ ԱՅՆ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ՝ ՈՐՈՆՑՄՈՎ  
ԿԸ ՆԿԱՐԱԳՐՈՒԻ ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆ ԵՂԻՇԷ ՊԱՏ-  
ՐԻԱՐԲ ՏԵՐՏԵՐԹԱՆԸ, ԵՒ ԻՐ ՄԷՋ ԳՏԱՆ ԸԼԼԱԿՈՎ ՀԱՇԻՄԱԿԱՆ  
ՏԱՆ ՀԱՆԻԳ ԱՆԿԵՂՉՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՆԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ, ԻՐԵՆ  
ՇՆՈՐՀԱՆ ԵՆԲ «ՋԱՐԹՕՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՇՔԱՆՇԱՆԸ, ԵՒ  
ՀՐԱՄԱՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ՝ ԱՅՍ ԹԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԸՆՈՂ  
ԱՅՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԻՆ՝ ՄԵՐ ԳԻՒԱՆԱՏՈՒՆԵՆ:

ՏՐՈՒԱՆ ՄԵՐ ՊԱՄԱՆԻ ՊԱՆՏԵՆ, ԱՄՄԱՆ, ԱՅՍ 17-ԲԻ  
ՕՐԸ ՈՒՃԱՊ 1384-Ի, ՈՐ ԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ 1964 ՆՈՅՆՄԱՐԵՐ  
21-Ի, Ե. Գ.:

ՏԻՐՈՋՄ՝ ՄԵՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ  
ՀԻՒՆԵՆ ՊԵՆ ՆԱՄԵՐ  
ՀԱՇԻՄԱԿԱՆ ԱՐԲԱՅԱԿԱՆ ՏԱՆ ԳԻՒԱՆԱՊԵՏ

## Ն. ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ ՊԱՐԳԵԻԱՏՐՈՒԱԾ «ՆԱՅՏԱ»ՅԻ Ա. ԿԱՐԳԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

-----

Նախքան դէպի Երուսալ պաշտօնական շրջապտոյտի մը ձեռնարկելը, Յորդանանի բարեխնամ թագաւոր Ն. Վ. Հիւսէյն Ա. հանեցաւ Երուսաղէմի Պատրիարք Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրտէրեանի շնորհել «Նահտա»յի Առաջին Կարգի շքանշանը, որ վերապահուած է պետական բարձր անձնաւորութիւններու, և որ կը տրուի շատ բացառիկ պարագաներու:

Շքանշանի տրուութեան արարողութիւնը կատարուեցաւ վարչապետ Ն. Վսեմութիւն Պահեաթ Թալիունիի ձեռամբ վարչապետարանին մէջ, Ամման, Շարաթ, 19 Դեկտեմբեր 1964, կ. ա. ժամը 10.30-ին:

Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հօր կ'ընկերանային Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Ասլանեան, Ս. Աթոռի Գիւանապետ Հոգշ. Տ. Շահէ Վրդ. Անէմեան, Աւագ Թարգման Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան, ինչպէս նաեւ Հոգշ. Տ. Ներսէս Վրդ. Փապունեան և Հոգշ. Տ. Արշակ Արդ. Խաչատուրեան:

Խօսք առնելով, Պատրիարք Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Ն. Վեհափառութիւն Հիւսէյն Թագաւորին՝ այն բարեխնամ հոգատարութեան և ուշադրութեան համար, որուն կ'արժանանան Հաշիմական թագաւորութեան քաղաքացիները, որոնց կարգին նաեւ քրիստոնէայ բոլոր համայնքները:

Ն. Ամենապատուութիւնը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Ն. Վսեմութիւն Պահեաթ Թալիունիի՝ Վեհափառ թագաւորին և Հաշիմական Կառավարութեան իր մատուցած յոյժ գնահատելի և օգտակար ծառայութիւններուն համար:

Պատասխանելով, Ն. Վսեմութիւն վարչապետը շնորհաւորեց Ն. Ամենապատուութիւնը՝ «Նահտա»յի Ա. Կարգի շքանշանին արժանացած ըլլալուն համար, և ըսաւ որ Ն. Վեհափառութիւն Հիւսէյն Թագաւոր վերոյիշեալ շքանշանը շնորհած էր՝ ի գնահատութիւն Պատրիարք Սրբազանին կողմէ յօգուտ Յորդանանի տարուած աշխատանքներուն:

Սիրալիք և ջերմ ընդունելութեան մը ետք, Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազանը իր շքախումբով վերադարձաւ Երուսաղէմ:

# ՄԻՈՆ

ԼԹ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ՔԱՆԱՄԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

«سور» مجله ارمينية شهریه، دینی، ادبیه، ثقافیه.

"SOUR" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY

2 0 1 3

1965

Յունուար - Փետրուար

Թիւ. 1 - 2

## ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԹ ՀՕՐ ԺՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Բ Ե Թ Ղ Ե Հ Է Մ Ի Ս Ո Ւ Ր Բ Ա Յ Ր Է Ն

ԺՈՂՈՎՈՒՐԳ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՅՈՐԴԱՆԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Նորէն կը հնչեն զանգերը Բեթղեհէմի, խոր ու թրթռուն, հոգիներու անդռնին վրայ կաթիլ կաթիլ ինկող, ջերմ ու աներկրային: Անգամ մը եւս աղմուկէն և նիւթէն վեր, զգացումներու մետաքս թելը կ'երկարի լուսաւոր հեռուններուն, զուարթուններու բացխփիկ թեւերու ընդմէջէն, որովհետեւ սիրոյ, խաղաղութեան բայց մանաւանդ արդարութեան իշխանը վերստին կը ծնի այս գիշեր Բեթղեհէմի Ս. Այրին և հոգիներուն խորը:

Զանգեր Բեթղեհէմի, ձայն աւետաւոր մեր Տիրոջ Ծննդեան, սեւ-սիւրբ, երկնաթռիչ երազը մեր պապերուն, ճամբան մեր ներքին լոյսերուն, հնչեցէ՛ք միշտ, և հոգիները, մառապայթ ու ստուեր, թող վազեն իրենց աւագանին, երկիրն ու երկինքը լեցնող խորհուրդին:

Բաց վերստին թեւերդ ներմալ, խորհուրդ Բեթղեհէմի, և թող լոյսդ աստղ առ աստղ ծառալի նեարդներէն ներս երկնակարօտ մարդերու, օծելու մեղքի բաւիղները, գունաւորելու համար ամպերը ցաւին, վասնզի դուն անհուն ձայնն ես, հազարներու տառապանքին ու երազին:

Մեր Տիրոջ Ծնունդը, սրտառուչ ու գեղեցիկ դրուագ մը չէ միայն, մին անոնցմէ՛ որոնք յաճախ յուզիչ և մեծ յիշատակներով կը հարստացնեն կեանքը, այլ սկիզբը նոր կարգի մը՝ մարդկային պատմութեան մէջ:

Մարդուն կեանքը շնորհիւ այդ Յայտնութեան նոր նշանակութիւն կ'ստանար, Աստուած կը մասնակցէր մարդկային պատմութեան, ու կը լեցուէր բացը որ կար հոգիին ու մարմնին, երկրին ու երկնքին միջեւ:

Մանուկը որ այսօր վերստին իր խանձարութեան կը բանայ այս սրբազան Այրին և մեր հոգիներէն ներս, խորհուրդն ու մարմնառութիւնն է խաղաղութեան, սիրոյ բայց մանաւանդ արդարութեան՝ որ ըզձանկն ու կարօտն է եղած դարերով տառապող սերունդներուն, պատմութեան մութ և արիւնոտ ծփանքներուն դիմաց:

Հարստութիւն, զինուորական փառք և մտքի նուանումներ արհամարհելի չեն անշուշտ, սակայն բաւական չեն ապահովելու ժողովուրդներու առողջութիւնն ու տեւականութիւնը, եթէ անոնց պակսի արդարութեան զգացումը: Մեր ժողովուրդը դարերով արդարութեան ըզգացումին ոգրերգական սէրն է ունեցած, հեւտ ու բարախուն, նման անմահութեան նայուածքին:

Մարդարութեան յագագը անշուշտ դիւրին տարագելի գազափար մը չէ, որքան ատեն որ մէկուն արդարութիւնը կը յանգի գրեթէ միշտ ուրիշին հանդէպ անարդարութեան: Ազգերու արդարութեան կշիռքին մէջ ողբալի է տեսնել որ ժողովուրդները իրենց սփոքեալ կիրքերը կը նետեն նժարին մէջ նոյն այդ արդարութեան անունով, ուրիշներու հոգն ու իրաւունքը իւրացնելու համար:

Ազգերու կեանքին հիմն ու կեդրոնական սկզբունքը արդարութեան գազափարն է: Իրական քաղաքակրթութիւնները արդիւնք են անոր նկատմամբ եղած յարգանքին: Մարդկային կեանքի ամենէն շինիչ ուժերու ազբիրն ու ներշնչարանը, թշուառութեանց ամենարոյժ ամոքիչը, քաջութեանց ամբարանդիչ պահպանակը, առաքինութեանց դրդիչն ու մշակը արդարութիւնն է:

Ի՞նչ փոյթ թէ միլիոնաւոր մարդեր տակաւին ունեցած չըլլան, յանուն արդարութեան, իրենց իրաւունքը եղող այդ բարիքը: Այս գիշեր բոլոր երկիրներու և հոգիներու հորիզոնին վերեւ նորէն կը շոգայ Արդարութեան իշխանին աստղը: Կը հաւատանք թէ մօտ է օրը՝ երբ Ան պիտի նշուլէ նաեւ մեր երկնակամարին վրայ, մեր ժողովուրդին բերելու իր դարաւոր իզձերուն, երագներուն և ձգտումին գրաւականը եղող արդարութիւնը: Գինը իր արիւնին՝ գոք դարերով, բայց մանաւանդ յիսուն տարիներ ատաջ այնքան առատօրէն հոսեցաւ ռմբագործներու սուրին և Պիղատոսներու ձեռքերուն վրայ:

Մեր խորունկ հաւատքն է եղած դարերով, որ ամէն գոհողութիւն, ուշ կամ կանուխ, իր արժանի հատուցումը կ'ունենայ: Թէ Աստուծոյ արդար արեւին ներքեւ այնքան վայրագօրէն նահատակուած մեր երազը, կարմրած՝ մեր գոհերուն արևնով, օր մը սիտի իրականամայ, որովհետեւ երագները չեն մեծնիր՝ երբ արիւնով են գրուած: Մեր անքիւ նահատակներուն սրբազան կտակն է ան, անոնց մահուան գիւնը եղող անփրշրելի աղամանդի սլաքը: Եւ մեռելներ չեն ապրիր երբ մեռնի երազը, և ողջերը կը դադրին իրենց դերէն, երբ մեռելները լռեն: Վայ այն ժողովուրդին, որ անգամ մը եւս կը մեռցնէ իր մեռելները:

Կը հաւատանք թէ պիտի գայ օրը այդ հաւատարմութեամբ, որուն քաղցն

digitized by 9346 ահ  
A.R.A.R. @ 196-98

ու ծարարը ունեցողներուն պիտի տրուի իրենց արդար բաժինը: Պիտի գայ օրը ուր դուռները պիտի չգոցուին գիշեր ու ցերեկ, վասնզի ոչ ոք պիտի մտածէ ուրիշի սեմէն ներս իր ոտքը նետել: Ուր ծառերուն ոչ մէկ օտար ձեռք պիտի երկարի: Ուր հացը ամէն երդիքի տակ, խտացած արեւ մը ինչպէս, պիտի ճառագայթէ: Ուր մեր հիմա արիւնով իսկ գնել յօժարած բարիքները, պիտի ըլլան մեր պարտեզի ծաղիկներուն պէտ մեզի մօտ և մատչելի, երբ սիրտերուն մէջ շատնայ արդարութեան զգացումը: Նման աշխարհ մը ոչ երբազ է և ոչ ալ ցնորք, անոր խանձարուրը բացւած է արդէն դարեր առաջ. մեզի կը մնայ այդ մանուկը չմեռցնել:

Ժողովուրդը Հայոց, դուն դարերով արդարութեան և ազատութեան տենչն ես ունեցեր, երկնքին չափ խորունկ և ոսկի անուրջի մը պէտ գեղեցիկ: Այդ զգացումը լոյծ, տարտամ և վերացական յղացք մը չէ եղած քեզի համար, այլ ջիգերով զգալի, մարմնացած հեւք մը, սլացք մը, քու ըզձանգի քափին մէջ երկնքի դուռները և արդարութեան դարպասները խորտակելու չափ: Ի վերջոյ մեր պապերը չեն մեռած, մեռած ըլլալու սիրոյն:

Գուր գաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիին և Արդարութեան Իշխանի մարմնով երեսալուն, մեզի հետ միասին այս գիշեր ձեր երկիւղած էութեան խորերէն անգամ մը եւս ազօթեցէք որ փարատին մատախօղակները, չճանան չարիքները, տարագրուին տագնապները և լինի խաղաղութիւն, սէր և արդարութիւն բոլոր ազգերուն, որոնց սուրբ երազը անգամ մը եւս կը հիւսուի այս սրբազան գիշերէն:

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան առիթով, մեր խորին երախտագիտութիւնն ու անկեղծ հաւատարմութեան զգացումները մեր սիրելի Թագաւորին, Հիւսէյն Առաջինի, ինչպէս նաեւ իրմով գլխաւորուած Յորդանանի բոլոր վարիչներուն:

Տէրը թող միշտ անսասան պահէ Հաշիմական Գահը և անոր անգուգական Գահակալին շնորհէ անփորձ, երջանիկ և արդիւնաշատ բազմաթիւ տարիներ, իրագործել կարենալու իր ժողովուրդին արդար ակնկալութիւնները, խաղաղութեան և սիրոյ քաղցր մթնոլորտին մէջ, ամէն:



## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# «ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՂՄՆ ԱՇԽԱՐՀԻ»

Ս. Յարութեան Տանարի հանգանակութեան առթիւ անգամ մը եւս մեզի յայտնուեցաւ Ամերիկայի Հայը իր տոմսիկ առաքինութիւններու հարագատ պատկերին մէջ: Ատլանտեանէն մինչեւ հաղաղականի ակեբուն վրայ տարածուած մեծ այդ գաղութը՝ ունի իրեն յատուկ արժանիքներ և նկարագրի պատուարեր գիծեր, որոնք եթէ չեն գատորոշեր զայն մեր միւս գաղութներէն, սակայն կը բացառեն, հայեցի առաքինութիւններու իր յորդագեղ արտայայտութիւններով:

Հակառակ Նոր Աշխարհի մեղկացուցիչ, շլացուցիչ և մաշեցուցիչ պայմաններուն, Հիւսիսային Ամերիկայի Հայ գաղութը պահած է իր ցեղային ամենէն հիմնական յատկութիւնը՝ նկարագրի տոկունութիւնը և նախաձեռնութեան ստեղծագործ երեւակայութիւնը: Յաջողած անհատ Հայերու չէ՛ որ հանդիպեցանք Ամերիկայի ամէն կողմերուն, այլ՝ յաջողած Հայկական զանգուածի մը, որ իր ամբողջութեան մէջ, կեանքի ամէն ասպարէզներու սանդուխներուն վրայ, առաջնակարգ դիրքերու տիրացած է, ու տարօրինակ հրաշքով մը՝ Ամերիկեան արագ և գործնական կեանքի հոգեբանութեան վրայ պատուաստած է Հայկական կեանքի ջերմ, զգայուն և մաքուր աշխարհը. եւ մեր կարծիքով, տրուած պայմաններուն մէջ, ներքին նման մթնոլորտի մը պահպանութիւնը ո՛չ միայն մեծագոյն փառքը, այլ չաւազոյն գրաւականն է Ամերիկահայութեան վերապրումին:

«Երկրի» կարօտը, արեւելեան մեր աշխարհի արեւին յիշատակը և ազգային հպարտութեան վսեմ զգացում մը իրարու շարկսուած՝ Ամերիկայի Հայուն սիրտը վերածած են անհուն գանձի մը, որմէ անվերջ կը բաշխուին բարիք և եղբայրութիւն՝ գաղթաշխարհի ամէն կարիքներուն: Արդար ըլլալու համար պէտք է խոստովանիլ այս առթիւ, թէ սխալ է նիւթական բարգաւաճութեան վերագրել միայն այն փաստը՝ որ Ամերիկահայուն կը վերապահէ առատաձեռնութեան մրցանիշը: Բազմաթիւ գաղութներ ունինք նոյնքան բարգաւաճ և շատ աւելի մեծ թիւով հայեր՝ ստաւել եւս հարուստ, սակայն ո՛չ մէկ գաղութ ազգային աւանդութեան մը բարձրացուցած է նուիրաբաշխումը, ինչպէս կը շարունակէ ընել Ամերիկայի մեր պատուական Հայութիւնը:

Ս. Յարութեան Տանարի հանգանակութիւնը և այստեղ հրատարակուած հազարաւոր անունները մէկ օգակն են ոսկի այն շրջանին, որ կէս դարէ ի վեր Ամերիկայի հայը՝ Միջին Արեւելի մեր ազգային կա-

րիֆնեքում կը կապէ ոչ թէ նուիրատուի և նպաստընկալի կապով, այլ ազգային կեանքը կոթողելու և ուսնացնելու եղբայրական նիգով:

Հին սերունդի Հայը կը տառայի հայրենիքի կարօտն և իր գաւակներու անգլիախօսութենէն և կու տայ կարծէ՛ գարմանելու համար աշխարհ՝ ինչ որ անդարմանելի կը գտնէ իր տան մէջ: Երիտասարդը կու տայ ապացուցանելու համար որ ինք Հայ է իր զգացումներու աշխարհին մէջ և այնքան գիտակից՝ իր պարտականութիւններուն և հեռաւոր կապերուն: Միացած՝ երկուքին ալ հոգիները այցուած են նոյն մտահոգութիւններէն — Հայկական ժառանգութիւնը ամուր ձեռներով վեր բռնելու նախանձախնդրութենէն:

Եւ բոլոր երեմիական յոռետեսութիւններուն և պարտուողական գուշակութիւններուն դիմաց, անվարան կարելի է յայտարարել թէ հպարտ զգացիմք Ամերիկահայութեամբ:

Հպարտ՝ խարուսիկ երեւոյթներու ետին պլպլացող այն բոցով, որ հարագատ զգացումի մը լոյսն է, Հայկական աշխարհ մը լուսաւորող իւրաքանչիւրի հոգիին մէջ:

Հպարտ՝ իշխանական այն վերաբերմունքէն, որ միայն հանգանակութիւններու առթիւ կը բաշխուի, բարեբարութիւններու գետի մը լայնութեամբ:

Հպարտ մանաւանդ՝ մեծ իրագործումներով, որ Հայկական եկեղեցիներն են Ամերիկայի մէջ:

Մարդերն դուրս, Ամերիկայի Հայ դաշտին վրայ կանգնած ամենէն պանծալի իրականութիւններն են մեր Տաճարները: Տարօրինակ ծաղկումով մը, անոնք հայկական կաթուղիկէներ գարեթացուցած են Աւերիկեան երկինքին դիմաց հոն՝ ուր հոծ կամ հազիւ փի մը Հայութիւն հաստատուած է: Համեստ ազօթաւեղիէն մինչեւ Մարմաշէններու և Անիի Տաճարներու հետ մրցող փարթւած կառուցուածքները, անոնք պըտուղներն են նոր գիտակցութեան մը, որ արշաւի հանած է մեր բոլոր ծուխերը: Հինին տեղ նորը, Հայկական ամենէն հարագատ ոնով, նորի պարագային՝ լաւագոյնը. ա՛յս է նշանաբանը, որ հարիւրի մօտեցուցած է Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցիներու թիւը, մեծածախս կառուցուածքներով և շքեղ ներկայութեամբ:

Եկեղեցին, Նոր Աշխարհի իրականութեան մէջ, տունն է Հայկական կեանքին: Հոն, Կիրակօրեայ Դպրոցէն մինչեւ հոգաբարձութիւն, կազմակերպութիւններու մեծ ցանցերը և ամբողջ տարուան Կիրակիները գըլաւող ձեռնարկները՝ բեւեռած են ըհեբրային կեանքը եկեղեցիներու և անոնց սրահներուն շուրջ: Անվերջանալի մաշկերոյթներ, ի պատիւ այցելող Առաջնորդին, հիւրին, հանգանակող նուիրակին, դասախօսին, արւեստագէտին, եկեղեցւոյ բարերարին՝ եկեղեցիին կից սրահը կը պահեն երթեւեկութեան և կենսունակութեան տարօրինակ յարուածութեան մը մէջ, ուր Հայ երգը, արտասանութիւնը, խօսքը և մթնոլորտը ջերմացուցիչ օճախներու նման տաք կը պահեն Ամերիկահայութիւնը:

Իսկ արահներում կից՝ Կիրակնօրեայ Դպրոցները, ուր յատկապէս ուշագրաւ է յանախող մանուկներում ստուար թիւը և ուսուցչական կազմերում նուիրումածութիւնը, այն դարբնոցներն են, ուր մեր ազգային եկեղեցին, շարականներու քաղցրութեան, կրօնական շունչի մաքրութեան և մեր պատմութեան դասի խանդավառութեան մէջ կը լարէ մեր մանուկներու հոգին և կը սեւեռէ զայն դէպի հայ արժէքները: Հայկական ամենօրեայ դպրոցներու դժբախտ բացակայութեամբ, Կիրակնօրեայ Դպրոցներու մեծ ցանցը այլապէս մխիթարական երեւոյթ մը կը հանդիսանայ: Եւ այս գիտակցութեամբ, Հիւսիսային Ամերիկայի գոյգ Առաջնորդաբանները, լուսագոյնս պատրաստուած դասագիրքերու, կրօնական և եկեղեցագիտական երատարակութիւններու շարքով մը Կիրակնօրեայ Դպրոցներում մէջ ապահոված են նախանձնի մակարդակ մը:

Ամերիկեան Հայ կեանքի կարիքներէն ծնած նոյնքան մխիթարական երեւոյթ մըն է Հայց. եկեղեցւոյ Երիտասարդութեան Ամերիկեան Կազմակերպութիւնը, որ Կիրակնօրեայ Վարժարանը աւարտած և Հայց. եկեղեցւոյ ոգիով խանդավառ երիտասարդներու խմբաւորումն է եկեղեցիին շուրջ: Իրենց յատուկ երատարակութիւններով և թերթիկով, երիտասարդները կը պահեն կապ մը ո՛չ միայն իրարու և եկեղեցիին միջեւ, այլ մանաւանդ իրենց անցեալին և Հայ իրականութեան հետ:

Կիրակնօրեայի, Երիտասարդութեան, երիտասարդ ամուսիններու, Օժանդակ Տիկնանց, արանց և կանանց զանազան կազմակերպութիւններ եկեղեցին կը բարձրացնեն ամէն տարիքի և սեռի Հայերու շահախառնով կերտուած ազգային կառույցի մը, որ խիզախօրէն կուրծք տուած է մաշեցնող ալիքին:

Առանց ուրանալու Հայ մամուլին և կուսակցական, հայրենակցական, բարեգործական և այլ ազգամուէր կազմակերպութիւններու նպաստը, պէտք է շեշտել այն բացայայտ իրականութիւնը՝ թէ Ամերիկեայ կեանքի կազմակերպութեան անկիւնաքարն է Առաջնորդարանը, շէնքը՝ Թեմական իշխանութիւնը իր նիւզաւորումներով և առանցքը՝ Հայց. եկեղեցին: Եւ իբր այդ, հակառակ մեր եկեղեցին երկուքի նեղոգ հին ատելութիւններուն, Ամերիկայի Թեմը, իր ամբողջութեանը մէջ, իր իշխանութեամբ, կազմակերպութիւններով, թեմական և ծխական մամուլի լայն նիւզաւորումներով, արդիական հասկացողութեամբ լարուած այն մեծ մեքենան է, որ «Հիւսիսային կողմն աշխարհի» կը պահէ զանգուածը Հայութեան, ստանամանիքներու և գաղջութիւններու դէմ:

Եւ ինչպէս ամէն տեղ և ամէն կազմակերպութեան պարագային մեծ իրագործումներու ետին կան մեծ հոգիներ, այդպէս ալ Ամերիկայի գոյգ Թեմերու շէնք երթը իրեն առաջնորդող ունի մեր ժողովուրդի ազնուագոյն զգացումները իրենց անձին մէջ խտացուցած ար մը այդ մեծ հոգիներէն, որոնք բարեբարութիւնը կեանքի օրէնք ըրած և խաղաղասիրութիւնը՝ նշանաբան, իրենց սիրտին արեւը բացած են եկեղեցաշինութեան ընդարձակ դաշտին վրայ և իրենց անձին օրինակով և կազմակերպչական իմաստութեամբ յառաջ կը տանին ստեղծագործ թափը Ամերիկայի Հայութեան: Առանց համեստութիւններ վիրաւորելու, թող ներուի յիշել այստեղ ամենէն փայլուններէն՝ վսեմաշուք Ալեք Մանուկ-

եանը, նահապետանման Հայկ Գավուհներանը, մախանձախնդիր Տատուր Տատուրեանը, վնական Սարգիս Զարգարեանը, ամբողջանուէր Ճան Բիւրբներանը, պերնախօս Տիգրան Պոյանեանը և տակաւին փազանգը Մարտիկեաններու, Թադոսեաններու, Խոլիկեաններու և Տիւլկերեաններու, որոնք, ինչպէս բարերարական ամէն ցանկի մէջ, այնպէս ալ Ս. Յարութեան Տանարի հանգանակութեան ցանկերուն գլուխը կը գրաւեն պատուոյ տեղերը:

Յաջող հանգանակութեան մը առթիւ արձանագրուած խանդավառ խօսքեր թող շնկատուին մեր տողերը, այլ սրտցաւ Հայու մը ուրախութեան պոռթկումը, զոր աղօթքի մը հետ կ'ընծայենք մեր հայրերու Աստուծոյն, որ «նախախնամեալ պահեսցի Հիւսիսային կողմն աշխարհի, վանքս, անապատս, քաղաքս և գիւղս և բնակեալ ժողովուրդս»:

Շ.



## ԱՆՆԱԽՆԹԱՅ ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ԱԼԵՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԿԸ ԿԱՌՈՒՑԱՆԷ ԺԱՌՆԳ. ԵՒ ԸՆԾԱՑԱՐԱՆԻ ՆՐ ՇԵՆՔԸ

Հ. Բ. Ը. Միութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Ալեքս Մանուկեան, 1963 Հոկտեմբերի Երուսաղէմ իր այցելութեան առթիւ, խոստացած էր ստանձնել Ժառանգաւորաց և Ընծայարանի նոր շէնքի մը կառուցումը:

Պատրիարք Սրբազան Հօռ 1964 Սեպտեմբերի Նիւ Եորք այցելութեան, մեծարգոյ Նախագահը վերջնականապէս յանձն առաւ կրթական մեծ հաստատութեան մը բարեբարութիւնը, Պատրիարքաբանիս տրամադրելով նիւթական անհրաժեշտ միջոցները:

Այժմ արդէն իսկ պատրաստուած է կառուցուելիք ուսման մեծ այդ կեդրոնին ու յարակից շէնքերուն ընդհանուր յատակագիծը, և շինարարութեան աշխատանքները կը սկսին մօտ ատենէն:

Մնած 1901-ին, Իդմիրի 1920-ի աղէտէն անմիջապէս ետք Տիար Մանուկեան կ'ապաստանի Ամերիկա, ուր, շնորհիւ իր փայլուն մտքին, անխոնջ աշխատանքին և յարատեւութեան ոգիին՝ կը տիրանայ մանափայլուն դիրքի, դառնալով Ամերիկահայութեան ամենէն կարկառուն ղեմքերէն մին:

Ինչ որ սակայն կը կազմէ գեղեցկագոյն յատկանիշը Տիար Մանուկեանի՝ Ամերիկահայ ազգային ու ընկերային կեանքէն ներս իր ունեցած ամենէն ազնիւ ու միաժամանակ յոյժ օգտակար գործունէութիւնն է. գործունէութիւն մը՝ որ կը տարածուի յիսուն տարիներու վրայ: Կեանք մը ամբողջ:

Տիար Մանուկեանի անձնական անդուլ ճիւղերուն և անհատական օրինակին արդիւնք է առաւելարար Տիթորոթի Հայ Կեդրոնին հոյակապ շէնքը, ինչպէս նաեւ նոյն քաղաքի նորակառոյց եկեղեցին:

Որպէս երկարամեայ անդամ Ամերիկայի Հայ Եկեղեցոյ Երեսփոխանական Ժողովին, մեծ է եղած Տիար Մանուկեանի դերը Միացեալ Նահանգներու հոծ Հայ դազութէն ներս՝ համերաշխութեան եղբայրական ոգիի մը ստեղծումին և համայնքային գործերու անխոչըղոտ ընթացքին առնչութեամբ:



Իրխանական ու առատամեծ իր բարերարութիւններուն շնորհիւ է որ Միացեալ Նահանգներու Հայ գնդութէն ներս ծառայող բազմաթիւ հոգեւորականներ միջոցն ու պատեհութիւնը ունեցած են հետեւելու Ամերիկեան զանազան Աստուածարանական վարժարաններու դասընթացներուն :

Սակայն Տիար Ալեք Մանուկեանի հանրային գործունէութեան փառաստակը կը կազմէ վստահարար այն անձնանուէր ու արդիւնաշատ ծառայութիւնը՝ զոր տարիներով մատուցած է և կը շարունակէ ընծայել ազգապարծան մեծ կաղմակերպութեան՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան : Մտաւորապէս քսան տարիներ առաջ, գլխաւորաբար Տիար Մանուկեանի անդուլ ջանքերուն շնորհիւ վերակենդանացած է Միութեան Տիթրոյթի Մասնահիւրը, որ ցարդ ամենէն դուլիք և օգտակար գործունէութիւն մը ունեցած է Հայաշատ այդ գաղութէն ներս : Եկեղեցանպատ կամ ազգային որեւէ հանգանակութեան առիթով, Տիթրոյթի համայնքը իր մասնակցութիւնը բերած է առաւելագոյն չափով մը, իսկ յաճախ՝ իրմէ ակնկարծածն ալ գլխ-անցնելով : Այսպէս էր որ, Ն. Բ. Ը. Միութեան կողմէ կազմակերպուած Պատերազմի Աղէտեալներու, Կարօտեալներու, Ներգաղթի և Դպրոցայինութեան հանգանակութիւնները Տիթրոյթի մէջ մեծադոյն յաջողութեամբ արդիւնաւորուած են :

Տիար Մանուկեան աւելի քան քսան տարիներ անդամակցած է Բարեգործական Միութեան Կեդր. Վարչ. Ժողովին, և 1953-ի Դեկտեմբերէն ի վեր կը վարէ Միութեան Նախագահութիւնը ամենէն կատարեալ կերպով ու մեծ ձեռնհասութեամբ : Ու իր ազդին ընծայարեւած գոհողութեան չափը դէթ մասամբ ծանօթացուցած կ'ըլլանք, երբ յիշենք թէ Տիար Մանուկեան, իր ազգօգուտ գործունէութենէն գուրտ՝ Նախագահն ու Վարիշն է Ամերիկայի զանազան կողմերը հաստատուած եօթ ընկերութիւններու :

Իր կատարած բարերարութիւններուն ընդհանուր գումարը կ'անցնի կէս միլիոն տոլարը, յատկացուած ընդհանուր ամամբ եկեղեցական մեռնարկներու : Այս բարերարութիւններու թաղն ու պսակը կը կազմէ անվարան այն անհախընթաց նուիրատուութիւնը՝ որով պիտի կատարուի երուսաղէմի նոր Դպրեվանքը՝ դառնալու համար Հայաստանեայց եկեղեցիի զինուորեալ պաշտօնեաներուն դաստիարակութեան և լուսաւորութեան վստարանը :

Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հայրը, բարձրօրէն զնահատելով Տիար Ալեք Մանուկեանի եկեղեցանուէր ու ազգօգուտ ծառայութիւններն ու բարերարութիւնները, Նիւ Եորքի մէջ, 1964-ի Սեպտեմբեր 28-ին զայն պարգեւատրեց Ս. Յարութեան ազամանդակուտ չբանաշնորհ :

«Երաճի որ ունիցի յիշատակ ի Սիւն» :



## ԲԱՐԵՐԱՐ ՏԻԱՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԴՈՍԵԱՆ

ԿԸ ԿԱՌՈՒՑԱՆԷ ԱՄՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Պատրիարք Արքայան Հօր Նիւ Եորք այցելութեան առթիւ, իր ազգային ծառայութիւններով երախտաւոր՝ Տիար Յարութիւն Քաղոսեան լուսաւոր աստղ ժը աւելցուց բարերարութիւններու իր երկիրքին վրայ: Ան ստանձնեց կառուցումը Ամմանի Եկեղեցիին, ի յիշատակ իր երջանիկ ծնողաց:

Տիար Յարութիւն Քաղոսեան մին է սաղանդաւոր այն Հայրազններէն, որոնք, իբրև զաղթական ասպատանած Ամերիկա, իրենց Հնարամտութիւնը և աշխատանքի տոկունութիւն, բրած դրամապլուս, Հասած են մեծ յաջողութիւններու:

Որդին Գէորգ և Եղիսարէթ Քաղոսեաններու, Յարութիւն ծնած է 1892-ին Պարբերդի Բշաղաջ գիւղը:

Գիւղին ազգային վարժարանը յաճախած է երեք տարի և Ամերիկա դաղթած՝ 1909-ին:

Տեղահանութեան ընթացքին կորսնցուցած է մայր, Հայր, քույր և եղբայր: Ամերիկայի մէջ տարի ժը ուրիշի քով աշխատելէ ետք սկսած է իր անձնական գործին:

Ամուսնացած է Օրդ. Ալաւնի Կօշկարեանի Հետ, որ այժմ Տիկնանց միութիւններու և Եկեղեցաւոր ձեռնարկներու մէջ ոչ միայն իր արժանաւոր տեղը դրաւ և՛ ամուսինի կողքին, այլ իր կարգին, ունեցած է և կը շարունակէ ունենալ փայլուն գործունէութիւն:

Քաղոսեաններ ունեցած են երկու դուստրեր, Եղիսարէթ և Ալիս-Արփիկէ: Վերջինը կորսնցուցած են երիտասարդ տարիքի մէջ, և անոր յիշատակին նուիրած՝ Նիւ Եորքի Ս. Պաշ Եկեղեցուց Աւագ Սեղանը:

Պրն. Քաղոսեան ունի նաեւ երկու ամուսնացած քույրեր, որոնք այժմ կը բնակին Միացեալ Նահանգներ:

Տիար Քաղոսեան եղած է յաջող գործարանատէր և առևտրական: Հնարած է պողպատակի «գուն» շինող ինքնագործ մեքենայ, ինչպէս նաեւ տարրեր եօթ մեքենաներ: Ինքը եղած է պողպատակի առաջին մեքենան Հնարողը: Այս մեքենաները ներկայիս կը գործածուին Ամերիկայի, Ֆրանսայի, Գանատայի, Սուրիոյ, Յունաստանի և Ճարոնի մէջ:



Որպէս եկեղեցասէր, ազգասէր և մարդասէր Հայ, Տիար Քաղոսեան զործօն ծառայութիւն մատուցած է Ամերիկահայ ազգային կեանքին :

1929-ին եղած է Պրիճբորդի Ս. Համբարձում եկեղեցւոյ Հիմնադիր-ներէն և զաղութի առաջնորդող ղէմքերէն մին :

Նոյն ողիւյժ և նուիրումով զործած է Նիւ Եորքի Ս. Ուչ Եկեղեցւոյ մէջ: Եղած է ատենապետ Ծխական Խորհուրդին, իսկ ներկայիս անդամ է Եկեղեցւոյ Աւանդապահ Մարմինին և ծուխին Թեմական պատգամաւորը :

Ընտրուած է անդամ Ամերիկահայ Առաջնորդարանի Թեմական Խորհուրդին և տարիներով եղած Խորհուրդին Գանձապետը: Ընտրուած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Ամերիկայի Կեդրոնական Վարչութեան անդամ :

Ամենայն Հայոց Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վաղէն Ա. Կաթողիկոսին գահակալութեան և օժման հանդէսին կնքահայրներէն մին եղած է :

Ողբացեալ առաջնորդ Մամբրէ Արքեպիսկոպոսի միջնորդութեամբ, 1956-ի Յունիսին Վեհափառ Հայրապետին կողմէ պարգևատրուած է Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա. Կարգի ականակուռ ոսկեայ շքանշանով :

Իսկ 1964-ի Սեպտ. 28-ին, Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հայրը զարգարեց Տիար Քաղոսեանի կուրծքը Ս. Յարութեան Տաճարի ազամանդակուռ շքանշանով :

«Յրամնի յը ունիցի յիշատակ ի Սիւնն» :



## ԵԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆ

ԲԱՐԵՐԱՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Ամերիկահայ գաղութէն ներս իր բարերարութիւններով համբաւուած Տիար Եդուարդ Մարտիկեան մին է այն հայերէն, որոնք բոլորովին շոր աշխարհի մը մէջ հասակ առած՝ իրենց բնածին ընդունակութիւններով կրցեր են տիրանայ նախանձելի զիրքերու և իրենց նիւթական թէ բարոյական բոլոր կարողութիւնները քանչելի համեստութեամբ մը ի սպաս դրեր մեր ազգի բազմապիսի կարիքներուն:

Տիար Մարտիկեան, ծնած 25 Օգոստոս 1908-ին ի Կ. Պոլիս, կրտսեր որդին է Եղած Ստեփան և Աղանի Մարտիկեաններու: 1914-ի ամբարն ընտանեօք կը փոխադրուին Ամերիկա և կը հաստատուին ի Քոլէտո, Օհայո նահանգին մէջ:

Եդուարդ իր նախակրթութիւնը կը ստանայ տեղւոյն Հանրային Դպրոցին մէջ և 1926-ին, երբ ընտանեօք կը փոխադրուին Տիթթոյթ, կ'աւարտէ Բարձրագոյն Վարժարանը և կը ստանայ վկայական: Ուսումնաստենչ պատանին կը հետեւի Փորտ ընկերութեան դասընթացքին և սորվելով արհեստը՝ կը ստանայ վկայագիր այդ նուրբ արհեստի ճիւղին մէջ: Ենորհիւ իր ունեցած զոյգ վկայականներուն, կ'արձանագրուի նոյն ընկերութեան Automotive Engineering մասնագիտական դասընթացքին և կը մշակէ Ինքնաշարժային Մեքենագիտութեան ճիւղը: Միեւնոյն ատեն կը յաճախէ Ուէյն Համալսարանի դիշերային դասընթացքներուն, սպանովելու համար տիտղոս մը Մեքենագիտական Զափադիտութեան մէջ:

1935-ին աւարտելով Ինքնաշարժային Մեքենագիտութեան ճիւղը, իրբև մասնադէտ պաշտօնի կը կոչուի Briggs Mfg. Co. ի ծառ:

1938-ին կը կնքէ երջանիկ ամուսնութիւն մը շնորհալի ու մտացի Օրդ. Հէլէն Աղեքսանդրի հետ: Կը բախտաւորուին մէկ աղջիկ և երկու մանչ զաւակներով — Մերիլին, Հայկ Եդուարդ և Բապրթի:

Մինչև 1944 կ'ունենայ պաշտօնի բարձրացումներ: Նոյն տարին կը հրժարի ու կը հիմնէ Engineering & Design Company մը: Իսկ տարի մը ետք կը դնէ Northfield Tool & Die Company: Միեւնոյն տարին յիշուի երկու ընկերութիւնները միացնելով կը հիմնէ Մարտիկեան Գործօրէյլը՝ որուն նախադահուցիւնը մինչև այսօր կը վարէ:

1953-ին կը դնէ Buckeye Aliminum Co. -ն ի Ուսթըր, Օհայո, որ կ'արտադրէ առտնին, մանաւանդ խոհանոցի վերաբերեալ պիտոյք: Մար-



տիկեան Գորփօրէյընի ամենավերջին ձեռնարկը կ'ըլլայ Mardicar կոչուած, երկու Հոգիոցս Golt Cart-ը որ կրնայ ջշուիլ ելեգարականութեամբ կամ պէնզինով:

Տիար Մարտիկեան կը վարէ նախագահութիւնը իր հիմնած Մարտիկեան Գորփօրէյընի, իսկ միւս երկու ընկերութեանց վարիչ անդամն է: Ունի նաև բացառիկ պատիւը ըլլալու Վարիչներէն մին Ամերիկայի Chic. Executives Forum կոչուած ընկերութեան:

Մանուկ Հասակէն Ամերիկա դաղթած, հոն հասակ նետած, մասնադիտութեան տիրացած, ամենէն դժուար և ահաւոր մրցակցութեան ենթակայ գործի մը ասպարէզը նետուած՝ այս ձեռներէց, աշխատասէր, համակրելի և առատածեռն Հայրդին՝ ազդեցութեամբ իր բարեպաշտ ծնողաց և իր ցեղին յատուկ կեանքի պայքարին մէջ անպարտելի ուժով, կուրծք կու տայ ամէն տեսակ դժուարութեանց և ի վերջոյ յաջողութեան պատիւը գլխուն՝ առաջին անգամ ըլլալով ի յայտ կու դայ 1943-ին իր այժմու ծանօթ եկեղեցատիրութեամբ և բարեսիրութեամբ:

Կ'անդամակցի իր հօրը սիրած Տիթրոյթի Ս. Յովհ. Մկրտիչ Հայց. Եկեղեցիին, Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան, Հայ Առաքելական Ընկերակցութեան՝ որուն գլխաւոր նպատակը եղած է օտտոյ Մեծադոյն Տիթրոյթի Հայ գաղութը փառաւոր Մշակութային Տունով և Հայ Եկեղեցիով:

Կը ստանձնէ նախագահութիւնը Հայ Առաքելական Ընկերակցութեան, կ'ընտրուի Վարիչ Անդամ՝ Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի Կեդր. Յանձնաժողովի, Հարվըրտ Համալսարանի Հայագիտական Ընկերակցութեան և Ս. Ներսէս Հայ Աստուածաբանական Դպրոցին:

Եզուարդ Մարտիկեան կը գրաւէ աշտու ուղիք մը Ամերիկայի Հայ ներկայ սերունդին մէջ որպէս ինքնօգնութեամբ տնտեսական բացառիկ յաջողութիւն ձեռք ձգած և Աղզային Բարերար կոչուելու արժանի անձնաւորութիւն մը: Անոր կեանքի փիլիսոփայութիւնը եղած է տալ անվարօրէն և հաւատալ որ Աստուած տուողը կը վարձատրէ բերապատիկով:

Վերջին քսան տարիներուն ընթացքին Տիար Մարտիկեան մօտ 500-000 տուարի նուիրատուութիւններ բրած է զուտ Հայկական ձեռնարկներու և հաստատութեանց: Սոյն դումարը յատկացուած է գլխաւորաբար հետեւեալ նպատակներուն. Տիթրոյթի Հայց. Եկեղեցւոյ և Մշակութային Տան կառուցման, Հ. Բ. Ը. Միութեան այլեւայլ հանդանակութեանց և ձեռնարկներուն, Հարվըրտ Համալսարանի Հայագիտական Ամպիոնին, Էլմիստնի Տպարանի սարքաւորման, Վեհ. Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ձեռամբ Երեւանի Եկեղեցիներէն միոյն նորոգման, Երուսաղէմի Վանքի Մատենադարանին և Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Փոնտին:

Ի գնահատութիւն իր առատածեռն նուիրատուութեանց, Տիար Մարտիկեան արժանացած է Ն. Ս. Օժուրիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի Օրհնութեան Կոնգակին և Ս. Լուսաւորչի Ա. Կարպի Շքանչանին:

Տիար Ե. Մարտիկեան, խանգավառուած Երուսաղէմի Հայոց Մայրավանքին մէջ սկսուած շինարարական շարժումէն, յանձն առաւ տրամադրել յիսուն հազար տուարի իշխանական դումար մը, ժառանգաւորաց ձեռարանի հին շէնքը վերածելու համար մնայուն թանգարանի մը:

«Երանի որ ունիցի յիշատակ ի Սիռն»:

5827



# Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

## Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ԶԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ

Ամենազատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրտէրեան,  
Բարեխնամ Պատրիարք  
Ս. Երուսաղէմի.

Սրբազան Հայր,

Պատիւր և հաճոյքը ունիմ Ձերդ Ամենապատուութեան ներկայացնելու Ս. Յարութեան Տաճարի հանդանակութեան տեղեկագիրը:

Ձերդ Սրբազնութեան բարեհաճ կարողորութեամբ, հանդանակութեան պատասխանատուութիւնը ստանձնեցինք 1962-ի Դեկտեմբերի սկիզբը: Մեր առաքելութեան առաջին հանգրուանը եղաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր տարինք Ձերդ Ամենապատուութեան փափաքը՝ որ Ն. Ս. Օժութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսը ստանձնէր Ս. Յարութեան Տաճարի հանդանակութեան նախազանգութիւնը:

1962-ի Դեկտեմբերի 11-ին ներկայացանք Ն. Ս. Օժութեան և յանձնեցինք Ձերդ Սրբազնութեան նամակը: Իսկ Դեկտեմբերի 18-ին՝ Գերազոյն Հողեւոր Պորհուրդի լիակազմ նիստին, ուր ներկայացանք և անհրաժեշտ մանրամասնութիւնները հաղորդեցինք Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան հետ կապուած հարցերուն, Նորին Վեհափառութիւնը պաշտօնապէս յայտնեց իր սրողումը՝ ստանձնելու հանդանակութեան նախազանգութիւնը, կազմելու համազգային Յանձնախումբ մը և անձամբ նախազանգելու անոր առաջին նիստին, Երուսաղէմի մէջ:

25 Դեկտեմբեր 1962 թուակիր նամակներով, Վեհափառ Հայրապետը նշանակեց Համազգային Յանձնախումբը հետեւեալ կազմով.

Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա.  
 Կաթաղիկոս Ամենայն Հայոց  
 ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐԳԵՊՍ.  
 Պատրիարք Հայոց Երուսաղէմի  
 ԳԵՐԴ. Տ. ՍԻՈՆ ԱՐԹ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
 Առաջնորդ Հայոց Ամերիկայի  
 ԳԵՐԴ. Տ. ՍԵՐՈՎՔԷ ԱՐԹ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
 Կաթ. Պատուիրակ Եւրոպայի  
 ԳԵՐԴ. Տ. ԲԱԲԳԷՆ ԱՐԳԵՊՍ. ԱՊԱՏԵԱՆ  
 Կաթ. Պատուիրակ Հայր. Ամերիկայի  
 ԳԵՐԴ. Տ. ԹՈՐԳՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
 Առաջնորդ Հայոց Գալիֆորնիոյ Թեմին  
 ՀԱՅՅ ԳԱՎՈՒՔՅԱՆ  
 Հիւսիսային Ամերիկայի Թեմ  
 ՅՈՎՂԱՆՆԵՍ ՏԻԱՐՊԵՔԻՐԵԱՆ  
 Հարաւային Ամերիկայի Թեմ  
 ԵՐՈՒԱՆԻ ՀԻՒՍԻՍԵԱՆ  
 Արեւմտեան Եւրոպայի Թեմ  
 ԶԱՐԼԶ ԳԱՐԱԿԵՕԶԵԱՆ  
 ԱԼԷՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ  
 ՏԱՏՈՒՐ ՏԱՏՈՒՐԵԱՆ  
 ՏԻԳՐԱՆ ՊՈՅԱՅԵԱՆ  
 ՍԱՐԳԻՍ ԶԱՐԳԱՐԵԱՆ  
 ՃԱՆ ՔԻՒՐՔՅԱՆ  
 ՆՇԱՆ ՇԱՀԻՆԵԱՆ  
 ՈՒՈԼԹԸՐ ՎԱՐԳԱՆ  
 ԵՒՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆ  
 ՅԱՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ  
 ԵՒՈՒԱՐԴ ԻԻԹԻՒՅԵԱՆ  
 ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱԶԵԱՆ  
 ՍՏԵՓԱՆ ՍՐԱՊԵԱՆ  
 ԱՐԻՐՈՒՆԻ ԶՐԱՇԵԱՆ  
 ՄՈՒՇԵՂ ՃԷԻԷՅԵԱՆ

27 Դեկտեմբերին, հրամայեալ առինք Ն. Սրբուբեհնէն և Ս. Էջմիածնի օրհնութեամբ ճարձայ ելանք դէպի Ամերիկայի Միացեալ Նահանգները, սկսելու ճամար նախապատրաստական աշխատանքը:

Նիւ Եորք հասանք 1963 Յունուարի 7-ին, և մեր միարանակից Հոգշ. Տ. Կիւրեղ Վարդապետին հետ, որ ամիսներէ ի վեր կը սպասէր Նիւ Եորքի մէջ՝ տրամադրուելու ճամար նուիրակութեան նոյն գործին, ներկայացանք Հիւսիսային Ամերիկայի Թեմի Առաջնորդ՝ Գեբը. Տ. Սիոն Արքեպս. Մանուկեանին:

Առաջնորդ Սրբազանը, իրեն ծանօթ աչնուութեամբ, ընդառաջեց մեր առաջարկին և կազմեց Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողով մը, ըստ հետևեալին.

- Ա. Առեմապետ
- Տիար Հայկ Գալուսեան
- Բ. Առեմապետ
- Տիար Տատուր Տատուրեան
- Ա. Առեմապետ
- Տիար Նշան Ծախիբեան
- Բ. Առեմապետ
- Տիար Տիգրան Յ. Պոյաճեան
- Գաճապաշ
- Տիար Զարիգ Գաբրիէօզեան
- Խարիթակեաններ
- Օրդ. Լէյլա Գարակէօզեան
- Տիկ. Ֆյօթա Սարգիսեան
- Տիկ. Մաքրուհի Յովսէփեան
- Տիար Ալեք Մանուկեան
- Տիար Եղուարդ Մարտիկեան
- Զօր. Սարգիս Զարդարեան
- Տիար Յարութիւն Թադոսեան
- Տիար Ռիչըրտ Գ. Կրէկարի
- Տիար Ուալթըր Վարդան
- Տիար ձօրն Պաշեան
- Տիար Լըտ Ծախպազեան
- Տիար Տիգրան Սմարեան

30 Յունուար 1963 թուակիր «Կոչում», Գեբը. Տ. Սիոն Արքեպիսկոպոս հրապարակեց Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողովի կազմութիւնը և, շեշտով մը ուր կ'արձագանդէր իր սէրը՝ Երուսաղէմի իր հոգևոր տան հանդէպ, ջերմապէս յորդո-

րեց իր Թեմի պատասխանատու մարմինները և Հողեւորական դասը, «որպէսզի իրենց գործօն օժանդակութիւնը բերեն այս սրբատան գործի յաջողութեան համար»:

Կր կցենք օրինակ մը յիշեալ «Կոչում» և անոր անպիւրէն թարգմանութեան:

Ամերիկայի Կեդրոնական Յանձնախումբին հետ մեր առաջին ժողովին կազմեցինք Դիւանը և գործունէութեան ծրագիր մը: Նուիրակներու պաշտօնը պիտի ըլլար շրջովի Ամերիկայի Թեմի եկեղեցիները և կազմել տեղական յանձնախումբեր, գործնականապէս սկսելու և յտանջ տանելու ճամար ճանդանակութիւնը: Նոյն ժողովին մէջ ճշդուեցան նաև եկեղեցիներուն ճօթածները և դանձապահութեան դրութիւնը, որով, Հանդանակութեան գումարները պիտի փոխանցուէին Առաջնորդարան, որը, արձանագրելէ ետք դանձք, պիտի յղէր Պրն. Զարիգ Գաբրիէօզեանին, գումարները մատակարարելու և ստացադիրները ուղարկելու համար:

Նուիրակներս անմիջապէս ձեռնարկեցինք մեր շրջապայութիւններուն, ծանօթացնելու համար ամենուրեք մեր առաջնութեան նպատակը, Ս. Յարութեան Տաճարի և միջպրպային այլ Սրբավայրին մէջ Հայոց վայելած իրաւունքներուն տարողութիւնը: Ներկայացուցինք Տաճարի վերանորոգութեան ծրագիրները, շեշտեցինք Հայոց բաժին ինկած գումարին ծանրութիւնը և կոշ ըրինք, այս առթիւ, Ամերիկայի Հայոց աղնիւ սիրտերուն, որ ինչպէս միշտ, անգամ մը եւս ազգային այս առաջ կարիքին երկարեն իշխանական իրենց ձեռքը:

Միտքերու պատրաստութեան կենսական գործին մէջ, իրենց մամուլի էջերը լայն բացին մեր առջև «Պայքար» և «Թշր Միւրը-Սքէթթէյթըր» թերթերը, որոնք լման թիւեր նուիրացին և խմբագրականներով շեշտեցին ճանդանակութեան ազգային հանդամանքը: Երախտագիտութեամբ կ'ուզենք յիշել այստեղ վերոյիշեալ թերթերու այն բացատիկ թիւերը, ուր Հրատարակուեցան Վեհ. Հայրապետի 30 Ապրիլ 1962 թուակիր սրբատառ Կոնդակը, Ամեն. Պատրիարք Հօր Սրտապիւն Կոչը, Առաջնորդ Սրբազանին «Կոչը», պատմական ակնարկ մը և

որտաուռ խմբադրականներ, ինչպէս նաև յօդուածաւարներ, կռիւր և խմբազրահաններ, որոնք տարին Վեհափառ Հայրապետին խօսքը ամենէն կարծացած Հիտապցութիւններուն անկամ: Պրն. Վահրամ Կէօքճեանի յօդուածաւարքը՝ Հայ երուսաղէմի անցեալի և ներկայի մասին, ծանօթացման փորձէ մը աւելի՛ պատմագիտական զեղեցիկ համառօտագրութիւն մը եղաւ:

Նոյնպէս, ամբողջական համակրութեամբ Պրն. Ս. Քումայեան հանգանակութեան առաջին օրէն մինչև վերջը, լայն բացաւ իր սիրան ու հոգին:

Երուսաղէմի նկատմամբ չարամտօրէն տարածուած վարկարկելի լուրեր, հին թեմախնդրութիւններ և յապաղած հաշիւներ երկարացուցին միտքեղու պատրաստութեան յայտատանք ևւ ստիպեցին մեզ մի քանի անդամներ ճամբորդել բազմաթիւ քաղաքներ՝ կարենալ կազմելէ առաջ հանդանակելի յանձնախումբեր և ձեռնարկելէ առաջ հանդանակութեան:

Բազմաթիւ ծուխերու մէջ, նոր եկեղեցիներու, սրահներու և դպրոցներու շինութեան մեծ արշաւը որ կը տարածուի այժմ և հետզհետէ կ'ընդգրկէ լայնատարած Ամերիկայի բոլոր Հայ համայնքները, այլապէս դժուարացուց հանդանակութեան կանոնաւոր ընթացքը և, մի քանի ծուխերու մէջ, անկարելի ըրաւ զայն:

Սակայն, բոլոր այն համայնքները ուր դանտեցան բարեացակամ հոգեւոր հովիւներ և մեծասիրտ առաջնորդող ազգայիներ, կանոնաւոր կերպով տարինք հանդանակութեան նախապատրաստական աշխատանքը, կազմեցինք յատուկ յանձնախումբեր երեւելի և նուիրեալ ազգայիներէ և ապա՝ անհատական դիմումներով և հրապարակային ձեռնարկներով իրադործեցինք մեր նպատակը:

Ամերիկայի Արեւելեան Թեմի հանդանակութիւնը ունեցաւ չորս ամիսներու ընդմիջում մը, 1963-ի Մայիս 15-էն մինչև Նոյեմբեր 15, երբ Նուիրակներս վերադարձանք Ս. Աթոռ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազդէն Ա. Վեհ. Կաթողիկոսի երուսաղէմ այցելութեան և Համազգային Յանձնախումբի ժողովին առթիւ: Այս ընդմիջումը հանդանակութեան ընթացքը կը բաժնէ երկու շրջ-

շաններու: 1963-ի Ապրիլէն մինչև Յունիս, և նոյն տարուայ Նոյեմբերէն մինչև 1964-ի Փետրուարի վերջը:

Առաջին նախաժողովեան շրջանի հանդանակութեան բացումը կատարեց իր մեծ հոգիի և անսահման սիրտի բարիքներով ծանօթ Տիար Հայկ Գալուճեանը, իր արևուստի սիկնոյ կետ, որոնք 1962-ին այցելած էին Երուսաղէմ, զնահատած գործին կարեւորութիւնը և տրամադրած 20.000 տոլար, ի յիշատակ իրենց ծնողաց, կանգնելու համար մողայիք մը՝ Ուշաթափման Վայրին նայող: Այս առթիւ աւելցնենք որ Ամերիկայի Կեդրոնական Յանձնախումբի Ատենապետի իր ժրջան գործունէութեան ու իր անձնական միջամտութիւններուն կը պարտինք հանդանակութեան յաջողութեան մեծ բաժին մը: Իսկ իրեն Ատենապետ Նիւ Եորքի Ս. Սալեկեղեցւոյ, Պրն. Հայկ Գալուճեանի անձնական հեղինակութեան արդիւնք եղաւ իր եկեղեցիին և համայնքին այն որոշումը, որով Նիւ Եորքի ամենահին այդ եկեղեցին յանձն առաւ իրեն բաժին ինկած 40.000 տոլարի բաժինը վճարել չորս տարիներու վրայ, տարեկան իր «պարար»ի եկամուտէն:

Իշխանական նոյն ոգիով և աւանդական բարեգործութիւններով ծանօթ Գարակէօզեան ազգանուէր տոհմին երկու շառուիղները՝ Օր. Լէյլա և Պրն. Չարլզ Կարապետեանները հետեւեցան նոյն օրինակին և կատարեցին առաջին մեծ նուիրատուութիւնը՝ 60.000 տոլար, և փափաքեցան իրենց բարեխառակ ծնողաց ձօնուած տեսնել Ս. Յարութեան Տաճարի խորաններէն մին:

Առաջին վայրը, ուր կատարուեցաւ հաւաքական հանդանակութիւն Ամերիկայի յատուկ ձեռով, Ճաշիերոյթի մը շուրջ, Նիւ Եորքի Ս. Աստուածածին եկեղեցւոյ փոքրաթիւ համայնք եղաւ, և շնորհիւ տեղւոյն հովիւին՝ Արթ. Տ. Մամբրէ Քենյոյ. Նապարեանի անձնական ճիգերուն, և վայելած համակրութեան, արդիւնքը եղաւ սպասուածին կրկնապատիկը, ինչպէս կ'երեւի կցեալ ցանկէն:

Առաջին շրջանին, հանդանակութիւնը շարունակուեցաւ Հարվիրտի, Տիբորյթի, Ուսթրի, Ռիչմընտի, Սիրազիւսի և Ռէյ-

սինի մէջ, մեր և Հոգւ-Տ. Կիրեղ Վարդապետի մեռածք»

Յառուկ կրօնադիտութեամբ և յիշատակութեամբ պարտինք արժանազրել այստեղ Տիթրոյթի Հայութեան զոհողութեան ողին և յատուկ ջերմութիւնը, որով, հագրւ. վերջացած է նոր սկսելիք երկու մեծ անդամակուրթիւններու միջեւ, ուղեց պատուով կարտարի իր պարտականութիւնը համադրալին հանդանակութեան ծառքի, և շնորհիւ երկու մեծ առաջնորդներու՝ Պրն. Ա. Մանուկեանի և Պրն. Ե. Մարտիկեանի օրինակին, Ս.Ս. Յարութեան Տաճարի Հանդանակութիւնը վերածեց յազթանակի մը:

Ընդմիջելէ առաջ Հանդանակութիւնը, անհատական դիմումներ կատարեցինք նաև Ամերիկայի և Հայ Իրականութեան ծանօթ բարձրարներէն Զօր. Սարգիս Զարգարեանին, Տիար Խորէն Խոլլիկեանին, Տիար Տատուր Տատուրեանին, Տիար Ճօրճ Պաշեանին, Տիար Յարութիւն Թադոսեանին, Տիար Զնն Միրաքին, ինչպէս նաև Վարդանանց Ասպետներուն և Տիկնանց կազմակերպութիւններուն և բոլորն ալ մեծազուժար նուիրատուութիւններով ստանձնեցին յատուկ յիշատակարանի մը նորոգութիւնը, ինչպէս կ'երեւի ձօնուած յիշատակարաններու յատուկ ցանկին, զոր կը կցենք:

1963-ի Մայիսի վերջը նուիրակներս վերադարձանք Ս. Աթոռ, ուր կը սպասուէր Վեհափառ Հայրապետի ժամանումը: Վեհ. Հայրապետի այցելութեան յետաձգումը ստիպեց միջ սպասել Երուսաղէմի մէջ: Սակայն նոյն այս միջոցին, Ռոթթըրթաունի Ս. Յակոբ Եկեղեցին կազմակերպեց և կատարեց իր հանդանակութիւնը, բացառիկ յաջողութեամբ:

1963-ի Հոկտեմբեր 15-ին, Երուսաղէմի մէջ տեղի ունեցաւ Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Համադրալին Յանձնախումբի պատմական նիստը, ուր ներկայացուցինք հանդանակութեան առաջին մասին արդիւնքը: Տեղեկապրիս կը կցենք Երուսաղէմի ժողովին աստեղաբութիւնը:

Նոյեմբերի 15-ին վերադարձանք Միացեալ Նահանգներ և վերսկսանք մեր շրջապատութեան: Մինչև Փետրուար 15, 1964, երեք ամիսներու ընթացքին, շրջեցանք ջրան և մէկ համայնքներ: Ամէն տեղ Հոգե-

ւոր Հովիւները ծանօթացուցած էին մեր առաջելութեան նպատակը, ծխակաթի թրթիկներու միջոցաւ: Մենք, անհատական այցելութիւններով, Եկեղեցւոյ բեմէն և ճաշկերոյթներու սեղաններէն դիմեցինք Ամերիկայի մեր սղնիչ ժողովուրդի դիտակցութեան և արդիւնաւորեցինք Հանդանակութիւնը:

Այսպէս, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի քառասուն և մէկ ծուխերէն Վեհ. Հայրապետի ձայնին արձագանդող և մեր նուիրակներու զիմումին ընդառաջող Եկեղեցիները եղան թուով երեսունչորս, որոնք են.

- Նուարբի Ս. Աստուածածին
- Հարլորտի Ս. Գէորգ
- Տիթրոյթի Ս. Յովհաննէս
- Ուսթրիի Ս. Փրկիչ
- Սիւրազիայի Ս. Պօղոս
- Բիւթանի Ս. Յակոբ
- Բէյքիսի Ս. Մեսրոպ
- Նիւ Պրնթերի Ս. Յարութիւն
- Պինկհամթերի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
- Նիւ Եորքի Ս. Խաչ
- Էյմսթերի Ս. Յակոբ
- Ուոլիկերի Ս. Գէորգ
- Սաւթ Միլուոլդի Ս. Յարութիւն
- Բրովիլանտի Ս. Սահակ-Մեսրոպ
- Շիքակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
- Նիւ Եորքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
- Թորոնթոյի Ս. Երրորդութիւն
- Մոնթրէլայի Հայց. Եկեղեցի
- Պոսթոնի Ս. Երրորդութիւն
- Պրիկն Գաւելթիի Հայց. Եկեղեցի
- Ուէսթ Ֆիլատելֆիայի Ս. Սահակ-Մեսրոպ
- Նորթ Ֆիլատելֆիայի Ս. Երրորդութիւն
- Բաթլըրսի Ս. Ղևոնդեանց
- Իսթ Անթի Ուիսի Ս. Շողակաթ
- Լէյքշիբի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
- Լոյսի Ս. Խաչ
- Լոյկելի Ս. Վարդանանց
- Սքրինկֆիլտի Ս. Յովհաննէս
- Թրոյի Ս. Պարոտ
- Ուսթըրթաունի Ս. Յակոբ
- Ուէսթ Ալլէսի Ս. Յովհաննէս
- Ուէսթ Բուլմանի Ս. Յովակիմ և Աննա
- Գիլփլնտի Հայց. Եկեղեցի:

Կը կցենք վերոյիշեալ Համայնքներուն մէջ Հանդանակուած գումարներուն Հաշուեցոյցը, ուր կ'երեւին շքօթանքերը և արդիւնքները:

Իսկ անոնք որ, Հակառակ մեր կրկնակի դիմումներուն և խնդրանքներուն, այլուայլ պատճառարտութիւններով չմասնակցեցան Ս. Յարութեան Տաճարի Հանդանակութեան, հետեւեալ եօթը եկեղեցիներն են.

- Իւնիւրն Սիթիի Ս. Խաչ
- Միամիի Ս. Յովհաննէս Մկրտիչ
- Լոնկ Այլընտի Նահատակաց
- Պրիճրորթի Ս. Յարութեան
- Արպէրի Բարբի Ս. Աստուածածին
- Ուշիւնկիթընի Ս. Աստուածածին
- Ս. Գաթըրիսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ

Բացի կազմակերպուած Համայնքներէն, այցելեցինք նաեւ տասնմէկ քաղաքներ, ուր դասնք բազմաթիւ Հայեր, որոնք պատաս-

խանցին մեր դիմումին և բերին իրենց մասնակցութիւնը Հանդանակութեան: Յատուկ յիշատակութեամբ կ'ուզենք յիշել այստեղ Պրն. Սարգիս Թէրզեանը, Ինտիանարոյիսէն, որ 5-000 տուարի պատկառելի դումար մը տրամադրեց Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան:

Ինչպէս որոշուած էր թէ՛ Ամեր. Կեդր. Յանձնախումբի ժողովին և թէ՛ Համազգ. Յանձ.ի Երզմ.ի ժողովին, Հանդանակուած դումարները փոխանցուեցան Առաջնորդարան, Նիւ Եորք, ուրկէ յանձնուեցան Գանձապահ Տիար Զարդ Գարակէօզեանին, որ, իր կարգին, յատկապէս պատրաստուած ստացագիրներ յղեց բոլոր նուիրատուներուն:

Տեղեկագրիս կը կցենք նաեւ ցանկը ծախքերուն, որոնք բոլորն ալ վճարուեցան Ատենայետ Պր. Հայկ Գալուքճեանի Հրամանով, Գանձապահ Պրն. Զ. Գարակէօզեանի կողմէ:

Ամրողացներու Համար մեր Համարաւորութիւնը, անհրաժեշտութիւնը կը ըզդանք շնչախու այստեղ որ Հանդանակութեան մեծապէս նպաստեցին բազմապիսի Հրատարակութիւններ, ձայնասփիւռի յատուկ ծրագրիներ և հետաետեսիլի տեսակցութիւններ, որոնց մանրամասնօրէն անդրադառնալ շատ պիտի երկարէք մեր տեղեկագիրը: Բացի Հայ մամուլէն, որուն անդրադարձանք, Ամերիկեան մամուլին մէջ աշխատեցանք Հրատարակել յօդուածներ և նկարներ, որոնց ամենէն յաջողները եղան Տիթրոյթի և Բրովիտէնսի Թերթերու յօդուածները, որոնցմէ կը կցենք օրինակ մը:

Այսպէս, Սրբազան Հայր, վերջ դտած մեր առաքելութեան արդիւնքը ներկայացնելով՝ Զերդ Ամենապատուութեան, անդամ մը եւս պարտք կը զգանք արձանագրելու այստեղ թէ Ամերիկայի պատուական Հայութեան մեծ նպատար մեր Հանդանակութեան՝ արձագանդն է և պատասխանը Ս. Էջմիածնէն բարձրացած Հայրապետական ձայնին, որ, սրբաառ Վոնդակով, Երուսղէմի Կոչով և Համազգային Յանձնախումբի նախագահութեամբ, Կաթողիկոսական Իշխանութեան ամբողջ հեղինակութիւնը և շուքը պատուանդան ըրաւ Հանդանակութեան: Այսօր, ոչ միայն նիւթական յաջողութեան մը պատկերն է, զոր ուրախութիւնը ունենք ներկայացնելու Զերդ Ամենապատուութեան, այլ մանաւանդ բարոյական նուաճումի մը, որ է Ամերիկայի Հայութեան սէրը և զստահութիւնը Ս. Յակոբեանց զարաւոր այս Աթոռին և անոր նախանձանդիր և ժրաջան Գահակային՝ Զերդ Ամենապատուութեան Հանդէպ:

Որդիական ակնածանօջ  
Մատչիմք ի Համբոյր  
Ս. Աջոյդ՝

Շահէ Վրդ. Աճէմեան  
Նուիրակ Ս. Աթոռոյ



## Ա Ռ Ժ Ա Մ Ե Ա Յ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

### Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԺԱՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Ա Մ Ե Ր Ի Կ Ա Յ Ի Թ Ե Մ Է Ն Ն Ե Ր Ս

1964 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԱՑՈՒԹԻՒՆ

Ս. — Նուիրակ Շահէ Վրդ. Անէմեանի պատասխանատուութեամբ կատարուած հանգանակութիւններ

ՔԱՆԱՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ	ՔՈՔԱ	ԽՈՍՅՈՒՄ	ՓՈՆԱՆՑՈՒՄ	ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ
Պերկըն Գաունթիի համայնք	10,000	10,000		Վճարելի չորս տարինու վրայ, 1965-էն սկսեալ, Հոգաբարձութեան պատասխանատուութեամբ
Պինկհամբըրնի Ս. Գրիգոր Լուսաւորիչ	10,000	5,100	1,140	Յիշատակութեան արժանի Գրանեան Եղբայրներու խոստումը՝ 2,000 տոլար
Պոսթընի Ս. Երրորդութիւն Եկեղեցի	60,000	50,000	4,949 90	Յիշատակութեան արժանի Զօր Սարգիս Զարգարեան 10,000 տոլար Խորէն Խոյիկեան 10,000 տոլար Նուսրէն Եղբարձ 5,000 տոլար Հանգանակուած զուժար սահաւին փոխակցուած չէ Պոսթընի զանձապահէն Նիւ Թորթի զանձապահին
Դիվիէնտի Եկեղեցի	10,000	10,000		Հինգ տարինու վրայ վճարելի Տէր Գեղամ Կեօքեանի յանձնառութեամբ
Նուարթի Ս. Աստուածածին Եկեղեցի	2,000	4,077	2,722	
Նիւ Եորթի Ս. Սալ Եկեղեցի	40,000	40,000	20,000	Վճարելի չորս տարինու վրայ տարեկան պազարի եկամուտէն
Լոնկ Այլընտի Նահատակաց Եկեղեցի	40,000	17,302.50		Տակախն Եկեղեցին մասնագրած չէ հանգանակութեան: Խոստացողներն են Տասուր Տասուրեան եւ Ընկ. 15 000 տոլար Զօրն Պուշեան 1,000 տոլար Իթիշըրս Կրեկորի 1,000 տոլար Կիրակնորեայ Վարժարանէն 302.50 տոլար

ՔԱՂԱՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ	ՔՈՔԱ	ԽՈՍՏՈՒՄ	ՓՈԽԱՆՑՈՒԱՄ	ԲԱՑԱՏՐՈՒՅԻՆ
Նիսիկարս Ֆոյզի Ս. Սարգիս Եկեղեցի	1,000	1,652	1,177	
Բաթրարնի Ս. Ղե- ւոնդեանց Եկեղեցի	2,000	2,126	2,126	
Բրովիտէնի Ս. Սահակ Մեսրոպ Եկեղեցի	20,000	14,980	5,741	Հանգանակուած գումարէն մաս մը կը վնայ թակախին Եկեղեցւոյ գահէը
Տիթրոյթի Ս. Յով- հաննէս Եկեղեցի	50,000	57,312	26,894. 91	Յիւսակութեան արժանի* Ալիէն Մանուկեան 15,000 տոլ. Եղ. Մարտիկեան 15,000 տոլ.
Հարթֆրրոսի Ս. Գէորգ Եկեղեցի	2,000	2,000	704.95	
Ուէսթ Ֆիլատելֆիոյ Ս. Սահակ-Մեսրոպ Եկ.	10,000	3,435	1,635	

Բ. — Նուիրակ Կիւրեղ Վրդ. Գաբիկեանի պատասխանատուութեամբ կա-  
սարուած հանգանակութիւններ

ՔԱՂԱՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ	ՔՈՔԱ	ԽՈՍՏՈՒՄ	ՓՈԽԱՆՑՈՒԱՄ	ԲԱՑԱՏՐՈՒՅԻՆ
Շիրակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի	5,000	1,865	1,765	
Իսթ Ս. Լուիսի Սուրբ Շողակաթ Եկեղեցի	1,000		824	
Էվանսթընի Ս. Յակոբ Եկեղեցի	3,000	3,260	2,760	
Չէյվըրհիլի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի	1,000	1,317	967	
Լորէնսի Ս. Ռաչ Եկ.	1,000	1,757	1,757	
Լովէլի Ս. Վարդանանց Մոնթրէալի համայնք	5,000	1,951	1,951.88	
Նիւ Եորքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի	20,000	2,598	1,898	
Նորթ Ֆիլատելֆիոյ Ս. Երրորդութիւն Եկ.	10,000		1,885	
Ռէյսինի Ս. Մեսրոպ	3,000	1,810	1,818	
Ռիչմոնտի Ս. Յակոբ	2,000	1,765	1,765	
Սաութ Միլուոքիի Ս. Երրորդութիւն Եկ.	1,000	2,609	1,486	
Սըրինկվիլտի Ս. Յով- հաննէս Եկեղեցի	1,000	948.50	948.50	
Սիրագիւսի Ս. Պօղոս Քորնթոյի Ս. Երրոր- դութիւն Եկեղեցի	4,000	4,475	4,475.07	

ՔԱՆԱՔ ԵՒ ԵԿԵՆԵՑԻ	ՔՈՐԱ	ԽՈՍՏՈՒՄ	ՓՈՒՍԱՆՑՈՒԱԾ	ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Թրոյի Ս. Պետրոս եկ.	10,000	1,102	1,102	
Ուօթըրթաունի Ս. Յակոբ Եկեղեցի	25,000	34,000	8,000	Յիւսարկուքեան արժանի Հան Ուրաք 10,000 տղար
Ուօթիկընի Ս. Գէորգ Եկեղեցի	1,000	460	460	
Ուէսթ Սլիսի Ս. Յովհաննէս եկ.	2,000	2,024	1,849	
Ուէսթ Բուլմանի Ս. Յովակիմ եւ Աննա	1,000	420	420	
Ուսթըրի Ս. Փրկիչ Եկեղեցի	8,000	5,217	5,217	

**Գ. — Ծուխեբու հանգանա՛յութեան ամկախ եղած զանազան նուիրասուն-  
րիւններ**

Հաւորոտ Գարակէօզեան Հիմնարկութիւն	60,000	երեք տարիներու վրայ
Վարդանանց Սպետներ	20,000	վեց տարիներու վրայ
Տիկնայք Վարդանանց	2,550	ամբողջութեամբ վճարուած
Տէր եւ Տիկին Հայկ Կափուքճեան	20,000	հինգ տարիներու վրայ
Տէր եւ Տիկին Յարութիւն Քարոնեան	10,000	հինգ տարիներու վրայ
Տէր եւ Տիկին Սարգիս Քէրզեան	5,000	հինգ տարիներու վրայ
Զմշկածագի Հայրենակցական Միութիւն	500	ամբողջութեամբ վճարուած
Պննարթ Տպագրական Տուն	775	ամբողջութեամբ վճարուած
Բիթանիոյ Ընկերակցութիւն	100	վճարուած
Տրթ. Վարդգէս Մկրտչեան	500	վճարուած
Չանազան անհատներէ	816	վճարուած
Հիւսթըրի Տիկնայք	50	վճարուած

**ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒ ԸՆԴՀ. ԳՈՒՄԱՐ** Տղար 410,611.45

**ՓՈՒՍԱՆՑՈՒԱԾ ՆՈՒ ԵՈՒԳ** Տղար 220,967.00

**ԾԱԽՈՒՐՈՒ ՀԱՇՈՒՆՑՆՅՑ**

1. — Փոխանցումներու առթիւ դրամատան ծախք	28.32
2. — Տպագրական ծախք	743.53
3. — Գրեկական պիտոյք	775.—
4. — Նամակագրոշմ	100.—
5. — Եկեղեցիներու կողմէ ներկայացուած ծախք	558.41
6. — Նուիրակ Տ. Շահէ Վրդ.ի կողմէ (Ճանապարհածախսերու եւ ընթացիկ)	5,178.02
7. — Նուիրակ Տ. Կիրեղ Վրդ.ի կողմէ (նոյն)	4,038.97
	<u>11,422.22</u>

Ծախսերը կատարուած են Յանձնախումբի Ատենապետ Տիար Հայկ Գափուքճեանի ար-  
տօնութեամբ եւ Գանձապահ Տիար Զարլոյ Գարակէօզեանի ձեռամբ: Հիւսթային Ամե-  
րիկայի Արեւմտեան թեմին մէջ (Կալիֆորնիա) կատարուած հանգանակութեան ծախ-  
սերը դուրս կը մնան ներկայ հաշուեցոյցէն:

### Կ Ո Չ

## ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՐ ՄԻՐԵՑԵԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

ԵՐՈՒՍԱԴԷՄԻ Ս. ՅԱՐՈՒՔԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐԳՈՒԹԵԱՆ ԱՌԹԻԻ



Արտաշխարհի մէջ հայութեան մեծագոյն հոգեւոր ժառանգութիւնն է Ս. Գաղաթի Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռը և Ս. Յարութեան Տաճարի հայոց իրաւունքը՝ իբրև *պահապան Ս. Գերեզմանին*՝ Յոյն Օրդոտոֆա և Լատին-կաթոլիկ եկեղեցիներու հետ միասնաբար:

Քրիստոսի առաջին դարերէն սկսեալ Հայ ժողովուրդը ուխտի գնաց Ս. Երկրի աստուածակոյտ Ս. Տեղեաց և վանքեր ու եկեղեցիներ շինեց Աստուածորդոյն պաշտամունքին համար: Հայ թագաւորներ և իշխաններ, շինական ժողովուրդին հետ, ուխտի գնացին այդ մարիական սրբավայրերուն, և իրենց իշխանական նուէրներով ու այրիի լուսաներով կառուցին Հայկական եկեղեցիներ ու վանքեր, որոնց սրբական կամարներուն տակ հնչեց Հայ յակեղէն լեզուն, և Նարեկացիի ու Շնորհալիի հոգեխոսով աղօթքներն ու շարականները:

Հայ ամիրաներ և պետական բարձր պաշտօնեաներ առատօրէն մարտնչեցին Ս. Տեղեաց ազգային իրաւունքներու պաշտպանութեան համար: Ամէն հաւատացեալ Հայ ուխտաւոր յիշատակ մը քառուց Սրբոց Յակոբեանց վանքին կամարներուն տակ և Տէրունական սրբատեղեաց մէջ, ըլլայ Ս. Յարութեան Տաճարի, Գեթսեմանիի Ս. Աստուածածին Տաճարին, Համբարձման տեղոյն և Բեթղեհէմի Ս. Ծննդեան Տաճարին մէջ:

Դարերու ընթացքին, Ս. Երկիրը քատերաբեմ եղած է մեծ աշխարհակալներու արշաւանքներուն, և Տնօրինական սրբավայրերը յաճախ կործանած և դարձեալ վերաշինուած են: Ս. Յարութեան Տաճարը վերջին անգամ վերանորոգուած է 1808 թուականին, Յունաց ձեռնով՝ վերանստանէն ծագած մեծ հրդեհի աւերէն յետոյ:

Այսօր, դարձեալ հիմնական նորոգութեան պէտք ունի, որուն ծախքը հսկայ գումար մըն է, գոր պէտք է վճարեն երեք իրաւակից ազգերը կամ եկեղեցիները՝ իբրև *պահապաններ Ս. Գերեզմանին*:

Հայոց բաժինը մէկ միլիոն տուարի կը հասնի, որուն մէկ երրորդը յաստացած է վճարել Գալուստ Կիւլալէնկեան Հիմնադրութիւնը: Միւս երկու եկեղեցիները իրենց ետեւը ունին պետութիւններ և հարիւր միլիոնաւոր հետեւորդներ, իսկ Հայ ժողովուրդը իր «փոքր ածուած» պէտք է տէր կանգնի իր պարտին և իրաւունքին, ինչ որ մեծ պատիւ մըն է անդրանիկ քրիստոնէայ եկեղեցիին համար:

Ամենայն Հայոց վեհափառ Հայրապետը, Նորին Ս. Օծուքիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսը ըմբռնելով գործին մեծութիւնը և վեհութիւնը՝ իբրև արժանաւոր հոգեւոր պետ և գլուխ Հայ ժողովուրդին՝ իր Ապրիլ 30, 1962 թուակիր հայրապետական կոնդակով՝ կոչ ուղղեց բովանդակ հայութեան, ի սփիւռս աշխարհի, իր մասնակցութիւնը բերելու այս նշանաձգելի ու սրբազան նպատակին:

Նորին Ս. Օծուքիւնը, իր Դեկտեմբեր 24, 1962 թուակիր պաշտօնագրով կը հարդրէ մեզի, թէ արդէն իսկ կազմած է համազգային Կեդրոնական Ցանձմաժողով մը այս նպատակին համար, և կը հրահանգէ մեզի կազմել տեղական յանձնախումբեր:

Ուստի, մե՛նք այսու, պաշտօնապէս կը հաղորդեմք մեր թեմի բովանդակ հայութեան, թէ կազմած ենք Ամերիկայի Կեդրոնական Ցանձմաժողովը, ըստ հետեւեալին.—

Ա. Ատեմապետ  
Տիար Հայկ Գալուէնեան

Բ. Ատենապետ  
Տխար Տատուր Տատուրեան  
Ա. Ատենադպիր  
Տխար Նշան Շահինեան  
Բ. Ատենադպիր  
Տխար Տիգրան Յ. Պոյանեան  
Գանձապահ  
Տխար Զարյոզ Գարակէօզեան  
հորհրդականներ  
Օրդ. Լէյլա Գարակէօզեան  
Տիկ. Ֆլորա Սարգիսեան  
Տիկ. Մաքրուհի Յովսէփեան  
Տխար Ալեք Մանուկեան  
Տխար Եղուարդ Մարտիկեան  
Զօր. Սարգիս Զարդարեան  
Տխար Յարութիւն Թադոսեան  
Տխար Ռիչըրտ Գ. Կրէկոբի  
Տխար Ռալթըր Վարդան  
Տխար Ճօրն Պաշեան  
Տխար Լըտ Շահպազեան  
Տխար Տիգրան Սմարեան

:30 Յունուար 1963  
Նիւ Եորք

Եւ մենք այս գիրով կոչ կ'ուզենք Ամերիկայի համայն Հայ ժողովուրդին, որ առանց դաւանական և գաղափարական խտրութեան՝ տայ իր առատաձեռն իշխանական նուէրը և իր սրտաբուխ այրիի լուսան, որպէս զի վերանորոգութի Տիրոջ Ս. Գերեզմանի երկնականար տաճարը :

Երուսաղէմի Պատրիարքարանի կողմէ երկու նուիրակ վարդապետներ եկած են Ամերիկա—Հոգեշնորհ Տ. Շահէ Վրդ. Անէմեան և Տ. Կիւրեղ Վրդ. Գաբիկեան—որոնք պիտի կազմակերպեն հանգանակութիւնը :

Այսաւ, կը յորդորենք մեր թեմի պաշտօնական մարմիններուն և հոգեւորական դասուն, որպէս զի իրենց գործօն օժանդակութիւնը բերեն այս սրբազան գործի յաջողութեան համար :

Մաղթելով Աստուծոյ օրհնութիւնները բոլոր նւիրատուններուն .

Մնամք Տիրաւանդ սիրով  
ՍԻՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
Առաջնորդ Հայոց Ամերիկայի  
և Գանատայի

## ՅԱՏՈՒԿ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒ ԶՈՆՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐԱՇԽԱՌՐ Ս. ԱՍՏՈՒԱԵԱՆՆԻ ԵԿԵՂԵՑԻ

Յիշատակ հիմ և ճոք ճնշեցելոց

ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ

ՈՒՇԱԹԱՓՄԱՆ ՄԵՄ ՊԱՏԻ ՄՈՋԱՅԻՔ ՆԿԱՐ

Յիշատակ երգանիկ ծնողացն ՀԱՅԿ ԳԱՎՈՒՔՃԵԱՆԻ և

լուսահոգի ԳՆԵԼ ԵՊՍ - ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆԻ

ՀԱՆԿԵՐՁԻՑ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԵՂԱՆ

Յիշատակ երգանիկ ծնողացն

ԱԼԵՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂԳՈԹԱՅԻ ՎԵՐՆԱՏԱՆ ՍԵՂԱՆ

Յիշատակ երգանիկ ծնողացն

ԵԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆԻ

Ս. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱԻԵՏԱՐԱՆՁԻ ՄԱՏՈՒԻ

Յիշատակ երգանիկ ծնողացն

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԿՈՍԵԱՆԻ

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱՆՆԻ ԵԿԵՂԵՑԻ  
ՅԻՂատակ Էրջանիկ ծնողացն  
ՍԱՐԳԻՍ ԶԱՐԿԱՐԵԱՆԻ

ԻՆՎԱՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԽՈՐԱՆ  
ՅԻՂատակ մնջեցեղոց  
ԽՈՐԷՆ ԽՈՂԼԻԿԵԱՆԻ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԻ ՏԵՍԶԱՐԱՆ  
ՅԻՂատակ Էրջանիկ ծնողացն  
ՏԱՏՈՒՐ ՏԱՏՈՒՐԵԱՆԻ

ՎԱՐԿԱՆԱՆՑ ՄԵՆԱԳԻՐ ՈՐՄԱՆԿԱՐ  
Զօմ ՎԱՐԿԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐՈՒ

ՈՒՇԱՓԱՓՄԱՆ ԽՈՐԱՆ  
ՅԻՂատակ Էրջանիկ ծնողացն  
ՀՈՆՍՈՆ ԵՂՔԱՅՐՆԵՐՈՒ

# Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

## Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 1963-ի երեկոյան ժամը 5-ին, Ս. Յարութեան Տաճարի Նորոգութեան Կեդրոնական Յանձնաժողովը, Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ, գումարեց իր առաջին նիստը, նախագահութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա.ի:

Ներկայ եղան Յանձնաժողովի անդամներէն

- ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ, Պատրիարք Ս. Երուսաղէմի
- ԳԵՐՇ. Տ. ՍԻՈՆ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Առաջնորդ Միացեալ Նահանգաց
- » Տ. ՍԵՐՈՎԻԷ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Կաթ. Պատուիրակ Եւրոպայի
- » Տ. ԲԱՐԳԷՆ ԵՊՍ. ԱՊԱՏԵԱՆ, Կաթ. Պատուիրակ Հար. Ամերիկայի
- » Տ. ԹՈՐԳՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Առաջնորդ Միացեալ Նահանգաց
- » Տ. ՀԱՅԱԶՈՒՆ ԱՐՔԵՊՍ. ԱՐԲԱՀԱՄԵԱՆ [Արեւմտեան Թեմի
- ՏԻԱՐ ԱԼԷՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ, Տիբոյաթ (Միացեալ Նահանգներ)
- ԶՕՐ. ՍԱՐԳԻՍ ԶԱՐԳԱՐԵԱՆ, Պոսթըն ( » » )
- ՏԻԱՐ ՃԱՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ, Լոս Անճելըս ( » » )
- ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԳ ՀԻԻՍԻՍԵԱՆ, Միլանո (Եւրոպա)

Ժողովը մեծամասնութիւն կազմած ըլլալով օրինաւոր իր աշխատանքին սկսաւ: Առաջին առթիւ կազմուեցաւ Կեդրոնական Յանձնաժողովի մնայուն Դիւանը, ըստ հետեւեալին.—

- ԳԵՐՇ. Տ. ՍԻՈՆ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Ատենապետ
- » Տ. ԲԱՐԳԷՆ ԵՊՍ. ԱՊԱՏԵԱՆ, Ատենադպիր
- ՏԻԱՐ ԶԱՐԶ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ, Գանձապահ

Ապա որոշուեցաւ արտասահմանը բաժնել 5 շրջաններու, և իւրաքանչիւրին համար ընտրել Փոխ-Ատենապետ մը: Պատ. Ժողովը ներկայացուած առաջարկներուն վրայ ընտրութիւնները կատարեց ըստ հետեւեալին.

- Հիւս. Ամերիկայի Արեւելեան թեմին՝ Պ. ՀԱՅԿ ԳԱՎՈՒՔՃԵԱՆ
- » » Արեւմտ. թեմին՝ ԳԵՐՇ. Տ. ԹՈՐԳՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
- Հարաւ. » թեմին՝ ՏԻԱՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՏԻԱՐՊԷՔԻՐԵԱՆ
- Եւրոպայի շրջանին՝ ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԳ ՀԻԻՍԻՍԵԱՆ:

Իսկ Միջին Արեւելքի համար Փոխ-Ատենապետ նշանակելու պարտականութիւնը վստահուեցաւ Երուսաղէմի Հայոց Ամեն. Պատրիարք Հօր, ինչպէս նաեւ այս շրջանի մէջ հանգանակութեան կազմակերպութեան աշխատանքը: Նկատի առնուեցաւ նաեւ, յետ Դիւանի կազմին ընտրութեան, չէ՛քերը ստորագրելու հարցը, ու Պատ. Ժողովը որոշեց որ Պր. Զարըզ Գարակէօղեանի

ստորագրութեան հետ չէկերու վրայ երեւին նաեւ ստորագրութիւնները Տիարք Հայկ Գալուքճեանի և Տատուր Տատուրեանի, Նիւ Եորքէն:

Նախադահ Վեհափառ Հայրապետի թելադրութեան վրայ, Ժողովը նաեւ որոշեց ընդարձակել Ս. Յարութեան Տաճարի Նորդուութեան կեդրոնական Յանձնաժողովը նոր անուններով: Առաջարկուեցան այս ուղղութեամբ հետեւեալ ազգայինները և ընդունուեցան Ժողովին կողմէ.

- ՏԻԱՐ ԵՒՈՒԱՐԿԻ ԻԻԹԻԻՃՅԱՆ, Փարիզէն
- » ԱՏԵՓԱՆ ՍՐԱՊԵԱՆ, Միլանոյէն
- » ԱՐԾՐՈՒՆԻ ԶՐԲԱՇԵԱՆ, Մարսէլլէն
- » ՄՈՒՇԵՂ ՃԵՅԻՐՃՅԱՆ, Մանաֆայէն

Ժողովը ապա անդրադարձաւ Յանձնաժողովի պարտականութեանց և նպատակին, հանդանակութեան աշխատանքի եղանակին և բաժանումին և հանդանակուած դումարներու կեդրոնական հարցերուն և սուաւ համապատասխան որոշումներ:

Ըստ որում Յանձնաժողովը պարտականութիւն ստանձնեց զոյացնել մէկ միլիոն տուարի դումարը, որ մեր Եկեղեցւոյ բաժինն է (1/3ը) Ս. Յարութեան Տաճարի նորդուութեան նախատեսուած ծախուց մէջ և որոշեց զբաշնէր նշանակել իւրաքանչիւր հանդանակութեան շրջանի համար: Ու որոշում կայացուց որ հանդանակուած դումարները հաւաքուին Նիւ Եորք, Գանձապահ Զարլը Գարակէօղեանի ժոռ:

Պատ. Ժողովը նաեւ վերահասու եղաւ ծախուց վճարման կերպին, որ պիտի կատարուի համաձայն Common Technical Bureauի ներկայացուցած հաշուեցուցակին: Այդ հաշուեցոյցերը անմիջապէս պիտի վճարուին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին կողմէ և ապա ներկայացուելով Նիւ Եորք պիտի ստացուին համապատասխան դումարները հոն հաւաքուած հանդանակութեան Փոնտէն, հետեւեալ կերպով.

Հաշուեցոյցին ներկայացուցած դումարին 1/3ը, ըստ համաձայնութեան, 1964 Յունուարէն սկսեալ պիտի վճարէ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը, որ վճարած է ցարդ բոլոր նորդուութեանց ծախքերը, իսկ մնացեալ 2/3ը պիտի վճարուի Համազգային Յանձնաժողովի յառաջացուցած Փոնտէն:

Ապա Եաշէ Վրդ.- Աճէմեան, յանուն Երուսաղէմի Պատրիարքութեան Նուիրակութեան, Պատ. Ժողովին ներկայացուց Ս. Յարութեան Տաճարի նորդուութեան վերաբերեալ պատմական փաստեր, որոնք կը հաստատեն անոր Համազգային չափանիւշով կատարուած ըլլալու իրողութիւնը, հեղինակաւոր դիւաւարութեամբ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ու ընդգծեց նոր հանդանակութեան պարապային ալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին անմիջական հետաքրքրութեան և առաջնորդութեան բարեբար դերը, մեզք բերւելիք յաշողութեանց մէջ: Վկնոր սրբատառ կոնդակով զօրացած դացինք, ըսաւ, Միացեալ Նահանգներ ու չրջելով եկեղեցիէ եկեղեցի ու կազմելով տեղական հանդանակիչ յանձնախումբեր, սկսանք զործիչ: Յայտնեց թէ իրենց զործուելութիւնը հոն յաշողութեամբ պսակուեցաւ, ու 7 եկեղեցական համայնքներու մէջ արդէն դոյացաւ հարիւր քսանիւց հազար (126.000) տուարի դումար մը, բացի մասնաւոր մեծագումար խոստումներէ, զորս կատարեցին յարգարժան ազգայիններ, որոնց ցանկը կը տրուի ասորեւ.—

Գարակէօզեան Հաստատութիւն	60·100	Տոլար
Վարդանանց Ասպետներ	20·000	»
» » Տիկնանց	2·000	»
Թաղոսեան	15·000	»
Գալուքեան	20·000	»
Տատուրեան	15·000	»
Զարդարեան	10·000	»
Խոյիկեան	10·000	»
Հ. Բ. Ը. Մ.	100·000	»

Յուրախութիւն և ի գոհութիւն Պատ. Ժողովին, Միւնստրանկ ազգային բարերար Տիար Երուանդ Հիւսիսեան յայտարարեց որ Միւնստրի փոքրաթիւ Հայ գաղութը որոշած է գոյացնել համազգային այս հանդանակութեան համար 60·000 տոլար, որուն 45·000 տոլարը արդէն իրականացած է հետեւեալ կերպով.

Տիար Երուանդ Հիւսիսեան	25·000	Տոլար
» Ե. Սէֆէրեան	10·000	»
» Ստեփան Սրապեան	5·000	»
Տկն. Սոնա Իպիշեան	5·000	»

Յետ այս զեկուցման վաւերացուեցաւ իւրաքանչիւր շրջանի համար մասնաւոր ձքթա՝ մը ըստ հետեւեալին.

Արեւելեան Թեմ Հիւս. Ամերիկայի	350·000	Տոլար
Արեւմտեան Թեմ » »	100·000	»
Եւրոպայի Թեմ	150·000	»
Հարաւ. Ամերիկայի Թեմ	75·000	»
Միջին Արեւելքի շրջան	75·000	»

Որոնք միացած կիւլպէնկեան Հիմնարկութեան 300 հազար տոլար յանձնառութեան հետ պիտի իրականացնեն 1 միլիոն տոլարի նշանակէտը :

Այս առթիւ նաեւ Պատ. Ժողովը ուշադրութեան առաւ և որոշեց կարեւոր հետեւեալ հարցը, ըստ որուն տեղական յանձնախումբերու կազմութեան մասին իւրաքանչիւր շրջանի մէջ տեղեակ պահուի Պատ. Համազգային Յանձնաժողովի Վեհափառ Նախագահն ու Ամենապատիւ Փոս-Նախագահը :

Ժողովը նկատի առնելով Տ. Ծահէ Վրդ. Աճևեանի առաջին առաջարկը, որոշեց որ հանդանակութեան ժամանակն ու եղանակը կարգադրուին և ճշդութիւն իւրաքանչիւր հանդանակութեան շրջանի պատկան սղոյալի-եկեղեցական իշխանութեանց հետ :

Երկրորդ առաջարկը, Վեհափառ Հայրապետի ստորագրութեամբ կոչ մը ուղղուի հաղորդաբերութեան ձեւով համայն Հայութեան Հանդանակութեան վերաբերմամբ, ուր արձանագրուի պատմական այս եղելութիւնը, որ դումարունն է Պատ. Համազգային Յանձնաժողովին ընդ Նախագահութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, յիշատակուին ցարկ կատարուած յաջողութիւնները հանդանակիչ նուիրակութեան ձեռքով և ըլլայ Թելադրու-

թիւն ընդհանուրին որ լիասիրտ և առատաձեռն մասնակցին այս նուիրական դործին, որպէսզի պաշտպանուին մեր դարաւոր, սրբազան իրաւունքները, միջազգային քրիստոնէական մեծագոյն սրբատեղւոյն մէջ անկորուստ:

Յարմար նկատուեցաւ նաեւ որ՝ յետաձգուին բոլոր տեղական նախաձեռնութիւնները թեմերէն ներս և առաջնահերթ կարեւորութիւն տրուի Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան հանգանակութեան:

Պատ. Ժողովը նաեւ խորհեցաւ հանգանակութեան մասնակցող նուիրատուները պատուել որոշ հաստատագիրով մը և յետ խորհրդակցութեանց և կարծեաց փոխանակութեան, յանդեցաւ հետեւեալ եղբակցութեան և վաւերացուց զայն.

**ՊԱՏՐԱՍՏԵԼ ԸԱՇՆԱԿԱՒՈՐ ԿԵՐՊՈՎ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԳԻՐ ՄԸ, ՈՐ ԾԱՌԱՅԷ ՆԱԵՒ ԻԲՐԵՒ ՍՏԱՅԱԳԻՐ ԵՒ ՈՐ ՂՐԿՈՒԻ ԱՆՆՏԻՐ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ, ՄԻՇՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՎ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ ԳՈՒՄՍՐԸ:**

Ժողովը ապա լսեց Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչ ճարտարապետ Պր. Եղուարդ Իւթիւճեանի զեկուցումը, ի մասին Ս. Յարութեան Տաճարի շինութեան և դարբնու ընթացքին ստացած փոփոխութեանց պատմական իրողութեանց շուրջ և ապա կարելի մանրամասնութեամբ հակիրճ կերպով բացատրութիւններ տուաւ հոն կատարուող նորոգութեանց աշխատանքներու կերպին ուղղութեան և նկարագրին մասին:

Երեկոյան ժամը 8.15-ին Նախագահ Վեհափառ Հօր աղօթքով և օրհնութեամբ փակուեցաւ Համազգային Յանձնաժողովի պատմական այս նիստը:

Դ Ի Ի Ա Ն

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ  
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅԱՆԶՆԱԺՈՂՈՎԻ

# Ս. ԳՐԱԿԱՆ

## Օ Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ը

Օտարականը անսլայլ կը շարունակէր իր քարոզութիւնները Տաճարին մէջ, անեցնելով նետաքրքրութիւնը ունկնդիրներուն և ատելութիւնը փարիսեցիներուն և զպիրներուն: Օրուան միակ մարդը կը թուէր ըլլալ, մոռցնել տալու չափ Պատեքի շարաթուան բոլոր իրողաբանութիւնները:

Մինչդրին, գերապոյն ժողովը հրէից, կաղմուած քահանաներէն, զպիրներէն, ծերերէն և անուականներէն, սկսած էր մտաճողուիլ, բայց մանաւանդ գայթակղիլ Օտարականի ելոյթներէն: Գաղտնի նիստի մը մէջ վճռուած էր իր կորուստը, սակայն կը վարնային ժողովրդային խողովութիւններէ, որոնք յստիպաբար էին Պատեքի ասնեբուն:

Կայարան, որ քահանայապետն էր տարւան, խտացուցած էր ժողովին մասնողութիւնը նտուեալ բանաձեւին մէջ, «Թէ լաւ էր որ ժողովուրդին համար մարդ մը մեռնէր, քան ամբողջ ազգը մտանդուէր: Մի՛ մոռնաք, շարունակեր էր ան, թէ Թարմ մեր դոյութեան հիմնաքարն է և աշտարակը մեր ուժին: Մարգը, զոր ժողովուրդէն մարդարէ կը յորջորջուի, կը թունաւորէ և կ'ապականէ միտքերը, անարկելու չափ օրէնքն ու աւանդութիւնը նախնաց»:

Կայարան, իր պաշտօնին սրբութեան խառնած քաղաքական նկատումներու դիրտը, չէր կրնար ըմբռնել անշուշտ Օտարականով սլայմանաւոր խորհուրդը, որ իր կարմիր թեւն էր բացեր աշխարհի վրայ: Չէր դիտեր թէ լաւագոր միայն կրնար հաստուցումը ըլլալ անարդարութեան, վճարելով ոճիրին գինը: Թէ մարդուն միսին մէջ ինքզինքը կամովին բանտարկած Աստուծոյ մը սխրապրծութիւնը անհրաժեշտ էր՝ սրբապրելու մեղքը և կոխելու մահը, բարձրացնելով մարդը իր երբեմնի երջանկութեան և փառքին:

Օտարականը տեղեակ էր իր շուրջի անցուղաբաններուն, սակայն այս աշխարհէն մեկնելէ առաջ, կ'ուզէր կշռել բարոյական

արժէքը անոնց՝ որոնք իր գտնիքները պիտի ըլլային: Մահուան մղձաւանջը աչքերուն՝ ևն իրել կ'ուզէր իր նայուածքը հակառակորդներու արիւնապարտ բիրներուն խորը, զաղաններու գէժ փայտակող նիզակներու նման:

«Աշխարհի բոլոր յեղաշրջումները, ըսաւ Օտարականը իր շուրջը դիպուող մարդոց, արեան ճամբայէն կ'ընթանան իրենց նպատակին: Եւ նոր գտնեմ եմ Պատեքին և ազատարար մարդոց»:

«Կեանքը միայն ժահուամբ կը հաղնի իր ճշմարիտ նշանակութիւնը: Յաւտենտակաւորութիւնը կը գնուի մահով: Աշխարհը շուտով նազուրդ պիտի ըլլայ այս ճշմարտութեան: Մահը՝ յարութեան է կեանքին և փաստը ստիգմապործութեան իմաստին: Ճիշտ է թէ ան յոռի է և խոտելի, որովհետեւ իրմով կը փոշիանան մեր երազներն ու յոյսերս՝ սակայն մահն է որ կը սրբազործէ անցեալը և կը զրոյմէ մեր օրերուն վրայ անմահութեան կնիքը»:

«Մտնելով չի փոխարինուիր մահը, այս մտածումը զառանցանքն է բոլոր անոնց՝ որոնք ընտելեան կարգին կը պատկանին, զուրկ թմիչքէ և աստուածացումէ: Յաւտենտական կեանքը ապապային ալ չի պատկանիր, անիկա յայտնութիւնն է յաւերժական ներկային: Գիտակից ու խիզախ հոգին չի վախնար մահէն, արտաքին այդ իրողութեան: Փրկարար մահուամբ միայն մարդը կ'իրապործէ իր հոգեւոր ճակատագիրը, բրլալու ճշմարիտ ժառանգորդը երկնքի արքայութեան»:

«Իրական Դրախտը անցեալի մէջ չէ, այլ ապապային: Դրախտին դուռը յաւտենտութեան վրայ է բացուած, կատարելութիւնը մեր երազներուն և իզմերուն»:

«Դատաստանն ու կատարածը հոգիին կը պատկանին, դերձ՝ միջոցէն ու ժամանակէն: Աստուծոյ դատաստանը կրնայ տեղի ունենալ ամէն ատեն, իրբե յաւերժութեան ձայնը՝ ժամանակի մէջ հնչուած: Արքա-

յուժիւնը հատուցում չէ, այլ ստացում: «Ճբր բարոզութի աւետարանս աշխարհի բոլոր ծայրերուն, ըլլալու համար քաղցր զեփուրը արքայութեան մշտադալար ծառին, այն ատեն Մարդու Որդին պիտի դայ հրեշտակներու փողով, ամպերու վրայ նստած, վայելիլու էր գործին յաղթանակը: Երանի՛ անոնց որոնք պիտի կրնան հաւատարիմ մնալ ինծիք»:

«Սակայն ե՞րբ պիտի ըլլան այս բոլորք», հարցուց ունկնդիրներէն մին, արածօրէն նայելով Օտարականին: «Այն ատեն, երբ մարդը կարենայ դերագանցել մարդը, քանդելու այն պատը որ կը բաժնէ զինքը իր երկնաւոր շօրմէն: Երբ կարենայ սեղան նստիլ երկնքի հրեշտակներուն հետ, և խընճայի հրաւիրել Երկնաւոր Հայրը»:

Իրիկնամուտը անհուն վարագոյրի մը նման կը կախուէր հորիզոնին՝ երբ Օտարականը իրեններուն հետ հեռացաւ Տաճարէն: Լուսինը, մեծ բայց սոժոյն, կը բարձրանար հեռուար լեռներու ետին: Օտարականը անձկութեամբ ու կարտուով կը նայէր զերկրուան լուսատուին, կարծես թէ առաջին անգամ կը տեսնէր զայն:

Բ.

Յուզան սկսած էր զիշերները ուշ գալ: Աշակերտները՝ տարուած իրենց Վարդապետին շուրջ օրէ օր աւելի շտացող հետաքրքրութենէն և դէպքերու անըզմէջ զարգացումէն, չէին անդադառնար թէ Ան յաճախ իրենցմէ խուսափելու ճիգին մէջ էր: Թողմամբ պատմած էր իր ընկերներուն Յուշայի իրեն ըսածները, զօր ինք այլեւս չէր կրնար սպասել, թէ լեցուած էր բաժակը և հասած՝ պտուղը տառապանքին և համբերութեան, թէ երկնքի և երկրի այս լուսութիւնը արիւնձով պիտի ընդմիջուէր շուտով»:

Առտու մը Պարտու լացի ձայներ լսեց. Յուդան իր անկողնին մէջ նստած կը մենտխօսէր: «Ընչո՞ւ է իմ աչքերս պիտի չտեսնէին Իսրայէլի փրկութիւնը, ինչո՞ւ ես ըլլայի միակ նզովեալը, ինչո՞ւ ինծի վեճակուած ըլլար վառելու անհուն պատրուդը աշխարհը լուսաւորող ջահին: Թող օրհնեալ ըլլայ Տիրոջ կամքը, եթէ անարգ գործիք ընել կ'ուզէս Իսրայէլի փրկութեան: Անշափելի է իմ

տառապանքս, որովհետեւ բոլոր բացուող վէրքերուն հետ պիտի արիւնի իմ սիրտս, որ այլեւս ինծի չի պատկանիր»:

Այս իրագարծութիւններէն յետոյ Յուդան գաղտնի այցելեց Քահանայապետին և խոտոցացաւ յայտնելու Օտարականին տեղը և մասնելու զայն իրենց: Մանրամասնօրէն պատմեց անոր քարոզութիւններուն և հրաշքներուն մասին, երբայնքան ՅուդաՕտարականին մտադրութիւնն էր յեղաշրջել Օրէնքը և կղերի ու աւագանիի ձեռքէն խլելով իշխանութիւնը, օտեղծել իրեն յատուկ նոր Թաղաւորութիւն մը:

Կայսքան լսելէն յետոյ իրեն ծանօթ այս իրագարծութիւններու մասին, կախուած կոպերու տակէն երկար նայեցաւ Յուշային, ապա բռտւ. «Դուս ալ իր աշակերտներէն ես, ինչո՞ւ կ'ուզես մասնել Վարդապետը»:

Յուդան անխօս պահ մը զիտեց Քահանայապետը, յետոյ խնայց բարձրաձայն: Կեռքի իմաստուն Աննան չի զիտեր թէ աշակերտները աւելի լաւ կը ճանչնան իրենց Վարդապետը»:

Աննան խոժոռած նայեցաւ Յուշային, յետոյ յարեց. «Ըսէ ինծի որքան կ'ուզես Օտարականիդ համար»:

— Որքան որ ուզէ տալ անտառաձեն Աննա:

— Երեսուն արծաթ:

— Երեսուն արծաթ, զարմացաւ Յուդան և մնաց շուարած: Երեսուն արծաթ միայն Սարոնի շուշանին պէս գեղեցիկ Վարդապետին համար: Փորձեց բողբջել և աւելի պահանջել, սակայն Քահանայապետը անդողուելի մնաց:

Յուդան պարտուած իր կատաղութեանը մէջ, առաւ երեսուն արծաթը և զլիբկոր հեռացաւ Քահանայապետի ապարանքէն: Ստացած դրամը իր մօտ չպահեց, Թաղեց զայն քարի մը տակ և ուշ ատեն վերադարձաւ աշակերտներուն ջով, խոշտանդուած ու վիրաւոր կենդանիի մը նման, որ դաժան պայքարէ մը վերջ, քաշկրտուելով իր որըը կը դառնայ:

Օտարականը երկար նայեցաւ Յուդայի շիմորած դէմքին, երբ այս վերջինը ներս մտաւ և մնաց անխօս: Յուդան իր վրայ կ'զգար Վարդապետին նայուածքը

լերան մը ծանրութեամբ: Երկար ատեն կանգնած մնաց իր տեղը, դուրսէն եկած անծանօթի մը նման, ճակատագրի շղթաներով կապուած կարծես:

Յուզան այդ օրերուն մէկ կողմէ մեզմ ու քնքուշ ըլլալ կ'ուզէր բոլորին հետ, միւս կողմէ կը խօսէր իրենց սպառնացող վտանգին շուրջ և փարիսեցիներու ատելութեան մասին: Աշակերտներու վստահութիւնը սակայն այնքան մեծ էր իրենց ուսուցիչին վրայ, որ Յուզայի երկիւղալից խօսքերը քծծիմազով կը դիմաւորէին:

Սակայն որքան կը մօտենար Պասեքի Տօնը, այնքան կը շատնար Վարդապետին տրամաթիւնը: Յուզան անձուն բեկումով կը նայէր Օտարականին և իր սիրտը մինչեւ այն ատեն իրեն անծանօթ զգացումով մը կը լեցուէր: Ուրախ էր որ մատնած էր Վարդապետը, սակայն անորոշութիւն մը կար իր մէջ, լուսթիւն մը՝ որ աւելի խօսուն կը թուէր ըլլալ: Քանի մը օրեր վերջ կը մտածէր ան, Օտարականը հողին տակ պատկած պիտի ըլլար, իսկ անկէ վերջ ինչ՛հ'ը կրնային պատահիլ:

Միւս կողմէ Յուզան ի զուր կը ջանար ինքզինքը զրաղեցնել կարելի և անկարելի մտածումներով, շղջալու համար մատնութեան արարքին ծանրութիւնը: Ամէն քայլափոխին կարծես ձայն մը իր ներսէն կը փոփոխար, մատնի՛շ, մատնի՛շ: Յետոյ ահաւոր լուսթիւն մը՝ նման յաւիտենութեան նայուածքին, կը մխուէր իր հոգիին խորը:

Գ.

Պասեքի հինդերով օրուան առաւօտը կը բացուէր բացառիկ գեղեցկութեամբ: Իրիկնամուտին աշակերտները խմորեցան Վարդապետին շուրջ, զարմանալով թէ ոչ մէկ կարգադրութիւն եղած էր Պասեքի ընթրիքին համար: Օտարականը անխօս նախաւ բոլորին, կարծես թէ նոր կը տեսնէր զիրենք, յետոյ ըսաւ. «Այս տարի տօնական ընթրիքը տեղի պիտի ունենայ քաղաքին մէջ, ծանօթ բարեկամի մը տունը»:

Յուզան լուռ էր ու ընկճուած, ամէն տարի ինքը կ'ընէր այդ իրիկուան ճաշի կարգադրութիւնները: Կասկածը տակաւ կը մեծնար իր հոգիին խորը՝ թէ Վարդապետը տեղեակ էր դաւին:

Երբ մուտք ինկաւ քաղաքին վրայ և արժանայ փողկեր հնչեցին Տաճարէն, յայտնելու սկզբնաւորութիւնը Պասեքի տօնակատարութեան, տշակիրտները՝ առաջնորդուած Օտարականին, Զիթենեաց Լեւոնէն Երուսաղէմ եկան: Օրուան սեղանին Վարդապետէն և աշակերտներէն դատ ոչ ոք կը մասնակցէր:

Երբ ներս մտան պարիսպի դուռնէն, զիրենք առաջնորդելու կ'սպասէր քաղաքին յայտնի ջրկիրը, որ հիացող մը և նոյն ատեն հետեւող մըն էր Օտարականին՝ և ծանօթ աշակերտներուն: Վերնատունը ուր պատրաստուած էր ընթրիքը, զարդարուած էր մետաքսեայ վարդադրանքով և օրուան յատուկ առարկաներով, իսկ սեղանը ծանրաբեռնուած՝ սպասներով և ուտելիքներով: Անխմոր կլորակ բաղարջներ, գառն խոտեր, համեմներ, եփուած գառը, զոհութեան զիւնին՝ որմէ պիտի խմէին բոլորը, շարուած էին սեղանին վրայ: Սկսեակին մէկ անկիւնը զրուած էին լուացումի կոնքն ու շունթիք: Առաստաղէն կախուած գոյզ մը կանթեղներ, խորհրդաւոր լոյս մը կը սփռէին սեղանին շուրջը: Օտարականին դէմքը արժգոյն էր, Իր ճերմակ պատմուճանին մէջ Ան կը նմանէր արլապատրէ արձանի մը:

Ուղեցի որ տառնձին ըլլանք այս իրիկուն: Վերջին Պասեքն է զոր պիտի ընեմ ձեզի հետ: Այս պահուս մենք մինակ չենք սակայն, մեղի՛ հետ են բոլոր արգաները Իտրայլին: Մեղի՛ հետ են մեր նախասայրերն ու մարգարէները, որոնք երկնքի փառքը ընդ հայելեաւ տեսան միայն: Մեղի՛ հետ են հրեշտակներն ու մողէրը: Ներկայ են բոլորը այս իրիկուն, ձեզի՛ հետ միասին յուղարկելու Մարդու Որդին, որ տարիներէ ի վեր ձեր մէջ և ձեզի՛ հետ ապրեցաւ, ըլլալու նիւթացած խոստումը բոլոր անկնց՝ որոնք զարեբով այս օրուան սպասեցին. վառ յոյսերով և հաւատքով»:

Աշակերտները խոր անձկութեան մէջ էին: Օտարականին դէմքը վեհափառ տրամութեամբ լուսաւորուած, գեղեցիկ էր ու յանկուցիչ: Յետոյ հանդիսաւոր կերպով բարձրացաւ Իր տեղէն, առաւ անկիւնը զրուած շունթին ու կոնքը և կարգով լուաց աշակերտներուն ոտքերը: Բոլորը անխօս կը հնազանդէին իրեն: «Ձեզի՛ հետ ունեցէ՛ք

միշտ սիրոյ և խոնարհութեան այս օրինակը, որովհետեւ իմ թաղաւարութեան մէջ, տէրք աւելի մեծ չէ քան ծառան: Քալեցէջ այս մարտը ոտքերով աշխարհի բոլոր ճամբաներէն և տարէջ իմ սէրն ու աւետիսը բոլոր մարդոց, որոնք ինծի պիտի դան ձեռնով: Իր գէմքը նման էր արչալոյսին՝ պատերազմի դաշտին վրայ ծաւած, արիւնէն ու նախճիրէն յետոյ: Ապա վերցուց հացի նկանակը և բաճենց բոլորին, ըսելով. «Ասիկա իմ մարմինս է, որ կը թողում ձեզի իբր յիշատակ մեր անցեալ օրերուն, կամուրջը այս և միւս աշխարհներուն միջեւ և դրաւականը մեր անբակտիլի կապին և եղբայրութեան»: Յետոյ լեցուց զինիի բաժակը, նախ ինքը խմեց, յետոյ բաճենց բոլորին, ու ըսաւ. «Այս իմ արիւնն է, որ կը բերփն շատերու համար. խմեցէջ և միշտ ծարաւ մնացէջ ինծի և իրարու այն սիրով՝ դու սիրեցի ձեզի»: Յետոյ բաճենց ձուկը, դատը և միւս ուտելիքները, նման թռչունին որ կը կերակրէ իր ձագերը:

Երբ աշակերտները ծանրացած օրտով կը ճաշէին, Օտարականը ըսաւ. «Այժմ ատենն է որ յայտնեմ արտաւ իմակ ցաւը, զայլք բոլոր ցաւերէն աւելի: Պիտի չզարմանաք եթէ ըսեմ թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս այս գիշեր: Սակայն վայ անոր՝ որու միջոցաւ կը մատնուի Մարութ Որդին, իցիւ թէ ան ծնած չըլլար երբեք»: Աշակերտները տարտափած իրարու երես նայեցան: Յետոյ Օտարականը նայեցած Յուդային և ըսաւ. «Քնա այժմ և ըրէ ինչ որ պիտի ընես»: Յուդան ալ չկրցաւ կենալ և վիրաւոր զազանի մը պէս զուրս փախաւ սենեակէն, ամօթէն ծածկելով իր գէմքը: Փողոցէն անցնողները տեսնը էին զինքը որ հակայ լուքի մը նման պատմունանով ծածկած իր դէմքի, կը վազէր գէպի Քահանայապետին տունը, մրմուռով իր քիթի տակէն. «Քնա այժմ և ըրէ ինչ որ պիտի ընես»:

Յուդայի մեկնելէն յետոյ յաջորդեց երկար լուսթիւն մը. ոչ ոք սիրտ ունէր խօսելու: Օտարականը փարատելու համար սիրտերուն մէջ անող տազնապը, ըսաւ. «Կարճ եղան իմ օրերս ձեզի հետ և խօսերս ձեզի համար, սակայն կը վտառահեցնեմ ձեզի թէ տակաւին չնուազած խօսերուս արձայանը Հոգիներուն խորը, նս ձեզի պիտի

զամ վերտոն, նոր իրականութեամբ և կերպարանքով, ամոքելու ձեր չարչարութեամբ սիրտերու և զայթաղկած միտքերու:

Մահուան օրէնքները կարճ ժամանակի մը համար կրնան հեռացնել զիս ձեզմէ և ծածկել իրենց խոռվքին ներքեւ, սակայն զօրաւոր է նաւը որ զիս և ձեր հաւատքն ու յոյսերը կը կրէ, հանելու համար զանոք անմահութեան լուսաւոր փոխնքին: Իմ ձեզի հաղորդած ճշմարտութիւնները աշխարհը դիւրին պիտի չկրնայ մարտել, սակայն անոք պիտի չմաշին ժամանակէն և մահուան կնճիռներէն:

Օրերը որոնք շուտով պիտի յաջորդեն իրարու, լեցուն պիտի ըլլան ցաւով և տառապանքով, սակայն անոք պիտի յօրինեն խոստումը զայլքին, լեցուն այն սիրով՝ զոր իրբււ ժառանգ պիտի թողում ձեզի և աշխարհին:

Վիշտերը որոնք պիտի իջնեն ձեր սիրտերուն, առտուան ցօղերուն պէս պիտի թարմացնեն ձեր Հոգիները, որովհետեւ իմ շունչս պիտի հոսի ձեր մէջ, իմ սէրս պիտի զօրացնէ զձեզ և իմ յաւերժական ներկայութիւնս պիտի միթիթարէ ձեզի և դուք պիտի յաղթէք աշխարհին: Այս խօսքերս այժմ ձեզի համար բառեր են լոկ, չուքեր՝ ձեր դիտակցութեան դաշտին վրայ, սակայն անոք կնքուած և անջինջ յիշատակներ պիտի ըլլան ձեր վաղուան: Այժմ տկար օղակներն էք այն մեծ շղթային՝ որ կը կապէ երկինքն ու երկիրը իրարու, սակայն ձեր պարտքն է ըլլալ մեծ շղթան, աշխարհի և Աստուծոյ միջեւ:

Որոտորդի նման եկայ այս աշխարհ, որ սաւու ձեզի, և ձեզմով՝ մարդերը երկնքի արքայութեան համար: Մահը պիտի որոտայ զիս, յետոյ սակայն նետահար պիտի իյնայ, անմահութիւնը յաւերժող երկնքի նետէն: Իմ վերքերուս մէջ պիտի մխուին ձեր մատները և այդ վերքերով պիտի ճանչնաք դուք ձեր ալ վերքերը և վերքը աշխարհին:

Յետոյ նայեցաւ բոլորին և ըսաւ. «Վեր լսեմ հաւ մահուան ոտնաձայնը: Մայր մահը զիս իր արդանազը առած՝ վերտոն պիտի ծնի, իրբււ սիրելի զաւակը երկրին և երկնքին»:

(Շարունակելի՛ 13)

# «FORMGESCHICHTE» ՄԵԹՈՏԸ



Առաջին համաշխարհային պատերազմէն չբիչ ետք, 1919-1922 թուականներուն, Գերմանիոյ մէջ յառաջ եկաւ Աւետարանները ուսումնասիրելու քննական նոր մեթոտ մը, որ Գերմանիոյ մէջ ծանօթ է «Formgeschichte» (F. G. M.), իսկ Անկլո-Պարսօն երկիրներու մէջ՝ Form - Criticism անունով, զոր կրնանք թարգմանել «Աւետարաններու Զեւաւորման Պատմութիւն»:

1919-1922թ միջոցին հետզհետէ լայն տեսան այս ուղղութեամբ գլխաւոր աշխատութիւններ՝ M. Dibelius, R. Bultmann, K. L. Schmidt, M. Albertz, G. Bertram հեղինակներուն կողմէ:

Գերմանացի այս հեղինակները գծեցին և ցոյց տուին ա՛յն ուղղութիւններն ու սկզբունքները, որոնցով այնուհետեւ ուրիշ գիտնականներ եւս պիտի առաջնորդուէին: Այս շարժումին տիրապետող դէմքը կը նկատուի Ռ. Պուլթման (ծնած 1884ին), որ կ'ուսուցանէ Մարպուրիկ հռչակաւոր համալսարանին մէջ, ունենալով բազմաթիւ աշակերտներ և հետեւորդներ: Գրած է բազմաթիւ երկեր նոր Կտակարանի մեկնութեան վերաբերեալ:

Իր ժամանակ ինչորոյ առարկայ էր Աւետարաններու խմբագրութեան հարցը. համատես Աւետարաններու հարցը կը հետաքրքրէր Ս. Գրոց մեկնիչները: Ամենէն շատ ուսումնասիրուած նիւթերն էին Քրիստոսի հրապարակային զործունէութեան ժամանակագրութիւնը, տեւողութիւնը և շրջանակը. հարց էր թէ Աւետարաններու ընդմէջէն կարելո՞ւ էր հասնիլ Քրիստոսի անձնաւորութեան, պատմական Յիսուսին. թէ՛ հաւատարի Քրիստոսը և պատմական Յիսուսը նո՞յնն են: Ահա այս ընդհանուր մթնոլորտին մէջ է որ Պուլթման պիտի զանէր ինչ-զինք հետզհետէ. այս ուղղութեամբ պիտի

զրկը ու աշխատէր և պիտի զտնար հեղինակաւոր ամուսնորթիւն մը, վարպետ մը:

Ինչպէ՞ս կը տեսնուի, նոր Կտակարանի քննական այս ուսումնասիրութիւնը և մեթոտը տեղեւեցաւ նախ Բողոքականներու մօտ ու այնուհետեւ տեղ զտաւ նաեւ Կաթոլիկ և Անկլիքան մեկնիչներու քով: Կարգ մը շրջանակներու մէջ մեծ խանդավառութիւն յառաջ բերաւ Formgeschichte մեթոտը, իսկ այլ գիտնականներ վերապահ մնացին, մասնաւորաբար Կաթոլիկ մեկնիչներ որոնք բուն կերպով քննադատեցին զայն, ցոյց տաով այս մեթոտին տկար և թերի կողմերը, մտնաւանդ իմաստասիրական պետի վրայ: Բայց հակառակ ասոր, վերոյիշեալ մեթոտը մեղի կու տայ սքանչելի միջոց մը աւետարաններու դրական սեռերու ուսումնասիրութեան համար:

Ինչպէ՞ս յառաջ եկաւ այս մեթոտը:

Աւելի քան ութսուն տարիէ ի վեր նոր Կտակարանի մասնաբաժաններ համատես աւետարանները մանրազնին քննութեան ենթարկելով, ջանացած էին անոնց իբրբու հետ ունեցած փոխյարաբերութիւնները, կապերը և փոխազդեցութիւնները դրսնել ու հասնիլ աւետարաններու հասարակաց աղբիւրին: Ի վերջոյ յանդած էին Երկու Արիւնքներու տեսութեան: Առաջինը այս աղբիւրներուն Մարկոսի աւետարանն էր, որ առաւելաբար կը պարունակէր դէպքեր, դրուական, երկրորդը՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի խօսքերը պարունակող Հաւաքածոյ մը, զոր կը նշանակէին Չ զեբով, սկրիպտատոր գերմաներէն Quelle բառին՝ որ կը նշանակէ աղբիւր:

Բայց երկու աղբիւրներու տեսութիւնը աւանդութեան զարգացման և ամժան մէկ վիճակը կը ներկայացնէ միայն Արդ, Quelle-էն կամ Մարկոսէն առաջ ի՞նչ գո-

յութիւն ունէր եկեղեցւոյ մէջ: Ոմանք կ'ենթադրէին նախա-Մարկոս մը, ուրիշներ՝ նախա-Մատթէոս մը կամ նախա-Ղուկաս մը. ասոնք հարցր չէին լուծենք և տեղի կու տային բազմաթիւ ենթադրութիւններու: Ս. Գրոց գիտնականներ հարց կու տային թէ արդեօք նոյն ինքն մեթոսը սխալ չէ՞ր. փոխանակ դիմելու և կանգ առնելու Մարկոսի և Quelle-ի վրայ, անհրաժեշտ չէ՞ր դիմելու սկզբնական և բոլորովին առաջին աղբիւրներու: Ահա թէ է՛նչ կը ջանայ ընել F. G. M.-ը: Ան կը փորձէ աւանդութեան տարբերուն պատմութիւնը գծել, հետեւելով անոնց զարգացման ընթացքին՝ նախնական վիճակէն մինչև անոնց գրի ստեղծիլը: Այս աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ է հաստատել նախ թէ փոխանցուած ատաղձը կամ նիւթը կը կայանայ փոքր միութիւններէ, որոնց ծագումը և պատմութիւնը կարելի է ի լոյս ընծայել անոնց գեղեցեցեալ քննութիւնէն: Ձեւ ըսելով պէտք է հասկնալ ոչ միայն աւետարաններու ոճը, լեզուն, բառամթերքը, համաձայնութիւնը եւն., այլ մանաւանդ աւանդութեան միջոցաւ մեզի փոխանցուած նիւթին փոփոխութիւնները. ուրիշ խօսքով՝ գտնել աւանդութիւնը իր ոչ-գրային վիճակին մէջ, անոր ձևաւորման շարժասիւթները և օրէնքները: Ի՞նչ էր աւանդութեան դիմադիժը՝ դրուած քնադիր ըլլալէ առաջ. նկարագրել թէ ինչպէ՞ս հետզհետէ մօտ երեսուն տարիներու ընթացքին բերանացի աւանդութիւնը գրի առնուեցաւ:

Աւետարաններէն նախ գրուեցաւ Մարկոսը, 67-70 թուականներուն. անկէ առաջ սակայն Քրիստոսնէութիւնը կը քարոզուէր, զոյուճիւն ունէր կենդանի աւանդութիւն մը, որ կը կանխէր Աւետարանները. պէտք էր ուսումնասիրել աւետարանական քնադիրներու նախապատմութիւնը: Այս ձևով ահա պէտք էր ուսումնասիրել աւետարաններու հարցը:

Երկար ատեն կը կարծուէր թէ աւետարանները պատմական դորձք են, սկզբնական ազդիւրի արժէքը ունին: Բայց իրա-

կանութիւնը բոլորովին տարբեր է. ըստ F. G. M.-ի, աւետարանիչները խմբագրողներ եղած են աւելի քան թէ հեղինակներ: Յիսուսի Յարութենէն 30-40 տարի ետք դրուած են աւետարանները, իրենց աստղձը, նիւթը առնելով աւանդութիւնէն, համայնքէն:

Այս նիւթերը իրենց հասած չեն դրուած և խմբագրուած ձևով և ոչ ալ դրական տաղանդով օժտուած անձնաւորութիւններով: Աւանդութիւնը կու գայ նախնական համայնքէ մը. բաղձաթիւ անանուն հատուկոտորներ բերնէ բերան շրջագայած են նախնական համայնքէն ներս՝ աւետարաններու մէջ խմբուելէ առաջ: Աւետարաններէն առաջ և նախ պէտք է փնտռել ուրեմն ժողովրդական բաղձաստեղ զրականութիւն մը, ինչ որ կ'ուղէ ընել վերոյիշեալ մեթոսը:

Մանրամասնութեանց մէջ մտնելէ առաջ, շատ հակիրճ ձևով ներկայացնենք այս զարոցի գլխաւոր թէզերը:

Ա.— Գրական էմնալատութիւն.— Աւետարաններու տեղագրական և ժամանակագրական շրջանակները ուշ շրջանի ստեղծումներ են: Աւետարաններէն առաջ գոյութիւն ունէր աւանդութիւնը, որ ժողովրդական զրականութեան օրէնքներուն համաձայն ծնած, շրջագայած և ապա զարգացած է:

Բ.— Պատմական էմնալատութիւն.— Նախնական եկեղեցին ոչ թէ պատմական մասհողութեամբ դրի առած է իբ լիւստակները Քրիստոսի մասին, այլ զանոնք ծառայեցնելու և պատշաճեցնելու համար իր կեանքի պահանջներուն. այսպէս՝ հաւատացեալներուն ուսուցանելու, նոր հետեւորդներ դարձի բերելու, հակառակորդներու հետ վիճելու, հրէից դէմ պաշտպանելու, և վերջապէս Յիսուսը ներկայացնելու լստ հաւատքի: Վիճարանութիւն, ջատագովութիւն, պաշտամունք, ներքին կազմակերպութիւն եւն. պարտադրուած են աւետարանիչներուն:

Գ.— Ընկերաքանական թէզ.— Ըստ վերոյիշեալ մեթոսին, աւանդութեան նախ-

նական րջիջներու հեղինակները ոչ թէ այս կամ այն անձնաւորութիւններն են, այլ ընդհանրապէս առաջին քրիստոնեաները, Համայնքը կամ նախնական Եկեղեցին: Համայնքն է որ ստեղծած ու տարածած է աւետարանական ասանդութիւնը:

Դ.— Իմաստասիրական քեզ.— Վերջապէս այս բոլորին ետին կը գտնուի իմաստասիրական թէզ մը, զոր պիտի տեսնենք:

**Ա. ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ**

Ըստ Աւետարաններու ձեւաւորման մեթոտին, Աւետարանները տեղադրական և ժամանակադրական տեսակէտով ոչ մէկ արժէք կը ներկայացնեն. անոնք չեն կրնար Յիսուսի կեանքին յաջորդականութիւնը պատկերացնել: Աւետարանները կենսապրութիւններ չեն, այսօրուան իմաստով: Համատես Աւետարաններու Հատուածները իրարմէ անջատ և բոլորովին անկախ ձեւով դարգացած և չըջագայած են նախնական համայնքին մէջ: Աւետարանական կարգ մը դրուագներ կը կարճեն փոքր միութիւններ, որոնք կրնան ամփոփուիլ իրենք իրենց մէջ: Այդ հատուածները իրարու կապուած են յաճախ «Յայնժամ»ով, «Եւ եղեւ»ով, «Այսպէս»ով, ու երբեմն ալ պարզ «և»ով: (Այս հաւաստումը կարելի է ընել միայն Համատես Աւետարաններու համար: Յովհաննու Աւետարանի պարագան բոլորովին տարբեր է. հոն կը ներկայացուի լոյսի և խաւարի, մահուան և կեանքի պայքարը և կը ներկայացնէ միութիւն մը):

Անշուշտ բոլոր պարագաներուն ալ այսպէս չէ. Համատես Աւետարաններուն մէջ կը գտնենք խմբաւորուած կարգ մը հատուածներ, որոնք իրարու կապուած են: Օրինակ Մարկոսի մէջ, Քրիստոս կը քարոզէ Սինակոկին մէջ «Եւ իսկ և իսկ ի շարաթուն մտեալ ի ժողովուրդն ուսուցանէր զնոսա» (Մարկոս Ա. 21). պիղծ ուրին կը վանէ աշխարհաբան. «սաստեաց ի նա Յիսուս և ասէ. կարկեաց և ել ի դամանէ» (Մարկոս Ա. 25). ապա կ'երթայ Պետրոսի տունը, անոր դռանը կը բժշկէ, այնուհետեւ բազմաթիւ

հիւանդներ կը բժշկէ և յաջորդ օր կը մեկնի անկէ. «Եւ ընդ այդն ընդ առաւօտն յաբուցեալ է և զնայ յանապատ տեղի» (Մրկ. Ա. 35): Հոս կը զգանք որ ամբողջ օր մը ունինք:

Նոյն բանը կրնանք հաստատել երբեմն տեղադրական կարգին համար ալ: Օրինակ՝ «Եւ ասէ ցնոսա յաւուրն յայնմիկ իբրև ընդ երեկս լինէր, եկայք անցցուք յայն կողմն» (Մրկ. Դ. 35): Ուրիշ օրինակ մը դարձեալ Մարկոսն. «Եւ իբրև անց Յիսուս միւսանպա՛մ յայնկողմն, ժողովեցաւ առ նա ժողովուրդ բազում, և էր առ ծովափերն» (Մրկ. Ե. 21): Վերոյիշեալ հատուածներու մէջ Մարկոս կը ճշդէ տեղերը:

Կարգ մը դրուագներ իրենց ճշգրիտ ժամանակով և տեղով հասած են Աւետարանիչներուն, իսկ ուրիշ դրուագներ այդ յատկանիշները կորսնցուցած են: Այդ պարագային Աւետարանիչը զանոնք լաւագոյն ձեւով դասաւորած և կարգաւորած է:

Եթէ ուրեմն ընդունինք որ Աւետարանական ղէպքերը զբի առնուելէ առաջ իրարմէ անջատ փոքր հասարածոներ եղած են, մեղի կը մնայ զանոնք ուսուցնասիրել՝ Հաննելու և գտնելու համար ասանդութիւնը իր ամենէն հին և նախնական միճակին մէջ:

Ինչպէ՞ս կարելի է կատարել այս աշխատանքը:

Ըստ վերոյիշեալ մեթոտին, պէտք է աւետարանական նախնական գրական ձեւերը որոշել, զանոնք դասաւորել ու անոնց կեանքի և հոլովոյթի օրէնքները գտնել. թէ ինչպէ՞ս անոնք յառաջ եկած, փոխանցուած և հետզհետէ խմբապուրած են:

Կարելի է նախ զանոնք նիթական դասաւորումի մը ենթարկել: Ունինք երկու մեծ դասաւորումներ. Խօսքեր (Logia) և ղէպքեր: Այս երկու ասանդութիւնները (Յիսուսի խօսքերը և իր կեանքի ղէպքերը), անձ և դարգացած են անկախաբար իրարմէ, յետոյ միայն ձուլուած և միացած են իրարու:

Խօսք-երուն մէջ կարելի է դասաւորել, ըստ իրենց բովանդակութեան, իմաստու-

թեան խօսքեր, վախճանաբանական կամ յայտնութենական խօսքեր, կարգապահական և օրհնդրական կանոններ, յայտարարութիւններ՝ ուր Յիսուս իր անձին մասին կը խօսի, առակներ և այլբանութիւններ:

Խօսք-երէն երբ անցնինք զէպօքերու կամ պատմութեան, որոշ կերպով երկու սեռեր կը գտնենք: Նախ ունինք կարճ և կենդանի պատմութեան, որոնք կը ծառայեն Յիսուսի շատ կարեւոր մէկ խօսքը կամ արարքը շեշտելու:

Այսպէս օրինակ, պահեցողութեան հարցը (Մարկոս Բ. 18), առաքեալներու Շարաթ օր հասկ կորզելու դրուագը (Մրկ. Բ. 23-28), Յիսուսի ճշմարիտ ծնողները (Մրկ. Գ. 31-35): Այս զէպօքերու մէջ երկրորդական մանրամասնութիւններ կը պակսին, յատուկ անուններ, վայրերու և զէմքերու նկարագրութիւններ չկան. Աւետարանիչը ընթերցողին ուշադրութիւնը կ'ուղէ հրաւիրել Յիսուսի արտասանած խօսքերու վրայ, որոնք մեծ տարողութիւն ունին եւ կեղեցւոյ հաւատքին համար: Օրինակ՝ «Շարաթ վասն մարդոյ եղեւ և ոչ եթէ մարդ վասն Շարաթու» (Մրկ. Բ. 27). «Զի որ առնիցէ զկամս Աստուծոյ, նա է իմ եղբայր և քոյր և մայր» (Մրկ. Գ. 35): Ասոնք և այս կարգի զէպօքերը Տիպիլիուս կը

կոչէ Paradigme (օրինակ), իսկ Պուլքման Apophtegme (նշանաւոր խօսք):

Միւս կողմէ Աւետարաններու մէջ ունինք դրուագներ, որոնք ներկայացուած են աւելի մանրամասն և ընդարձակ ձևով, ուր ճշդութիւնը կը կատարուին զէմքերու և զէպօքերու և որոնք սովորաբար կը պատմեն հրաշք մը: Այս կարգի դրուագները կը ձգտին փառաւորել հերոսը: Օրինակ փոթորիկի դադարեցման հրաշքը (Մրկ. Գ. 35-40), ուր նկարչագիւ մանրամասնութիւններ կը տրուին մեղի. Յայրոսի աղկան բժշկութիւնը (Մրկ. Ե. 35-43), ուր նոյնիսկ բժշկուող աղկան տարիքը ըսուած է «Քամոյի էր ամաց իբրև երկուսասանից»․ հացերու բաղմապատկման հրաշքը, ուր յետին մանրամասնութիւններ և թիւեր յիշուած են: Այս և ասոնց նման զէպօքերու և հրաշքներու մէջ Քրիստոսի խօսքերը երկրորդական կը դառնան, հրաշքն է որ կարեւորութիւն կը ստանայ: Ասոնք Տիպիլիուսի կողմէ կը կոչուին Novellen, իսկ Պուլքման զանոնք պարզապէս Հրաշքներու Պատմութիւն կը կոչէ:

Ասոնցմէ դատ ունինք դրուագներ, զէպօքեր՝ Յիսուսի կեանքին վերաբերեալ.— Յիսուսի մանկութիւնը, մկրտութիւնը, փորձութիւնը, պայծառակերպութիւնը, չարարանքը և յարութիւնը:

ՆԵՐՍԵՆՆ ԿՐԴ. ԲԱՊՈՒՃԵԱՆ

(Շար. 1)

## ՄԵՐ ՎԱՆՔԵՐԸ

Ուր էլ որ լինես ամբողջ աշխարհում,  
 Ուր որ ապրել է մի ցեղ մարդկային,  
 Թէ որ չգտնես այնտեղ Հայ մարդուն,  
 Մի վանք կը գտնես՝ Հայ գիրը նակտին:

Աստղերի նման Հայերն են ցրուել,  
 Ցըրուել, շաղ եկել չորս կողմն աշխարհի,  
 Ու ոմանք լացով ուրիշի ձուլուել,  
 Վանքերն են թողել առանց աղօթքի:

Ու բարձունքներում գիւղ ու քաղաքի,  
 Հայոց աշխարհի ամէն մի հովտում,  
 Կոթողներ ունենք հանճարեղ մտքի,  
 Որ դեռ լալիս են ու դեռ աղօթում:

Կարծես անթառամ ծաղիկներ լինեն,  
 Լեռների վրայ, վիհերի եզրին,  
 Որոնց գմբէթներն՝ արեւակ թէ շէն՝  
 Բոյն են հալածուած ազանիներին:

Մարդկային ձեռքի հետքը չեն կարծես,  
 Ծնունդ են ձեռքի մի աստուածային,  
 Նրանք գիտութեան բերդերն են պէս-պէս՝  
 Վահան են եղել իմ ժողովրդին:

Փրկութեան, յոյսի ու լոյսի բերդեր,  
Մեր մշակոյթի հնոցներն անշէջ,  
Նրանք են տուել միացում ու սէր,  
Եւ անմահ ոգին ներշնչել մեր մէջ:

Նրանք են մեր սուրբ լեզուն մայրենի,  
Նրանց զանգերի զօղանջն՝ ահագանգ՝  
Որ չմոռանամք մեր հողն հայրենի՝  
Սրբութիւն սրբոցն՝ համայն լուսնի տակ:

Ինչքան էլ լինենք իրարից հեռու,  
Ու ցրուած մնանք աշխարհում մեծ,  
Գարձեալ անմահ է կապը հայ Ոգու,  
Հայրենի սէրն ու հաւատը վսեմ:

Ու ամէն մի վանք՝ մի ըմբոստ ոգի,  
Մի Մասիս սար է ամէն մի գմբէթ,  
Մի վառ կանթեղ է յոյս ու տենչանքի  
Ամէն մի Հայի սրտի մէջ յաւէտ:

Որպէս խոր հաւատ, մթնում լոյս, փարոս,  
Որպէս Հայ հոգիք՝ իրար շղթայուած,  
Կանգուն կը մնան գմբէթներն Հայոց,  
Մասիսների պէս յաւերժին գամուած:

ՈՍԿԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

# ՊԱՏՄԱԿԱՆ

## ՀԱՅ ԵՐՈՒՍԱԳԼԵՄԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԷՋԷՆ

Երուսաղէ՛մ, «միակ քաղաքն յաշխարհի, որոյ միայն անունն հոգիներ կը զգրդէ և սիրտեր կը յուզէ», կ'ըսէ պատմադիր Տրդատ Եպո. Պալեան:

Երուսաղէ՛մ (կը նշանակէ՝ Ժառանգութիւն խաղաղութեան կամ երկիր խաղաղութեան), Միջին Արեւելքի այս պատմական քաղաքը որ համաքրիստոնէական սրբավայր մըն է, մեզի՝ հայերու համար ունի ինքնուրոյն նշանակութիւն մը, պատմական արժէք մը, զոր պատկերացնելու համար հատորներն իսկ բաւական չեն եղած, և այսօր Հայ Երուսաղէմի պատմական մէկ պատկերը տալու համար անհրաժեշտ է աչքի առջնւ ռեննայ առնուանդն տասնեակ մը հայ և օտար ըրասարակութիւններ՝ զանազան անկիւններէ դիտուած, որովհետեւ Երուսաղէմը որքան համաքրիստոնէական՝ նոյնքան և աւելի համակրօնական սրբավայր մըն է: Աշխարհի երեք մեծագոյն կրօնները՝ քրիստոնէութիւն, մոզոսիսակառութիւն և իսլամութիւն, հոն իրարու կը հանդիպին Անդենակահանի մայր դրան առջեւ: Հոն է քրիստոնէութեան Փրկչին յարութեան, յաղթանակի կոթողը. հոն է մովսիսականութեան Սրբութիւն Սրբոցի՝ Տապանակի յիշատակն ու Տաճարի փշրանքը, լացի պատը. և վերջապէս հոն է իսլամութեան՝ Մէքքէէն վերջ՝ դիսուար ուխտատարներ, Օմարի մզկիթը, և մարպարէինի վերջին կայանը ուրիշ երկինք թուաւ այն իր թւաւոր ձիուն՝ Պարտէք կոնակը հեծած: Այս վերջիններուն՝ մահմետականաց համար՝ Իսայի ծննդավայրն ու խաչելավայրը նկատուած է սրբազան և Ել Գուսար, ինչպէս նաեւ տէրունական սրբավայրերը միշտ ալ դարձեր են իսլամներու ուշադիր հոգածութեան առարկայ: Այսքանի կարելի է վկայել պատմութեան լրջսին տակ, անտես աննկրօվ փոխ վրէժի տխուր դրուագները, որոնք քանկցա մոխրակոյտերու վերածեր են քրիստոնէայ ուխտավայրերը:

Այս մասին պիտի խօսինք հանդամանօրէն՝ երբ մեր պատմական քայլերը հանդիպին անոնց՝ Հայ Երուսաղէմի հաղարհինդհարիւրամեայ պատկերը տալու մեր տկար փորձի ընթացքին. պատկեր մը, որ հակառակ դարերու քանդիչ հարուածներուն՝ տակուին կը պահէ իր պանծալի զոյատեւուումը, և Միոնի բարձունքէն կը վկայէ հայ քրիստոնէայի անմեռ հաւատքը, հայ տեսիլքի կոթողական ներդրումը՝ եկող դացող սերունդներու վրայ, որոնք իրենց ջրբտինքովն ու արիւնովը պահեր, բարձրացուցիւր են մեր քրիստոսաւանդ յիշատակարանները հայրենիքէն հեռու օտար ափերու վերայ, Պաղեստինի անպատեհներու մէջ: Եւ այդ աւանդատուները մեղի համար սովորական ուխտատեղիներ, սոսկական սրբավայրեր, ժամ ու Լիկղեցի, մատուռ ու վանքեր չեն. անոնք որքան կրօնական՝ նոյնքան և աւելի ազգային հպարտութեան կենդանի յիշատակարաններ են: Թիւով և նիւթականով փոքր ժողովուրդ մը ինչպէ՞ս կրցիւր է, ամբողջ տասնհինգ դարեր պահել իր դիրքն ու իրաւունքները, ներքին՝ քրիստոնէայ ոտնձուլութիւններու և արտաքին՝ այլակրօն յարձակումներու դիմաց:

400-500 միլիոններ հաշուող կաթոլիկ և 150-200 միլիոն Յունադաւան մրցորդներու հետ սեղան նստիլ, հաւասարէ հաւատար վիճիլ ու հակաճառել հրաչճներուն հրաչճն է, մասնաւոր կերպ աչքի առջնւ ռեննանք կաթոլիկ աշխարհի Լատին կոնակ՝ տասնեակ մը թաղապարզ գլուխները, որոնք միշտ խեթիւ դիտած էին մեր փոքր անուն, այդ փառաւոր դիրքը և ամէն առթիւ հարուածներ էին մեկ իրենց մականներով, երբ չէին յաջողած պնել մեր իրաւունքներէն որեւէ մասնիկ: Մեր ի՞նչն է որ կրցիւր է յարատեւօրէն կոտրել մեկ պատուհասիլ ձգտող Բիւզանդական, յետագային ցարական աղամանդակուր գաւազանները, երբ հայը, սաղիմահայ պահակները, Ս. Ս. Յակոբայ դիմուոր-

հաշնբր, անոնց զիմաց ունէին խաչն ու Աւետարանը, և արիւնով սրբազործուած ազգային իրաւունքներու ողբկան հրաշքեր, զոր ճանչնալու, յարգելու տրամադիր չէին ո՛չ քրիստոնեաները և ոչ ալ հեթանոսները, ո՛չ Արեւմուտքի ասպետները և ոչ ալ Արեւելիքի ասպատակները:

— Ս. Յակոբեանց ուխտապահներուն՝ հայ ժողովուրդի անմահ լինելու քանակ հաւատքն էր, որ կուրծք տուաւ յարանուն և ալլազան յարձակումներուն, վառ պահելու համար հայու կանթեղը Ս. Յարութեան Տաճարի կամարներուն ներքեւ, բաց պահելու համար Մար Եագուպի դռները հայ ուխտաւորներու առջեւ և անվաս պահելու համար սերունդներու սրբազան աւանդները:

Այն լուսարեակ նախնիք և քաջակրօժ Հայրապետները, երբեմն իրենց կեննչի իսկ դնով, պահպանած են տիրաբար ու ծաղկեալ պահած, մեզի՝ այսօրուաններու թողով սրբազան ժառանգութիւն մը, որ բոլորիս Համար ունի հոգեւոր և ազգային անփոխարինելի նշանակութիւն, Հայ Եկեղեցւոյ մոխրազային դիրքին և իրաւունքներուն առումով, ինչպէս կը վկայէ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա. Կաթողիկոսի 1962 Ապրիլ 30 Թուակիր սրբատառ կոնդակը:

Հայ Միոնի, Ս. Յակոբեանց Միաբանութեան ղեկը՝ սաղմահայ իրաւունքներու պաշտպանութեան վսեմ առաքելութեան անշուքեամբ, եղած է կարծուածէն շատ աւելի բարձր ու նրբին, իսկ անոնց հազարհինգհարիւրամեայ պատմութիւնը՝ դժբնդակ, և մերթ ողջակիզում, որուն ախուր ծալքերը երևան կու գան Ս. Երկրի պատմութեան արիւնտ էջերուն վրայ՝ իրենց կենդանի դոյներով ու ցաւառիթ մերկուրեթեամբը:

Մեր այս ազօտ ներածականէն վերջ, և տայու Համար Տնօրինական սրբավայրերու հայ հաւատաւորներու երկար մաքառումին մէկ սեղծ Համայնապատկերը, ջուպիկի վարձնելու Համար թափուած աշխատանքը, չափելու Համար եղած զոհողութիւններու ծաւալը, և արդարօրէն դնահատելու Համար մեր նախորդ սերունդներէն մեզի Հասած սաղմահայ անսպառ ժառանգը՝ անհրա-

ժեշտ կը նկատենք պատմական յետադարձ ակնարկով մը վերազնահատման ենթարկել սաղմահայ կեննչին ինչ ինչ ճակատադրական Հանդուարտանքերը, դարձնելով անցեալի այն էջերը որոնք լոյս կը սփռեն այն լրողութեանց ու ղէպերուն շուրջ, որոնք սպահնոված են այն պանծալի, պատուարքեր դիրքը զոր ունի այսօր Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը՝ Տնօրինական սրբավայրերէն ներս և հսկաներու Համահասարակութիւնով:

\*\*\*

Այսօր ընդունուած է, որ Յակոբոս փոքրը, Յակոբոս Տեառնեղբարս անունով քաջամանօթ, եղած է Երուսաղէմի քրիստոնէից առաջին եպիսկոպոսապետը, ընտրուած՝ Տիրով Համարձման յաջորդ օրերուն. և նորբնախր եպիսկոպոսապետը — պատրիարքը — իր Աթոռը Հաստատած է իր տան մէջ, Միոն լեւան վրայ. յետագային Հոն ամփոփուած է Յովհաննէս Չէրեղիայի եղբարս Յակոբոսին զլիտարութիւն գլուխը՝ Տիրամայր Կոյսի ձեռամբ (Տիգրան Սաաւալանեանց, «Պատմութիւն Երուսաղէմի», էջ՝ 133-135):

Պատմագիր Տրդատ Եպս. Պալեան կը վկայէ թէ առաջին քրիստոնեայ արքային՝ Եղեսիոյ Արքայ թագաւորի թագուէին Ս. Հեղինէ, շատ մը մատուներու կարգին, շինած էր մատուռ մը՝ Յակոբոս Գլխաղբի գերեզմանին վրայ: Կը կարծենք թէ Հայ թագուէին այս նախնականութիւնը բարտորոջ դէր մը կատարած է Սաղմահայ պատմութեան սաղմաւորումին մէջ: Միջազեռքի Հեղինէ թագուէին կը վերադարձնէ Տնօրինական սրբավայրերու Հոգածութիւնը. ան է, որ շատ կանոնիւն՝ 40-ական թուականներուն և իր արքայական ջանքով՝ պատ ու պարիսպներով չընկալատած, մատուներու դիրքի յանձնած է Մնեղեան, Յարութեան, Համարձման և Աստուածածնայ սրբավայրերը:

Առաջին դարերուն, մինչեւ Քաղկեդոնի Ժողովը — 451 — Յակոբոս Տեառնեղբար Աթոռը կը մնայ Երուսաղէմի Համաքրիստոնէական պատրիարքական աթոռ. Հոն կը բազմին Հայ, Յոյն, Ասորի և Հրեայ ծաղումով պատրիարքներ և կը հովուեն Պա-

զևտրինի ջրբառնկութիւնը և անոր կր տրիէ ճէկ հօտ, մէկ հովիւ»։ Արգար թապաւոր Պ. շիտոն՝ Հեղինէի նախաձեռնութեամբ Ս. Գերեզմանի վրայ շինուած մատուռին տեղ՝ 335 թուականին Բրիգանդիոնի կայսր Գոնսթանթինի մօր Հեղինէի հրահրութեամբ կը բարձրանայ Ս. Յարութեան Տաճարը, մասնակցութեամբը Հայոց Տրդատ թագաւորին և արքայական զանձին։ Համաձայն ծանօթ Գաշաճնի (Թուղթիմ) Տրգրան թագաւոր շինել կու տայ Բեթղէմի մէջընթաց, քանդելով Ատրիան կայսեր շինել տուած Անտոնիս շատուածուհիին յիշատակարանը (Տ. Ս. էջ՝ 212-213)։

Ինչպէս ակարկեցինք վերեւ, մինչև Բաղկեղանի ժողովը, Երուսաղէմի մէջ կար մէկ պատրիարքութիւն և մէկ պատրիարքական աթոռ — Յակոբոս Տեառնեղորո աթոռը Սիոն լեռան վրայ, թէև ամէն ազգունէր իր սեփական վանքերն ու սրբավայրերը, որոնք ենթակայ կը մնային իրենց եպիսկոպոսներուն, Ենթակայ Տեառնեղորո աթոռակայներու։ Բաղկեղանի ժողովէն վերջ, կըր Երուսաղէմ կը վերադառնայ Յորդայ պատրիարք, կը սկսի ջրբառնի եկեղեցւոյն երկրորդութիւնը։ Հայք ամ մերժեն Բաղկեղանի երկրորդութեանութիւնը, մնալով հաւատարիմ առաջին երեք Տիեզերական ժողովներուն։ Հայոց կը հետեւին Ղպարներ, Ատրիներ և Եթովպացիներ։ Յոյն եկեղեցին կ'ունենայ իր սեփական աթոռը, և հայք կը շարունակեն Յակոբոս Տեառնեղորո աթոռը և այնուհետև իրենց կը վերապահուի պատրիարքական աթոռին պահպանութիւնն ու պաշտպանութիւնը։ Հայոց այս փառաւոր դիրքը մեղի իրաւունք կու տայ եղբայրացնելու՝ թէ Հայ Երուսաղէմը այդ օրերուն եղած ըլլալու է բաւական դորաւոր, պահել կարենալու համար Յակոբոս Տեառնեղորո աթոռը կամ Հայք շարունակած էին Հեղինէ թագուհիին յիշարարութիւնները, և Ս. Յակոբայ սրբավայրը ինչպէս նաև պատրիարքական աթոռը եղած էին Հայկական սեփականութիւն, Հեղինէ թագուհիի օրերէն սկսած։ Ինչպէս կը տեսնուի՝ Յոյները այլուր կը հաստատուեն պատրիարքական աթոռ մը իրենց համար, և Ս. Յակոբայ աթոռը կը թողուն Հայոց, հակառակ ամենազօր կայ-

սեր միջատութիւններուն։ Հայ Երուսաղէմին այս յաղթանակը պէտք է նշել, դաստակ կարենալու համար Հայ գինուորայիններու աշխրութիւնն ու հեռատեսութիւնը։

Բաղկեղանի ժողովը Հայ Եկեղեցիին առջև կը բանայ արիւնտու Աւարայր մը, ուր զուպար պիտի շարունակուէր քոյր եկեղեցիներու միջև։ Բայց զարմանալի չէ՞ որ Հայաստան Աշխարհը դերող, Հայկական գահը կործանող Բիւզանդիոնը չի կրնար խօսք հասկննէ խումը մը սքեմաւորներու և չի կրնար կորզել Ս. Յակոբայ Վանքը Հայ վանականներէն, որոնք դարերով և իրենց արեան կաթիլներով վառած կը պահեն մեր սրբավայրերու կանթեղները, որոնց ձէթ ու զիրլալաւմ կը հասցնեն Հայ հաւատացեալի կարաւաններ և որոնք հաւատքի նորանոր կոթողներով կը հարստացնեն Հայ Երուսաղէմը. այնպէս որ վեցերորդ դարուն Պաղեստինի մէջ կը տեսնենք շուրջ 70 Հայ վանքեր, որոնցմէ շատեր յիշատակարաններն էին Ս. Դրիպար Լուսաւորչի, Տրդատ թագաւորի, և բարեպաշտ իշխան ու մեծատանց, ինչպէս ցոյց կու տան անոնց անունները, օրինակ՝ Արծրունեաց Վանք, Մամիկոնէից Վանք, Ռշտունեաց Վանք, Խորիտրունեաց Վանք, Արչակունեաց Վանք, Կամսարականաց Վանք, Ամատունեաց Վանք, Պալունեաց Վանք, Վարածունեաց Վանք, Վանանդացեաց Վանք, Բալբերունեաց Վանք, Սիւնեաց Վանք. ստոնցմէ շատ շատեր կը պահուին իրենց տանուածքներու կողմէ զրկուած անձիկներով ու ծախսագումարներով։ Այս սրբավայրերէն շատեր, մասնաւորաբար Երուսաղէմէն դուրս դրտնուողները, քանդուած են նախ՝ պարսկական պատուհասումով և ապա՝ հակաքրիստոնեայ խառնիճապաններու, ընչպէս արշալուստներու կողմէ, իսկ մաս մը այլ յափշտակուած է իւրամներու կողմէ։

Վեցերորդ դարու վերջերի, Հայ Երուսաղէմին համար կը բացուի նոր դարազրուի մը Արարական անապատին մէջ դրտնուած նոր կրօնքով, որ իր հիմնադրին՝ Մուհամմէտի անունով կը կոչուի Մահմետականութիւն։

Այդ օրերուն Յակոբոս Տեառնեղորո աթոռը կը դրուէր Հայոց Արարած Պատ-

բիրարբ, իսկ Յունական աթոռի գահակալն էր Մհոթիտոս, ինչպէս կը վկայէ Արար պատմագէտ Ջէքիէտտին, Հեղինակի «Երուսաղէմի յայթուցիւնը անուն երկատրուութեան» (Տ. Ս. էջ՝ 261):

Հայոց Պատրիարքը, աչքի աղջև ունեցալով ճորհանատատ կրօնքի՝ Մուհամմէտի Հետեւորդներուն արիւնտ յաղթանակները, և առաջին անելու համար հաւանական աւարներու և աւերներու, 40 հոգինոց շրջափռմամբ մը կ'երթայ Մէքքէ, Մուհամմէտի կեդրոնաքաղաքը, արհամարհելով անապատի անապահոգութիւնն ու վաշկատուն ցեղերու աւարատրուութիւնը: Կը դիմէ Մուհամմէտին, և հպատակութիւն ու հատարմութիւն խոստանալով՝ կը խնդրէ ապահովութեան դիր մը՝ իրենց անձերուն և իրենց տոհմաճգններուն համար:

Նորահաստատ կրօնքին շատուածարեալ առաքեալը սիրով կ'ընդունի Հայոց Պատրիարքը և անոր կը շնորհէ պատշաճ հատարմալիք մը (շարքըր), ինչպէս կը վկայէ Արար պատմագէտ Ջէքիէտտին, իր վերոյիշեալ երկատրուութեան մէջ:

Կ'արտայայտենք սոյն վաւերագրին էական ու յատկանշական ինչ ինչ կէտերը, նկատելով որ այդ վաւերագիրը ո՛չ միայն կը հաստատէ Հայոց սեփականատիրութիւնը կարգ մը Տնօրինական սրբավայրերու վրայ, այլ սրբօրհնաւ անիկա, իբր անհրաժեշտ վաւերութիւն, ճանչցուած է Պաղեստինի իրերայաջող տէրերուն, տիրապետողներուն կողմէ և այսօր իսկ հիմը կը կազմէ մեր դարաւոր իրաւունքներուն, որոնք կը մնան ի ցորու, հակառակ իրաւակից Յոյն և Լատին Պատրիարքութեանց և անոնց պաշտպան Տիր պետութեանց յայտնի և անյայտ պրպոցութիւններուն համար վատնուած միջոցներուն:

Ես Մուհամմէտ, որդի Ապտալլայի, մարգարէ և առաքեալ Աստուծոյ, Արքաիմ Պատրիարքին և երուսաղէմ ու Դամասկոս ու Արարիայ միւս սահմանները գտնուող Հայոց եպիսկոպոսներուն և վարդապետներուն և իրենց հպատակ ժողովուրդներուն, այսինքն՝ Եթովպացիներուն, Ղպտիներուն ու Ասորիներուն շնորհեցի բոլոր իրենց վաճառքը, եկեղեցիները, դպրոցները, կալ-

ւածներն ու արտերը: Ես, Աստուծոյ առաքեալ, վկայութեամբն Աստուծոյ, ինչպէս նաեւ մօտս եղող բոլոր այր և կին մարդոց յղենիմ վկայութեամբ, խստացայ և սուի երուսաղէմ գտնուող եկեղեցիները, Ս. Յարութեան Տաճարը և Ս. Յակոբ (Մար Եագայ) կոչուած մեծ եկեղեցին, որ Ս. Քազաբի (էլ Գուսու) հարաւափողմն դիմացն է և Սիան վանքին հով, սուի նաեւ Ձիթեցի վանքը (Տէր-էլ-Ձէյթուն) և Քրիստոսի բանտին վանքը (Հապս-էլ-Մէսի), Բեթզեհէմի եկեղեցին, և Ս. Յովհաննէսի ու Սամարիայի (Նապուս) մատուռները, և Ս. Յարութեան Տաճարի ետեւի աղօթարաններն ու արքայ Գողգոթան...»:

Վկաներու կարգին կը յիշուի Օմար Խաթթայ (յետասլին Օմար Խալիֆա): (Ջէքիէտտին, «Երուսաղէմի Յաղթութիւնը», էջ՝ 342):

Հոս Յոյն Պատրիարքարանին և անոր սրբավայրերուն անյիշատակ ըլլալը կը նկատենք իխտ ուշադրաւ, և Տնօրինական գլխաւոր սրբավայրերուն Հայոց շնորհումը կը գտնենք յատկանշական, մանաւանդ երբ նշենք որ Արեւելքի մէջ «շնորհները» կը գնուին, յաճախ արտասովոր գիներով, և տերււ չի շարժիր առանց նուէրի:

Մուհամմէտի մահէն վերջ, տիրապետութեան կտրել ծայր կու տայ նորահաստներուն ծոցէն ներս: Երուսաղէմի Հայոց Արքաիմ Պատրիարքը շխտաւարով մը կրկին կը դիմէ իշխանաւորներու մեծաւորին՝ Ալիին և անկէ կը ստանայ Մուհամմէտի երովարտակ-հատարմագիրի ոգիին համապատասխան ապեռկագիր մը՝ կայական սեփականութիւններն ու իրաւունքները ճշդապ: Այս վտերաթուղթը կը մնայ Ս. Յակոբայ գտնուած մէջ, ինչպէս կը հաւատաւ մեր պատմագիրը՝ Տիգրան Մաւալանեանց, իր «Պատմութիւն երուսաղէմը» անուն երկիտար մեծածաւալ երկատրութեան մէջ (Տ. Ս. էջ՝ 270):

ՎԱՀԼՐԱՄ ԿԵՌՔՃԵԱՆ

(Շար. 1)

### ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Ընտրիչ էջեր, Կեմ-սագրութիւններ, Գործերը, Բառարան, Մատենագիտութիւն)։ Սիմոն Սիւսանեան, մեկնաստուգածք Լեւոն Եանոյեանի։ 785 էջ, 8օգ. Սեւան, Պէյրութ։

Մեծածաւալ գիրք մը ահաւաստիկ, որով լաւագոյնս կը բացուի Հայ արտասահմանի գրական տարին։ Մեծածաւալ և մեծարժէք նոյն ասան, իր բազմաթիւ կողմերով։

Մեր վտարանդի կեանքի ներկայ պայ-մաններուն մէջ, երբ ինքզինք ծածկող յուսալէիչ յոռետեսութիւն մը բոյն է սկսած դնել շատ-շատերու մէջ, այս բազմաշխատ ձեռնարկը կու գայ նորոգող և թարմ շունչ մը բերել մեզի։ Իւրաքանչիւր գրական ճիգ կամ երեսոյթ, նման մեր կեանքի այլ երեսներուն մէջ երեւան եկող զործերու, Հիմնապետ արդիւնք է զիցացուած պահանջի մը։ Հետեւաբար, «Արեւելահայ Գրականութիւն»ը (եւ նաեւ պատրաստութեան մէջ եղող «Հին Հայ Գրականութիւն» «Արեւմտահայ Գրականութիւն», «Պորտրէտահայ Գրականութիւն» և «Գաղթահայ Գրականութիւն» շատորենքը) պահանջի մը գո-ացուցած տալ կը ձգի, ա՛յդ նպատակով ճամբայ ելած է։

Ու այս իրողութիւնը շատ բան կրնայ ըսել Սփիւռքի մէջ ապրող Հայութեան՝ դիրի ու գրականութեան անձնութեամբ ունեցած կապին ու սիրոյն մասին։ Որովհետեւ, ընթերցող բաւական լայն հասարակութիւն մը նկատի առնուած է այս հսկայ ձեռնարկի պատրաստութեան մէջ, հասարակութիւն մը՝ որուն բացակայութեան պարագային ոչինչ պիտի արժէր պրպտումի մաշնցող ճիւղը, դառնալով ժայռին նետուած խորունկ գոգնոց մը ոսկելոյս ցորեն։

Բայց Արեւելահայ Գրականութեան 1850-1920 տարիներուն ընդհանուր և ամբողջական պատկերը տալ ձգտող այս ձեռնարկին նպատակն ու դայն զգանալող ոգին ամենէն լաւ կերպով իսկ կարելի է գտնել իրապի առնուած առաջին «Հեղինակին՝ Մեսրոպ Թաղիադեանի «Թուղթ Երեւանցիներին» կտորին մէջ, որով կը բացուի նաեւ

հատորը։ Ըն, գիմեւով Երեւանցիներուն և դարոյցի մը հասարակութիւն լուսաւորութիւն տարածելու առաջարկը ներկայացնելէ ետք, ան կը գրէ ամենէն պարզ բայց միաժամանակ հատու և Արտիկանական ոճով.— «Այս իմ լաւ Քաղաքացիք, ա՛խ, հոգիս հարայա՛ կանչում, հին խմորն թողէք, նոր Ազգի լուսաւորութեան և պայծառութեան հետեւեզէ՛ք։ ...Ո՛րք է ձեր վեհ հոգին, ո՛րք է ձեր ազնիւ փառքն, ո՛րք է ձեր աշխարհի ծանօթացած անունն, կորեա՞ն արդեօք- ո՛չ։ Աստուծոյ յատուկ ողորմութիւնն բաց-ւել է ձեզ վրայ իմ ազնիւ Քաղաքացիք. մի՛ առէք թէ ջանք անենք, փող ժողովենք, լաւ ապրինք- մոխի՛ր է մեր փողն, փո՛ւչ է մեր կեանքն, անտո՛ի է մեր յոյսն, և թէ չենք ջանալեց որ մեր ազգի երեխայիցն են լուսաւորութեան գունն բանալ, որ վաղն և միւս օրն կարողանան մարդի միջուկն մարդ երեւել»։

Ու քիչ մը վարը՝

«...Եւ թէ կարենայ մեր աշխարհն մին անդամ իւր ողբիք և զտերքն էսպէս կա-տարելութեամբ ծաղկած տեսնել, չգիտեմ ո՞ր մին Փրանսիի աշխարհիցն պակաս կը մնայ, թէ լուսաւորութեամբ, թէ արուեստով, թէ ազնուութեամբ և թէ երջանկութեամբ. և ո՛չ թէ միեմից։ Ահա էս ա իմ ցանկութիւնս իմ քաղցր Աշխարհէս հա-մար»։

Եւ ամբողջ այս հատորը, մեր ժողովուրդի գրականութեան ամենէն կարեւոր ճիւղերէն մէկուն՝ Արեւելահայկականին լաւագոյն ներկայացուցիչներն ու անոնց երկերէն հատուածներ պարունակող, զեղեցիկ և ներդաշնակ փառաբանք մըն է մեր ցեղի ամենէն ինքնայատուկ արժանիքնե-րուն և խորունկ առաջնութիւններուն։ Իսկ Թաղիադեանի մը վաղըր դէպի Լոյս՝ ամենէն փառաւոր յատկանիշներէն մին է եղած հայու էութեան։ Թաղիադեանի այս ցեղեցիկ կտորը, իր պարզութեամբ մէջ, և թերեւս ատոր իսկ համար, կը պահէ իր իրաւութիւնն ու այժմէականութիւնը, մա-նաւանդ իր արծարծած հարցերով։

Ան քաղութիւնը ունի 1850-ական թուա-կաններու մեր խղճուկրակ հայութիւնը բաղդատութեան զննելու «Փրանզ»ին հետ և

կարենալ յայտարարելու՝ թէ, նպաստաւոր պայմաններու տակ և ուսման կենսաւորող ճառագայթներով՝ այս ժողովուրդը կրնայ բարձրանալ մինչև մակարդակը ա՛յն եւրոպացիներուն՝ որոնք ահաւաղը յտեսութեամբ մը սովորութիւնն ունէին իրենց քաղաքակրթութեան ևնթաղական բարիքներն ու հարստութիւնները պարտցնել մեր ժամկենբու աչքերուն առջև: Ու այս ներքին ապահովութիւնը, ներքին այս հաւատքը դէպի մեր ցեղային կարողութիւններն ու աղնաակնութիւնը՝ ամենէն աւելի հիմա՛ անհրաժեշտ են մեզի, օտար կամարներու տակ ապաստանած և օսկայն հետզհետէ մեր ինքնութիւնը անորոշութեան և անպատակութեան մշուշներուն մէջ կորսնցնելու զտատարտուած հայերուս համար: Որովհետեւ, հասած ենք տեղ մը՝ ուրկէ ինչ՞ք մարտիկը մեր քաղաքակրթութեան բարձրութիւնն ու զարդացման մակարդակը բաղդատութեան դնելու . . . թուրքին հետ, այսինքն՝ քաղաքակրթութեան բոլորովին ահաւանկ դոյութեան մը հետ, երբ մեր իրաւ ու արդար տեղը Հո՛ն, Վե՛րը, եւրոպացիներու և իրնպէս քաղաքակրթ ալ ժողովուրդներու կողքին պիտի ըլլար:

\*\*\*

Հատարը, որ 785 ծառայուն էջերէ բաղկացած է, ընդհանուր և ամբողջական պատկերացումը կը յալողի տալ Արեւելահայ Գրականութեան, հակառակ որ հեղինակներու երկերէն կատարուած մէջբերումները երբեմն անհամեմատ են: Օրինակ, Եւուլանիկ Կուրքիեաննէն արատապարտած են քաանչորս թերթուածները, մինչ նման հատորի մը մէջ և Իսահակեաններու կամ Տէրեաննիկու կողքին՝ վերի թիւին կէսն իսկ աւելիով պիտի ըլլար ներկայացնելու համար միջակ և համեմատ կարողութիւններու տէր բնաստեղծութի մը:

Մեր դրականութեան տրտանները Հոն են, ներկայացած իրենց լուսարոյն ստեղծարթութիւններով. քանիչի Արովեանը՝ իր «Վէրք Հայաստանի»-ով, Սուեղուկեանը՝ իր համարելի կիտաններով, յայտնառես Բաֆֆին՝ մեր ամբողջ դպրութեան մէջ նմանը շունչեցող «Վարդանի Երազով», Ա-

հարոնեանը՝ դիւզական կենցաղի անջնջի իր պատկերներով, հսկայ Թումանեանը՝ «Հայոց Վիշտ» երկող իր տառապալից տողերով, և Թակաւին Խասակեանը, Տէրեանը և քաղմթիւ ուրիշ այնքան սիրելի անուններ:

Հետաքրքրական է նկատել որ Ա. Ահարոնեանէն ծրարտապարտած են առաւելաբար դիւզական կենսաբը և հայ գիւղացիին մտահոյութիւններն ու առօրեան ներկայացնող էջերը «Վեղոյն արտը», «Արագիլները» և ալլի, գրեթէ անտես առնելով յեղափոխական-աղագայնակուն իր ընդարձակ գրականութիւնը: Եւ արիկա ապահովաբար ամենէն ճիշդ մտացումն էր զոր կրնար ունեցած ըլլալ հատորը կազմողը, որովհետեւ ինչ որ մնայուն և կեդարուեստական արժէք է Ահարոնեանի մօտ՝ կը գտնուի իր «Յի Գիրքը» ստեղծարթութեան, ինչպէս նաեւ արարտագուշտ էջերուն մէջ: Ինչ տարբարնութիւն, ինչ դասաւորում, երբ Ահարոնեան նանչուած էր առաւելաբար որպէս ատաուութեան երգիչ, որ մրկարչաւ կը թեւածէր արիւնաները մեր հորիզոնին վերեւ: Մինչ, այդ օրերէն հազիւ կէս դար անցած, ան մեղի կը ներկայանայ որ դէպի արպամ կը քայլ հայ գիւղական կեննքի իր խռովիչ պատկերներով. նպարարութիւններ՝ որոնք Ահարոնեանի հարբնասիրութիւնն ու ապատասիրութիւնը ամենէն համեստ այլ արուեստով ի տողերով կը բաղայայտեն:

Եւ սակայն Ահարոնեանի ամբողջ գրականութիւնը մտնաւոր ժամանակէ մը և ամենասարափելի պայմաններու արտացոլումն է, և եթէ մենք, սիրուքանահար, օսնձարձակ կեննքի (մեր հասկցած «արտուութեան») մը մէջ մտցւելը ենք հայութեան այս մեծ երախտարոյին վաստակը, այն ատեն թերեւս պէտք ըլլան պետական միջոցներ՝ անոր ամբողջական գործերը բարձր տպագրանկով հրատարակելու և ապակնով երախտարոյական ուշացած պարտք մը՝ վճարելու համար:

\*\*\*

Հարտրին մեծադոյն անակնկալը սակայն կը կազմեն Արեւելահայ Գրագրիները, որոնք, թուս Հոգի ընդամէնը, գրեթէ անձա-

նօթ են մեզի, արեւմտահայերուս Այգ տասը՝ Արշակ Ազապեան, Ազարիս Աղեւ- Ծանաղարեան, Նիկողայոս Մամիկոնեան, Յովհաննէս Մայրասեան, Սանդալ, Մելիք- Ծանաղարեանց, Անուշաւան Արովեան և Զաւակեցի (Վահան Տէրեանի երէց եղ- բայրը), անուրանալի նպատակ մը կը բերեն մեր դրականութեան: Ընդհանրապէս քա- անաններու զաւակներ և ասպարէզով՝ ու- սուցիչներ, իրենց կողմնակի գրադրած մը կըսած է յայտնապէս, բանահաւաքութեան նման բան մը, թիչ մը տաղանդով և ահա- րին սիրտով օտքի կանդնող:

Ընդհանրապէս հում նիւթեր են մեզի հասածները, և, դժբախտաբար, չեն կրնար բաղդատուել Արեւմտահայ մեր գիւղագիր- ներու Լրիկերուն հետ՝ որոնք, գրեթէ թիչ բացատրութեամբ, արուեստով յաջեցած գե- ղեցիկ քանդակներ են, հայ բնագաւառի ա- ուրեան հարգատուութեամբ ընթերցողին փոխանցող: Արեւելահայ գիւղագիրներուն մօտ՝ կարծէք միտում մը եղած ըլլայ Արե- ւելահայաստանի հայ գիւղացիին կեանքը տալու լուսանկարչական դործիքի մը անդ- զայ հարգատուութեամբ, չափազանցուած իրապաշտութեամբ մը, եթէ կ'ուզէք, որ տակաւն այսօր իսկ կը պահէ իր թարմ շունչը և մեզի կը բերէ բոլոր այն բարբերը, աւանդութիւններն ու սովորութիւնները (ինչպէս նաեւ կեանքի ամենէն դառն պայ- մանները), որոնք հետզհետէ հայ կեանքին սրուելու և անհետ կորուսուելու վրայ են և կամ արդէն ի սպառ չբացած:

Կարգալով կենսագրութիւնները այս գիւղագիրներուն (որովհետեւ Ս. Միմոնեան մեծ հմտութեամբ և տքնաջան պրպտումնե- րով իւրաքանչիւր հեղինակի կենսագրու- թիւնը պատրաստած և փոքր ուսումնասի- բանով մըն ալ ճոխացնելով՝ զեղեցիկ դաղամարբ ունեցած է հրատարակելու հա- տորին մէջ), կարելի չէ բազմապիսիւն մը չընել Արեւելահայ և Արեւմտահայ գրողնե- րուն միջև: Մինչ վերջինները ապրեր ու ստեղծագործէր էին թրջական խտագոյն մոլեռանդութեան մը և եսթազանի շուքին տակ, անդին՝ Արեւելահայերը, համեմա- տաբար աւելի տանելի մթնոլորտի մը մէջ՝ այլապէս թշուառ կեանք մը ունեցեր էին,

որպէս ուսուցիչ կամ մտաւորական շարու- նակ հայցողի, ինքզնիքի վիճակին մէջ ըը- լալով, առանց կարենալ զտնելու անհրա- ժեշտ աշակցութիւնը, Հասկացողութիւնն ու նիւթական միջոցները, ի վերջոյ յան- գելու համար Արեւմտահայերու ալ երջա- նի՛կ բախտին՝ կտոր մը սոխ ու հացով մա- հանալու ճակատագրին:

Եւ այս իրողութիւնը աւելի քան սիրելի ու արժէքաւոր կը դարձնէ Արեւելահայ Գրականութիւնը, որ ամենամեծ նպատակ մը բերած է Հայ Գրականութեան և որուն սպասաւորները, ըլլան անոնք Արովեան, Պոռչեան կամ Թումանեան, ամբողջ հայու- թեան փառքերն են, ինչպէս նոյնն են Պա- րոնեան, Զօհրապ կամ Վարուժան:

Հետեւաբար, «Արեւելահայ Գրականու- թիւն»ը աւելի՛ քան ողջունելի հրատարա- կութիւն մըն է, օտարադրծելի հաւասարա- պէս թէ՛ Հայ երկրորդական վարժարան- ներու աշակերտներէն, թէ՛ հայ գրականու- թիւնը ուսումնասիրողներէն և թէ՛ պարզ ընթերցողին: Ընթերցողին աշխատանքը մե- ծապէս կը դիւրանայ անով՝ որ հատորին վերջաւորութեան աւելցուած է բառարան մը, որ կը բացատրուին Արեւելահայ բար- բառի և գիւղական բազմաթիւ բառեր, օ- որոնք այլապէս անհասկնալի պիտի մնացած ըլլային: Իսկ գրականութիւն ուսումնասի- րողը «Մատենագիտութիւն» բաժնին մէջ պիտի գտնէ Արեւելահայ իւրաքանչիւր հե- ղինակի կեանքին և դործին վերաբերող ցարդ հրատարակուած գիրքերու կամ թե- րթեր մէջ երեսցած ուսումնասիրութիւն- ներու ցուցակը. բան մը՝ որ անդահատելի արժէք կը ներկայացնէ վստահաբար:

Անհատնում պրպտումի և մասնագէտ- ներու խմբային աշխատանքի արդիւնք հան- ղիսանալիք այս հսկայ դործը կատարած է Ս. Միմոնեան աստճինն, և, անկախ տպագրական ջանի մը թերիներէ, լիովին յարգած է իր նպատակին մէջ:

«Արեւելահայ Գրականութիւն»ը լուս- գոյն երաշխիքն է հրատարակելի հատոր- ներուն բարձր արժէքին ու կարեւորու- թեան:

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

**ՄԱՅՐԱԳՈՑՆ ՊԱՏՐԻԱՐԲ**

ԵՒ

**Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Ո Ս**

**ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ**

Ք. 1112

18 Դեկտեմբեր 1964

Ս. ԷՄՄԱԵՆ

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանին,  
Սրբազան Պատրիարքին Հայոց Երուսաղէմի,

Ս. Երուսաղէմ.

Մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդեան աւետիսով վերստին կը բացուին լուսէ դռները երկնքին, բաշխելու համար մեր յուսացեալ հոգիներուն երազի պէս ամուշ երգը հրեշտակներուն՝

«Յերկիր խաղազութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Արարիչը մեր և Պարգեւատուն բարեաց, տիեզերքի ներդաշնակութեան օրէնքն է որ կ'առաքէ աշխարհ, մարդկութեան համայն, իբրև գերագոյն բարոյական պատգամ, ցոյց տալով մարդոց և ազգերուն բոլոր նստքան փրկութեան, նստքան երգանկութեան;

Սիրոյ և խաղազութեան պատգամը Աստուծոյ, կը հնչէ այսօր մանաւանդ տիրապէս հզօր ու հրաշքի պէս պայծառ, որպէսզի այլեւս ոչ մէկ կայէն չի կարողամայ սպանել իր եղբայրը Արէլ:

Փառք ի բարձունս Աստուծոյ:

Փառք խաղաղութեան իշխանին:

Եւ «երանի խաղաղարարաց, զի նո՛ւա որդիք Աստուծոյ կոչեցցին»:

Ս. Ծննդեան աւետիսով կը շնորհուորենք և կ'ողջունենք Ձերոյ Ամենապատուութիւնը և Մայր Աթոռ Ս. Էջմիածինէն կը յղենք Մեր Հայրապետական օրհնութիւնը Ձեր զինուորեալ միաբանութեան և համայն Մեր հաւատացեալ զուակներուն, բարի մաղթանքներով որ Նոր Տարին ըլլայ խաղաղութեան տարի, արդարութեան տարի և եղբայրութեան տարի եկեղեցեաց և ժողովրդոց համար:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ:

ՎԱԶԳԷՆ Ա.

ՄԱՅՐԱԳՈՑՆ ՊԱՏՐԻԱՐԲ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ  
Մ Ե Ծ Ի Տ Ա Ն Ն Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ  
ԱՆԹԻԻԱՍ — ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 897/64 Անթիլիսա, 20 Դեկտեմբեր 1964  
Ամենապատիւ Տէր Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան  
Բարեխնամ Պատրիարք Հայոց Ս. Երուսաղէմի

Ամեն. և Սիրելի Սրբազան Եզրայր ի Քրիստոս,

Նոր Տարւան և Ս. Ծննդեան բարեբաատիկ Տօներուն առթիւ Ձերդ  
Ամենապատուութեան կը ներկայացնեմք Մեր սրտալից շնորհատուութիւն-  
ներն ու ջերմագին բարեմաղաքութիւնները:

Կը մաղթեմք ի բոլոր սրտէ, որ Աստուած հարցն մերոց, Ձեզի պար-  
գելէ քաջառողջ և երջանկալից երկար կեանք՝ յի յաջողութեամբ և բարօ-  
րութեամբ:

Ձերմեռանդն կ'ազօթենք որ 1965-ը ըլլայ արդարութեան տարի մը  
Հայ ժողովուրդին համար:

Թող հազազութեան Իշխանը, Տէր Յիսուս Քրիստոս, խաղազութիւն  
շնորհէ համայն մարդկութեան, և անշարժ ու անասան պահէ ու պահպանէ  
Հայց. Ս. Եկեղեցին, մեր Նախնայական Ս. Աթոռները և ազնուական  
Հայ ժողովուրդը ի խնամա մարդասիրութեան Իւրոյ:

Մնամ եզրայրակամ սիրոյ ջերմ ազդունիւ

Ազօթակից

ԽՈՐԷՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ Մ Ե Ծ Ի Տ Ա Ն Ն Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ

Դեկտեմբեր 21, 1964

Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս  
Պատրիարք Հայոց Երուսաղէմի  
Երուսաղէմ, Յարդաման

Սրբազան Հայր,

Հանեցէք ընդունիլ Հ. Բ. Ը. Միութեան կեդր. վարչական ժողովի և  
մեր շնորհատուութիւններն ու լուսագոյն մաղթամեքերը Ամանորի, Ս. Ծննդե-  
ան և Աստուածայայտնութեան տօներուն առթիւ: Կը շնորհատրեմք նաև  
Ս. Յակոբեանց Պատ. Միաբանութեան անդամները մաղթելով բոլորին եր-  
կար ու երջանիկ օրեր:

Շնորհիւ սփիւռքի բարեպաշտ Հայութեան լիարձուն մասնակցու-  
թեան, վստահ ենք Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան հսկայ ձեռնարկը  
յառաջ կը տարուի և յաջողութեամբ ի գլուխ կը հանուի՝ ի փառս Աստուծոյ  
և ի պատիւ Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան:

Մեր Սրբավայրերը անձամբ տեսնելէն ետք անելի լաւ կ'ըմբռնեմք այն  
կենսական դերը զորս կատարել կոչուած է Երուսաղէմի Հայոց վաճառն ու  
Միաբանութիւնը: Կը հայցենք Աստուծմէ որ օգնական լինի Ձերդ Սրբազ-  
նութեան և Միաբանութեան անդամներուն քաջաբար պահպանելու Երու-  
սաղէմի ազգային ու կրօնական քանկագին ժառանգութիւնը:

Մտաչելով ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Առջն՝

Մնամ խորիմ յարգամօք,

Ա. Մանուկեան

Նախագահ

1964-ի Յունուարին դէպի Սուրբ Երկիր կատարած իր այցելութեան առաջին տարեդարձին առիթով, Ն. Ս. Պօղոս Զ. Պապ Հետեւեալ Հեռագիրը յղած է Պատրիարք Ս. Հօր.—

5 Յունուար 1965, Վատիկան

Ն. Ամենապատուութիւն  
Եզիշէ Արքեպօ. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Սուրբ Երկիր մեր կատարած ուխտագնացութեան տարեդարձը կը վերակենդանացնէ մեր յիշողութեան մէջ Նախախնամութեան շնորհիւ Ձերդ Ամենապատուութեան հետ ունեցած մեր երջանիկ հանդիպումին յիշատակը: Այս առթիւ կ'օգտուիմք տուրք տարիէն՝ նորոգելու մեր ջերմեռանդ ուխտը:

ՊՕՂՈՍ Զ.

Նոյն առիթով, Պապական Նուիրակ Մօնս. Լ. Զանիէի Ն. Ամենապատուութեան յանձնեց Ն. Ս. Պապին կողմէ նըստիքուած ականակուռ լանջախաչ մը, Հետեւեալ համակով.—

4 Յունուար 1965, Երուսաղէմ.

Ն. Ամենապատուութիւն  
Եզիշէ Արքեպօ. Տէրտէրեան,  
Հայ Ռազափառ Պատրիարք,  
Երուսաղէմ.

Նորին Ամենապատուութիւն,

Հանոյքն ունիմ հազորդելու Ձերդ Ամենապատուութեան, թէ Ն. Սրբութիւն Պօղոս Զ. Պապը, դէպի Սուրբ Երկիր կատարած իր ջերմեռանդ ուխտագնացութեան ամառանալի յիշատակներուն և Ձերդ Ամենապատուութեան հետ 4 Յունուար 1964-ին իր ունեցած հանդիպումին առիթով, ինձի պարտականութիւն յանձնած է իր կողմէ Ձեզի յանձնել յանջախաչ մը:

Մեծապէս երջանիկ եմ Ձերդ Ամենապատուութեան փոխանցելու եղբայրական սիրոյ և Ձեր յարգելի անձին նկատմամբ Ս. Հօր տածած համակրանքին այս նոր վկայութիւնը: Կատարելով այս հանելի պարտականութիւնը, կ'ապօթեմ առ «Մայր Եկեղեցոյ» Կոյսը՝ որ Քրիստոսի ազդմութիւնը միշտ փարատ ամէն տեսակի սուտեր, շարունակել կարենալու համար այն խօսակցութիւնը՝ որ այնքան յայտնորշնչած է բարի կամեցողութեան տէր մարդերու:

Այս բարեպատեհ առիթով, անգամ մը եւս Ձերդ Ամենապատուութեան կը ներկայացնեմ ամենէն անկեղծ գգուումներ և ջերմ սէր ի Քրիստոս:

ԼԻՆՕ ԶԱՆԻՆԻ

ՊԱՊԱԿԱՆ ՆՈՒԻՐԱԿ

### Յ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Եւրոպական Ծնունդի առիթով, Ն. Աճեհ. Պատրիարք Սրբազան Հօր կողմէ յղուած շնորհակա-  
րականներու ի պատասխան, ստացուած են հետե-  
կալ հեռագրերը:—

Բրիտտոսի Ս. Ծննդեան տօներուն առիթով,  
Պատրիարք Ս. Հայրը ստացած է հետեւեալ շնոր-  
հակարկան հեռագրերը:—

18 Յունուար 1965, Ամման

31 Դեկտ. 1964, Վատիկան

Ն. Ամենապատուութիւն  
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Ն. Ամենապատուութիւն  
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Ձերմօրէն գգացուած ենք աւրք այս ե-  
ղանակի Ձեր անտագիրէն: Կը յայտնենք  
ւեր անկեղծ երախտագիտութիւնը Ձերդ  
Ամենապատուութեան և կ'ազօթենք որ  
Աստուած լիովին օրհնէ և պահէ Ձեզ և Ձեր  
Ժողովուրդը խաղաղութեան և քրիստոնէա-  
կան սիրոյ նոր տարուան ընթացքին:

Հանդիքը ունիմ Ս. Ծննդեան տօներուն  
առթիւ Ձերդ Ամենապատուութեան յայտ-  
նելու անկեղծ բարեմաղթութիւններս ու  
լաւագոյն շնորհաւորութիւններս, ազօթե-  
լով որ Ձեր օրերը ըլլան երջանկութեամբ  
յորդան և արդիւնաւոր:

ՊՕՂՈՍ Զ.

ՊԱՀՃԱԹ ԹԱԼԼՈՒՆԻ  
ՎԱՐՁԱՊԵՏ

29 Դեկտ. 1964, Լիզպոն

6 Յունուար 1965, Ամման

Ն. Ամենապատուութիւն  
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Ն. Ամենապատուութիւն  
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Մեծապէս գգացուած եմ Ձերդ Ամենա-  
պատուութեան բարեմաղթութիւններուն հա-  
մար, որոնք ի բոլոր սրտէ կը փոխադար-  
ձնմ:

Խաղաղութեան և սիրոյ մարգարէին՝  
Բրիտտոսի ծննդեան առթիւ, Ձերդ Ամե-  
նապատուութեան կը ներկայացնեմ լա-  
ւագոյն մաղթանքներս ու շնորհաւորու-  
թիւններս, ազօթելով առ Աստուած Ձեր  
սուղբութեան համար, և խնդրելով որ  
Տէրը մեր հայրենիքն ու ժողովուրդը ար-  
ժանացնէ երջանկութեան և բարօր կեանքի՝  
Բրիտտոսի Ծննդավայրին Պաշտպան Ն.  
Վեհափառութիւն Հիսուէյն Թագաւորի հո-  
վանիքն տակ:

ԱԶԵՐԵՏՕ ԲԵՐՏԻՎԱՍՍ

29 Դեկտ. 1964, Լիզպոն.

Ն. Ամենապատուութիւն  
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

ՀԱՊԵՍ ՄԱՃԱԼԻ  
ԲԱՆԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Խորապէս շնորհակալ ենք Ձերդ Ամե-  
նապատուութեան բարեմաղթութիւններուն  
և օրհնութիւններուն համար: Թող նոր  
տարին Ձեզի պարգեւէ ամենայն երջանկու-  
թիւն:

ԵՍԱՅԵԱՆ - ՌՈՊԷՐ ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ

# Ս. ՅԱՎՈՒԻ ԵՐԱԵՆ

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 3 Յուն.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն, Ս. Լուսաւորիչ կէղեցեայ մէջ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Վաղար Արչ. Խաչատուրեան: Ս. Գառարազը ընթացքին, Ս. Թարգմանչաց Վարժարանի ուսանողութիւնը հաղորդուեցաւ:

● Բշ. 4 Յուն.— Դաւթի մարգարէին և Յուկորոս Տեանկեցոր նախասունը անպիտանութեամբ պաշտուեցաւ զկեղեցիորն զարգարուած Մայր Տանարին մէջ: Ամեն, Գառարազը Սրբապաշտ Հայրը, ի դուրս Միաբանութեան, շարժառայող մուտք գործեց Տանար և նախագահեց արարողութեանց, որմէ ետք Ս. Աթոռոյ շարականի — «Օրհնեցէք զՏէր» — երգեցողութեամբ բարձրացաւ Գառարազարան:

● Գշ. 5 Յուն.— Ս. Գաւրի մարգարէի և Յուկորոս Տեանկեցոր [ՏՈՒ Աստուծական Ս. Արառոյն Երուսաղիմ]: Աստուծան ժամերգութեան ընթացքին, ըստ սովորութեան, Ամեն, Գառարազը Սրբապաշտ Հայրը զգնատուութեամբ և զապագան ի մեղին բարձրացաւ Տեանկեցոր Աթոռի պատուականին, ուր ընդունեց Միաբանութեան և աշակերտութեան յորհուրութիւնները: «Բերտոս Աստուծ մեր» ժամարարի ընթացքին, Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. երկուք ու բարբ Կնարի ժամարարները ըստ Տեանկեցոր Աթոռի արժանաւոր Գահակալին: Ապա, Գերշ. Լուսարարական Սրբապաշտ ժառոյց օրուան անդիտուար Ս. Գառարազը Մայր Տանարի Աւագ Ազգանին — ըստ սանդուքութեան՝ Տեանկեցոր Յուկորոսի զերկամբին — միայն, և զարդեց օրուան տօնին շուրջ: Խոնքեալ զայն սանձման սիրոյն ու նորիցմէն մտնել՝ զոր այս Աթոռի գահակալները ունեցան նի իրենց ազգին, կէղեցիին ու այս Հաստատութեան հասարակութեան և այն սանձուղի զուգուրութիւններուն և զժառարութիւններուն՝ որոնց նմարիւտած նի տնօրէն յնթացաւ զարուց, ու Գառարազը Ս. Հոր տնօրէնութեան ժամերգող վերջուցեց իր խօսքը: Գառարազն ետք, Գերշ. Տ. Սուրբ Արքեպ. ի նախագահութեամբ, հասարակեցաւ Հարեանկոսեան անդիտուար պաշտամուտը՝ Ս. Աթոռոյ անդուցեալ Գառարազաց հոգիներուն համար:

● Գշ. 6 Յուն.— Ս. Սահկանուր նախասունակին ի Ս. Եակոբ նախագահեց Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ.: Տեանկեցոր զարգացեալներն էին Հոգւ: Տ. Ներսէս Վրք. Բապուսեան և Հոգւ: Տ. Վաչ Արք. Իգնատիոսեան:

● Եժ. 7 Յուն.— Ս. Սահկանուր նախասունակին: Ըստ սովորութեան, սաստուեան ժամերգութեան ատեն հասարակեցաւ Սարգիսուղներու Հանգիչոր, շքեղ անդիտուարութեամբ: Անոնք, 1 Սարգիսուղ, 2 Ռուարակիր, առաջնորդութեամբ ըստուակալիք երկու Հոգւ: Հայրերուն, Գանձասան Հին և Քանկարժէք սաղաւարաններով ու շապկիներով զգե-

տուորուած, Կատարեցին ժամերգութեան վերջին բաժինը: Հանդիտութեան կը նախագահէր Ամեն Գառարազ Ս. Հայրը: Ապա Ս. Գառարազ մատուցուեցաւ Մայր Տանարի Անդադասան՝ Ս. Սահկանուրի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Վաչ Արք. Իգնատիոսեան:

● Որ. 8 Յուն.— Գլխաւոր առաջնոց՝ Գեորգի և Պողոսի նախասունակին ի Ս. Եակոբ նախագահեց Գերշ. Տ. Սուրբ Արքեպ.:

● Եր. 9 Յուն.— Ս. Աստուծական Պետրոսի և Պողոսի: Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Գեորգի վերամատարան մէջ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Արշակ Արք. Խաչատուրեան:

● Կիր. 10 Յուն.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեքոսիակոսեան: Գառարազն և զարդեց Հոգւ: Տ. Գանիկ Արք. Եամբան, քնարան ունեւորով «Ամենայն» որ ունեւոր՝ ստացի, և յայնժամէ՛ որ ոչն ունեւոր, և զոր ունեւորն՝ բարձրէ ի նմանէ՛ք:

— Որքան Որոտման մեծունեղէս նախասունակին ի Ս. Եակոբ նախագահեց Ամեն, Գառարազը Ս. Հայրը: Ապա, Ս. Աթոռոյ շարականի երգեցողութեամբ Միաբանութիւնը բարձրացաւ Գառարազարան:

● Բշ. 11 Յուն.— ՏՈՒ Ս. Որդույն Որոտման, Գակոբայ առաւելոյն և Յովհաննա աւետարանիմ: Մայր Տանարի Ս. Գլխաւորի մատարան մէջ օրուան անդիտուար Ս. Գառարազը մատուց լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ., որ ապա սովորականի տակ, Ս. Խաչատուրի մատուցն ի մեղին, նախագահեց մեծանունիս Քաղերին:

● Եժ. 14 Յուն.— Կազան: Ըստ սովորութեան, Մայր Տանարին մէջ պատարագեց ժամերգող Հոգւ: Տ. Եովսէփ Վրք. Մամբու: Ս. Գառարազն ետք Միաբանութեան և ժողովուրդ շարականի երգեցողութեամբ բարձրացան Գառարազարան, ուր արասանուեցան օրուան պատու բարձրապետութիւններ: Ս. Թարգմանչաց Սահկապարտէի փոքրիկներն էին, մայկիներն էլ ի մեղին վարժարանի աշակերտութեան զոգարիկ զպատուները և Ամենպատուութեան յայնչող ուղեղն ժը արտասանեց, ապա Յովհաննէս Սիկ. Այվաղեան ի զիմաց Ժառ. Վարժարանի և Ընձայարանի աշակերտութեան իր յորհուրութիւնները ներկայացուց ու յորհուրութիւնները մատուց Գառարազ Ս. Հոր: Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. անցնող առական զէգերտուն շուրջ առաջ խորհրդանութիւններէ և Ն. Ամենպատուութեան՝ Ս. Եարութեան Տանարի նախասունակեան անպիտանութեան համար զոյգ Ամերիկաները հասարակ ճամբորդութիւններուն անդրապատուեց հոգ, Քիլարեց ներկաներուն Սեմիտանի Յիսնամանի ներկայ տարուէն ընթացքին յաւաքոյնա յարգել յիշատակը մեր քերտուար այլ սանձման նախասունակներուն: Ամենէն ետքը իտպ տառաւ. Ամենպատուութիւնը, որ Հուկորեցի ամենքը սիրով բարորդի այս Հաստատութեան շուրջ ու զորովիկ կանգնիլ անոր պայծառացման համար աշխատող Միաբանութեան, ու Ամանորի պատուան

խորհրդանութիւններէ ու շնորհակարան արտայայտութիւններէ ետք, ըստ սովորութեան բաշխեց բարձրին ճիշդական նախընտրել:

● Կիր. 17 Յուն.— Ս. Գառարազը ժառանգուեցաւ ի Ս. Յարութի Ժամարին եր Անթիլիանոսի միտաններէն Հողչ. Տ. Նիկիոյ Վրչ. Բաշաշանին:

● Բշ. 18 Յուն.— շրազալոյց Ս. Մննդեան: Առաւօտեան ժամը 9:45-ին, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. Ի զիտարութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժներու թափօրով մեկնեցաւ Բեթղէմէ: Ժամբու ընթացքին զիտարական պատրիարքն արժանանալէ և պատուախորհելէ ետք, ժամը 11-ին պատկանելի այս թափօրը շատու Բեթղէմէ, և Ս. Մննդեան հրատարակին վրայ զիտարական Բեթղէմէի Տաշէն և Գլիքներէն, որոնք Վերտուր Մեծ շարականի երկնորութեամբ առաջնորդեցին Միաբանութիւնը Հայոց վանք, ուր զիտարութեան կեդնոնը պատուաւորեցան:

— Կէտրէ ետք ժամը 2:30-ին, Լուսարարապետ Սրբազանի զիտարութեամբ, Միաբանութիւնը Վերաշափառածով մուտք գործեց Ս. Մննդեան Տաճար: Ս. Այրի Ռիսէն ետք, Տաճարի մեր բանին մէջ կատարուեցաւ շրազալոյցի արարողութիւնը: Ս. Գառարազը ժառանգուեցաւ Ս. Այրին մէջ: Ժամարին էր Հողչ. Տ. Վանու Արչ. Թապալեան: Ապա պաշտուեցաւ Ս. Մննդեան նախածանկ, որմէ ետք Միաբանութիւնը շարականի երկնորութեամբ բարձրացաւ Ս. Մննդեան հայապահարը:

— Գիշերուան ժամը 10-ին Միաբանութիւնը արթուն էր արջն Տաճարի գանգերու գուարթ ու խորհրդաւոր դողանջէն, ու կէտ ժամ ետք ընթացք կ'անէր զիտարային ժամերգութիւնը Տաճարի մեր բանին մէջ:

● Գշ. 19 Յուն.— ՏՕՆ ՄՆՆԻՆՆԵՆ ԵՒ ԱՍՏՈՒԱՆԱՏԱՏՆՈՒԹԵԱՆ ՏԵՍԱՆ: Կէտ զիշերին, ՎՓառք է Բարձրաձայն անմիտպետ առաջ, լուցեալ ժամերգութիւն: Միաբանութիւնը էլու Ս. Այրը, ուրիշ, ժայնափրակին միջոցաւ, իր պատմութեան կարողութեան ի սփիւտա աւարտի հրուած գրականները հայ ժողովուրդին Այդ միջոցին, Լուսարարապետ Սրբազանը առաւ Մննդեան իր պառաւանքն ու ունեւոր, որ կ'երեւի Սիոնի ներկայ թիւին մէջ: Գիշերային այս պաշտուածներէ ներկայ գտնուեցան և ժամակեցան Մրտազէմի Վեճ. Կառավարիչը, Բեթղէմէի Գայաթազը, Նրտազէմի և Բեթղէմէի Ռաֆիկանապետները, Հիւստոսոսական Մարմինն ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան անձնակարութիւններ, որոնք ժամերգութեան աւարտին շնորհակարարեցին Լուսարարապետ Սրբազանը և զուտեանկ քրտով մեկնեցան: Ապա Ս. Գառարազը ժառանգուեցաւ Տաճարի հայկական բանին մէջ: Ժամարին էր Անթիլիանոսի հիւրարար Ս. Աթոռ ժամանած Հողչ. Տ. Նիկիոյ Արչ. Թապալեան: Ենկէ ետք կատարուեցաւ Վերտուրէն արարողութիւնը ապաւորել շնորհակարարութեամբ և նախապատեմամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. Ի, որ ապա շնորհակարարական ժառանգ վերաբերեց Ս. Գառարազը Ս. Այրին մէջ: Արարողութեանց աւարտին, Միաբանութիւնը Վերտուրը

Սկիզբի երկնորութեամբ բարձրացաւ Ս. Մննդեան հայապահար, սնկնելով սխալաբար զուսթն:

— Նախանշան և կարճ դադարէ մը ետք, Միաբանութիւնը նոյն շնորհակարարութեամբ վերադարձաւ Նրտազէմ և Վերտուր Մեծ շարականի երկնոր շարժարացաւ Գառարազարանի շարժիչը, ուր Գերշ. Լուսարարապետ Սրբազանը Ս. Մննդեան աւանտով օրհնեց ու արժանից ամենքը:

— Իոյ յերուսաղէմ, Նրազալոյցի արարողութիւնը պաշտուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Գերեզմանի տանին մէջ: Ս. Գառարազը ժառանգուեցաւ Ս. Գերեզմանին վրայ: Ժամարին էր Հողչ. Տ. Արշակ Արչ. Սաշատրեան: Ապա Գերշ. Տ. Սուրբն Արքեպ. Նախապահեց Ս. Մննդեան նախածանկին: Արարողութիւնները փակուեցան Տաճարի մեր Տեղաբանին մէջ, Մննդեան Աւետարանի ընթացումով:

— Ս. Մննդեան առաւօտ, Ս. Յարութեանց Մայր Տաճարին մէջ յետ ժամերգութեան ժառանգուեցաւ շնորհակարար Ս. Գառարազը: Ժամարան էր, ըստ սովորութեան, Հողչ. Տ. Արշակ Արչ. Սաշատրեան, որ շարժիչ օրուան տանին շուրջ, ՎՄուս նոր արքայ է Բեթղէմէի շարժիչ շարականին բառերը ունենայով իրիւ ընտան: Ապա Գերշ. Տ. Սուրբն Արքեպ. Քէմէանեան նախապահեց Վերտուրէն արարողութեան:

Ի բացակայութեան ժամանակուր տաներու, թէ՛ կրէկ և թէ՛ այսօր երկնորութիւնները կատարուեցան տեղացի սաղաթիւներու կողմէ:

— Նախառանկին է Ս. Յարութի նախապահեց Գերշ. Տ. Նորայր Եպ.:

● Դշ. 20 Յուն.— Յիշատակ մեռելոց: Մայր Տաճարի Աւազ Սկիւնին վրայ Ս. Գառարազը ժառանգուեցաւ, ըստ սովորութեան Ս. Աթոռայ Աւազ Թարգմանը Հողչ. Տ. Գերեզմանը Նախարան:

● Կիր. 24 Յուն.— Ս. Գառարազը ժառանգուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսարարի կեդնոնայ Ս. Յովհ. Կարապետի սեղանին վրայ: Ժամարան էր Հողչ. Տ. Վալէ Արչ. Իգնատիոսեան:

● Բշ. 25 Յուն.— Առաւանակուողութեան նախածանկին է Ս. Յարութի նախապահեց Գերշ. Տ. Սուրբն Արքեպ.:

● Գշ. 26 Յուն.— ՏՕՆ ԱՌՈՒՄԱՆՈՎՈՂՅՈՒՆՔԻՄ ՏԵՍԱՆ: Առաւօտեան ժամը 8:45-ին, Գերշ. Տ. Սուրբն Արքեպ. Քէմէանեան զիտարութեամբ, Միաբան Հայրիկ Վերաշափառածով մուտք գործեցին Ս. Յարութիւն Տաճար, ուր Գերշ. Հանդիմանայ Սրբազանը ժառանգ օրուան շնորհակարար Ս. Գառարազը Գրիտոսոսի Ս. Գերեզմանին վրայ: Վանք վերադարձին, Հայոց թաղի մուտքէ, Միաբանութիւնը Վ. Ս. ի լուսնայ շարականի երկնոր յառաջացաւ զէպի Մայրամիջը ու բարձրացաւ Գառարազարան, ուր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. Ի նախապատեմամբ կատարուեցաւ ՎՏՕրհնէքի արարողութիւն: Օրհնուեցան Ս. Աթոռայ բարձրեցը և երկուեցան Ս. Մննդեան և Միգրուութեան շարականներ, իրիւ փակուել Մննդեան ու Յարութի շնորհակարարութեան: Նոյն արարողութիւնը, ժամօրհնող

Հօր դիտարութեամբ, կրկնուեցաւ ժառանգին, ժողովին, սեղանատան և խնամեցողին մէջ, ուր օրհնուեցաւ նաև օրուան յառակ կերխոսիլ աւանդական ճար:

● Դշ. 27 Յուն.— Նախատանկին ի Ս. Յակոբ նախադասնց Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս:

● Ծշ. 28 Յուն.— Տօն Եմնդեան Արքայն Յովհաննու Կարապետին: Ա. Գառարազը ժառանգուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանի աշակողմը դեմուող Ս. Կարապետի Խորանին վրայ: Ժամարարն էր Արթ. Յ. Կարապետ ԳՅԷ. Անդրէասեան:

● Կրթ. 31 Յուն.— Ս. Գառարազը ժառանգուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Սամէլ Արզ. Արշոյեան: Գարգոց Գերշ. Տ. Նորայր Եպօ., բնարան ունենալով ԱՅՄԺ, յայտ գիշերի զոգիչն ի Քնն ի քայ գահանկնցեցին (Ղուկ. ԺԲ. 20) Աւետարանական ազգաբարձութիւնը: Ըսու թէ որչա՞նք կրկնակարգ պիտի ըլլար կենսել այն ամէն ոք իրեն ուղղուած նկատի Բրիտանոսի խոյ յիւնցումը: Յայտնել թէ այդ է վախճանը բոլոր անոնց՝ որոնք լոկ իրենց ինչերուն վրայ դրած են իրենց յոյսը: Բայց ո՞ր եր իր կեանքի ընթացքին նուստած էր գտած դիպել անմահութեան շամբը, գտածաւ ճը լոյսի մահն ասկալու: Գարգոջ և Ս. Գառարազին մաս ճը ճայնափոռուեցան Յորդանանի Ռատիկայանէն:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

● Որ. 1 Յուն.— Նոր Տարույ աթիւ, Տրտնաւան Ընդհ. Հիւպատոսին կողմէ Ամպատարժ պակասի մէջ տրտան ընդունելութեան ներկայ դասուեցան Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս, Աւագ Թագան Հոգւ. Տ. Գեորգ Վրգ. և Գարուդար Տիար Կարդիկ Հինգիւն:

● Կրթ. 3 Յուն.— Ամեն. Գառիբարջ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հոգւ. Տ. Եանէ Վրգ. Կերտազարու Պէրյուսէն, ուր մեկնած էր շարաթ ճը առաջ:

— Նոյն օրը, Հոգւ. Տ. Կրեղ Վրգ. Գարեկեան մեկնեցաւ Երզնկա: Հոգւ. Հայրը վերադարձաւ 15 Յունուարին:

● Գշ. 5 Յուն.— Պապական Նուիրակ Մօնօ. Զածինի այցելել Գառիբարջարան, Գառիբարջ Ս. Հօր յանձնելու ն. Սերոբէին Պոլտո Բ. Պապէն ն. Ամենպատուութեան Նուիրտու ընտելաւ մը:

● Որ. 8 Յուն.— Օրթոդոքս եկեղեցւոյ Ս. Եմնգեան տօնին աթիթով, կէսօրէ առաջ, Ամեն. Գառիբարջ Ս. Հօր դիտարութեամբ ամրող Միաբանութիւնը շնորհաբարութեան զնայ Յունաց Ս. Գառիբարջին: Ապօ, Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս, ընկերակցութեամբ Հոգւ. Նոր Հայրեկ, Նոյն աթիթով այցելել Ղայտը, Ասորւոց և Հայկէաց Գերշ. Երեմիակոյններուն:

● Դշ. 18 Յուն.— Ամբրիկեան Տոր Ընդհ. Հիւպատոս Գր. Ուլընը, օգնականին՝ Գր. Կրիֆֆինի հետ, իր առաջին այցելութիւնը տուաւ Ամեն. Գառիբարջ Ս. Հօր:

● Եր. 18 Յուն.— Եսաի տօնին աթիթով, Հոգւ. Տ. Գեորգ Վրգ. և Տիար Կարդիկ Հինգիւն ներկայ եղան Լուսարարաներու տրեխոյ վարժարանի հողամասին վրայ կառարարած ծառէ տեղման հանդիսութեանց:

— Հարու. Ամերիկայի Կաթ. Գառուերակի Փոխանորդ և Ս. Աթոռոյ Միտան Հոգւ. Տ. Յարութիւն Մ. Վրգ. Մուշեան Պէրյուսէն ժամանել Ս. Աթոռ, և Ս. Եմնգեղ ճեր մէջ անցընելէ ետք, 21 Յունուար, Հինգարթի օրը մեկնեցաւ իր պաշտօնատեղին՝ Պուէնու Այրք:

— Նոյն օրը, Ս. Եմնգեան տօնին աթիթով Աթիլիսաէն յորս վարդապետ Հայրեր ժամանեցին Ս. Աթոռ:

● Բշ. 18 Յուն.— Առուտեան ժամը Դէն սկսել, Ս. Եմնգեան տօնին աթիթով, Իսրայէլի գաւազան բաղաճեցին 282 հայեր սահմանը անցնելով ժամանեցին Ս. Բաղաջ, և արարողութեանց ներկայ ըլլալէ և Մրապարհբուն մէջ իրենց ուխտը կատարելէ ետք յայրը օրը երկուշիան վերադարձան Իսրայէլ:

— Կէսօրին, Ամեն. Գառիբարջ Ս. Հայրը, հետ ունենալով Դիւանապետ Հոգւ. Տ. Եանէ Վրգ. ԱՏՏՄԷՄԷՄԷ, օրային զնով մեկնեցաւ Եթովպիա, ժամակցելու Աստիս-Ալգուայի մէջ դուստրուող Արեւելեան Միտրակ Եկեղեցիներու Համաժողովոյ:

● Դշ. 20 Յուն.— Ս. Եմնգեան տօնին աթիթով, կէսօրէ առաջ ժամը 9-12, Գառիբարջարան շնորհաբարական այցի եկան յայրաբարձ Յունաց Միաբանութիւնը, Գերշ. Տ. Սթեֆանոս Եպօ. և զիտարութեամբ, Լատինաց Ամեն. Ս. Գառիբարջը, Տրտնաւանից Գերշ. Կրտաբար, Ղայտը, Ասորու և Յոյն-Կաթոլիկներու Եպիսկոպոսները, և Հայկէաց Եպօ. փոխանորդը՝ իրենց Միաբանութեան անդամներով, Անկիլիան Արքեպօս և Արար-Անկիլիան Եպօ. շայն-Կաթոլիկներու և Մարտիկեան Հայրերի մեծանունները, Լուսարարաններու և Արար-Լուսարարաններու Երէնցերը, Դոմինիկեան Հայրեր և Անգլիկեան և Սէնտաակի Արարիյ Հելպատոսները: Պատան Գեորգի՝ Վեմ. Կառապարէլը, Գառաջապետը՝ իր փոխանորդով, Կրտաւան Գործոց Դաճապետը, Բնչլիւն նաև զիտարական և կառավարական այլ բարձրաստիճան պաշտօնատարներ: Բայրն ալ ընդունուեցան Գառիբարջարանի մեծ դահլիճին մէջ, Լուսարարայեան և Գառ. Փոխանորդ Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս և բովանդակ Միաբանութեան կողմէ:

● Բշ. 25 Յուն.— Մեծ Բրիտանիոյ նախկին վարչապետ ԱՅՔ Ռիսթօնը ՁԵՐԵՐԵԼ ժամուան աթիթով, Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս և Տիար Կարդիկ Հինգիւն Անգլիկեան Հիւպատոսարան երթալով, ստորադրեցին ցաւակցութեան մասնաւոր տոմարին մէջ և իրենց վրասկոյնութեան ներք յայտնեցին Վեմ. Հիւպատոսին:

● Դշ. 27 Յուն.— Ասորուց Մառապարի Կաթոլիկոս Մար Գառիլիոս Խօթէնի Երուսաղէմ այցելութեան աթիթով, Գերշ. Տ. Հայրեկ Արքեպօս և Տիար Կ. Հինգիւն օղակայան դացին զիտարութեան:

Յուզվել է զրան առջև, օտար յարանահուժեանց ներկայացրելներու շարքին, Ս. Հերբը դիմաւորելու եկած էին Կառն Հոգը, Տ. Գիւրեղ Վրդ. Գարիկեան, Հոգը, Տ. Գեորգ Վրդ. Նապարեան և Աթ. Տ. Կարապետ ԲՆԿ. Անդրէասեան Ազա Քաբորը մեկնեցաւ. Ասորաց Վանք, ուր եկեղեցւոյ մէջ կուտորուած գունարանիկան կարգ աբարդուժենէ մը ետք, ներկաները պատուատիրուեցան կախկուտաբանին մէջ:

● Ուր. 29 Յուն.— Կէսօրէ կաթ ժամը Ե-ին, Մալապարի Ասորաց Կաթողիկոսը, իրեն շնա ժամած եկեղեցւոսներու և Ս. Քաղաքի Ասորաց կաթ. Լուսիտա Գուլտա ձեւիճի ընկերակցութեամբ, այցելութիւն առաւ Պատրիարքարանին, և ընդունուեցաւ Լուսարարական Գեղը. Տ. Հայրիկ Արքեպ. Կ. և Միտրանուժեան կողմէ: Ազա «Հըբաշփառ» էր պեղցողութեամբ առաջնորդուեցաւ Մայր Տաճար, ուր Ս. Գլխաղբի ժամարան և եկեղեցւոյ դասին մէջ ձերբաղբի աղօթելէ ետք, Լուսարարական Սրբազանը Ս. Յակոբեանց Տաճարի ժամին հակիրճ թացատրութիւններ տուաւ Մեծապատիւ Հիւրին:

● Շր. 30 Յուն.— Գաւաճառանց Ի-ին Ազատլախի Մենկեան Գ. առերկարմին առիթով, Պատրիարքարանէն շնորհաւորական հեռագիր մը յղուեցաւ Ամմանի Արքեպի:

● Կիր. 31 Յուն.— Առաւօտուն, Մալապարի Ասորաց Կաթողիկոսը այցելեց Ս. Յարութեան Տաճար: Դիմաւորուեցաւ Լուսարարական Գեղը. Տ. Հայրիկ Արքեպ. Կ. և մեր Միտրանուժեան կողմէ, և իրենց թաճին մէջ հանդիսուոր Ս. Պատարազ ժատուցանելէ կաթ պատուատիրուեցաւ Տաճարի մեր Տեղաբանին մէջ և նոյն օրը երկնոյեան մեկնեցաւ Ս. Քաղաքէն:

— Կէսօրէ կաթ ժամը 4-ին, Անկիւրաններու «Սէլնիթ ձոր» եկեղեցւոյ մէջ, Սըր Ունիթըն Զըր-չիլի հուշար ի հանդիստ կատարուած պաշտամունքին ներկայ կղան Լուսարարական Գեղը. Տ. Հայրիկ Արքեպ., ընկերակցութեամբ Աթ. Տ. Կարապետ ԲՆԿ. Անդրէասեանի և Տիար Կարպիտ Հինդեանի: Լուսարարական Սրբազանը զգեստաւորուած՝ հանգըտեան աղօթք մը կարդաց մեծ հանդուցելի հողոյն:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈՑ

Փառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի սաները հաճոյով դիմաւորեցին լսարանական հաւաքոյթներու վերսկսուելը ձեւարանէն ներս:

Առաջինը, յատկացուած հայ մեծատաղանդ վիպասան Բաֆֆիի, տեղի ունեցաւ Շաբաթ, 13 Փետրուար 1965, երկուշաբան ժամը 7-ին, Լսարանին մէջ:

Գլխական երկնոյթը բացաւ Դաստիարակ Պրն. Յ. Պունիգանեան, որ, ի միջի այլոց, ըսաւ թէ մշակութային հաւաքոյթները պիտի ծառայէին սաներու կարողութիւններն ու ձիրքերը երեսան յերկու, գարգացնելու և օգտագործելու:

Փառանգաւորաց Վարժարանի Գ. դասարանի սան Յովհաննէս Ազնեան կարդաց «Սամուէլ»ի վերջին գլուխէն հատուած մը, իսկ Բ. և Գ. դասարաններու սաներ Սարգիս Բրինձեան և Վարդան Տատուրեան զուգորդեցին «Հասոյի երգը»:

Ապա Բաֆֆիի կեանքին աւ գործին մասին բանաստեղծաց Ընծայարանի Հայ Դրակաճութեան ուսուցիչ Արայ Գալայեան, որ շեշտեց մեծ գրողի վկայութեան աղեցեալութիւնը 1890-ական թուականներու հայ հասարակութեան վրայ: Ըսելէ ետք թէ Բաֆֆիի երկերը որքան անցեալին՝ նոյնքան ալ այժմ կը պահէին իրենց հետաքրքրականութիւնն ու արժէքը, կոչ ըրաւ սաներուն՝ աւելի՛ մեծ սիրով ու խանդավառութեամբ կարդալ գանձի մը հարագտտ մնալ անոր իտեղանքուն:

Բարեշ. Յովհաննէս Սարկաւաց Այվագեան կարդաց «Ենթա»-ն վերցուած «Վարդանի Երագը», ապա Փոխ-Տեսուչ Հոգը. Տ. Տաթև Արդ. Ղարիպեան կատարեց փակուել հաւաքոյթին, շեշտել էտք կարեւորութիւնը մման լսարանական երեկաներու:

Գիշերային «Հընշտակ Ջուարթում» աղօթքէն ետք, սաներ առիթը ունեցաւ դիտելու Բաֆֆիի ցարդ հրատարակուած գործերէն մնուշներ, որոնց մէջ մաւր մեծ վիպասանին կենդանութեան հրատարակուած վէպերէն օրինակներ:

### Զ Ե Կ Ո Յ Յ

## ԳԱՆՈՒՍՏ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

### Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Զ Ե Ռ Ն Ա Ր Կ Ն Ե Ր

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վարչական Խորհուրդը 1964 տարուան ընթացքին հետեւեալ յատկացումներն ու սմանդակութիւնները կտարած է հայկական մեծարկներու:

1.— Պարն Համուտի դարմանատան, Լիբանան. \$ 1,800

Պուրէ Համուտ Քաղաքացիական Ժէլ 1923-ին Հիմնուած և Երկրայիս Պէյրութի Սէն Փողէֆ Համալսարանին կողմէ մասակարարուող այս դարմանատան շորս սենեակներուն մէջ շեռուցիչներու և զովացուցիչ կազմաններու զետեղման համար:

2.— Ամարատ Յզուրեան հայ կաթնագինի ֆաբրիկա վարժարանին, Պալատ. \$ 28,000

Վարժարանին մանկապարտէզի և նախադրժարանի շէնքերուն յաւելումանկան քաժիններու կառուցման համար:

3.— Կիլիկեան Ռախալքարանին, Հալեպ. \$ 10,000

Վեց նոր դասարաններու և յուսացարաններու կառուցման, խաղաղայրի նորոգութեան և դասարաններու կահուցման համար:

4.— Զեաւարաց Մասնադարաններուն՝ Երեսն, Անթիլիաս, Երուսաղէմ, Պալես, Վինսոյիկ և Վիննա. \$ 45,000

Վերոյիշեալ կեդրոններու մեծազրաց մասնադարաններուն մանրանկարող գործիչներու ածրողական կազմաններ հայթայթելու համար յատկացում վարչ:

5.— Յաւաբացեալ տարիքով հայ մտաւորականներու հանգստեան Տունի մը կառուցման, Մոմարէմսի, Յրանա. \$ 45,000

Միացեալ Ազգերու Գաղթականաց Փարիզի դրտանեակին հետ համագործակցութեամբ Մոմարէմսիի մէջ կառուցանելու համար նոր շէնք մը՝ ուր պիտի կարենան պատասխանիչ յառաջեալ տարիքով 25 հայ մասաորականներ: Միացեալ Ազգերու Գաղթականաց զբանեակը պիտի արժամարէ 45,000 տուար, իսկ Փարիզի Հայ Աղջտաորանմ Ընկերութիւնը՝ որ միւսեայն ժամանակ պիտի ստաննէ յոնմեակատարի պատասխանատուութիւնը, պիտի մասնակցի մեծարկին մասաւորապէս 32,000 տուարի դուժարով:

6.— Հրատարակչական. \$ 40,000

Ներկայ դուժարը կ'աւելնայ նախպէս երկ նպատակին համար յատկացում վարկին վրայ՝ կարելի դարձնելու համար ազազայ ծրագրիչներու իրադրութումը:

7.— Միլիթարիան վարժարանին, Հալեպ. \$ 65,000

Յատկացում վարժարանի նոր շէնքի մը կառուցման համար: Հողն ու շինութեան Ծախիսն մէկ մասը պիտի հայթայթէ Միլիթարեան Միտրանութիւնը՝ որուն կը պատկանի վարժարանը:

8.— Օգնութեայ համալսարանին, Անթիլ. \$ 308,000

308,000 տուարի (Տ 110,000) ուրի յատկացումը կատարուած է Օքսֆորտի Համալսարանին մէջ Հայագիտական Ամսիոն մը հաստատելու նպատակաւ:

9.— Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցին, Պալես. \$ 12,000

Յաւելուածական յատկացում Հիւանդանոցին վերարուժական գործողութեանց յատուկ գործիչներու ամբողջական ու արդիականացման համար:

10.— Երիտասարդութիւն և Երթուժ Հայկական Ընկերակցութեան, Մարտի 11. § 10,200

Յօ-ի մէջ՝ վերոյիշեալ կազմակերպութեան ունեցած երիտասարդական ամառնային շէնքերին մէջ կարգ էր անհրաժեշտ շինութիւններու համար:

11.— Քարէն Եփիէ Ճեմարանին, Հալիպ. § 8,000

Յաւելուածական յատկացում՝ Քարէն Եփիէ Ճեմարանին կից Նոր շէնքի մը կառուցման առիթով, որուն համար Հիմնարկութիւնը արդէն արժաւորած է 33,000 առլար:

12.— Հայկական վարժարաններու ուսուցիչներու համար կազմակերպուած ամառնային դասընթացք Սեւաի մէջ, Ֆրանսա. § 10,000

Հիմնարկութեան կողմէ որչափ յատկացումը կատարուած է հոգալու համար Ժախերը 20 հայ ուսուցիչներու՝ որոնք 1964-ի ամառը Սեւաի մէջ մասնակցեցան Սեւաի Մանկավարժական Գիտութեանց Միջազգային կեդրոնին հետ համադրածակցարար կազմակերպուած դասընթացքներուն:

13.— Հայկական դպրիվանքներու. § 50,000

Նոյն նպատակին համար 1960-ին արժաւորուած գումարը ուղարկուած ըլլալով, ներկայ յատկացումը կ'ըլլայ յատարիկայ շրջա տարիներու ընթացքին, առանց յարանուանական խորութեան 8 հայ դպրեմաններու մէջ Աստուածարանական ուսման հետեւող որչափ թիւով ուսանողներու կրթական ծախսերը հոգալու համար:

14.— Մեհարմէր-ճեման երկրորդական վարժարանին, Պոլիս. § 25,000

Վարժարանի նոր շէնքի մը կառուցման՝ և ներկայ շէնքին վրայ կատարուելիք կարգ մը անհրաժեշտ բարեփոխութեանց համար: Այս առթիւ նախատեսուած 48,000 առլարի ընդհանուր ծախսին 23,000 առլարը պիտի հոգայ վարժարանին հոգարարութիւնը:

15.— Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան հղած է այս յատկացումը ասորի մը եւս օժանդակելու համար Հայ դպրեմաններուն՝ որոնք ապաստան դասած են Սբրք Յակոբեանց վանքին ներս: § 10,000

16.— Սուրբ Գրիգոր վարժարանին, Պոսթըն, Միացեալ Նահանգներ. § 5,000  
Պոսթընի վերոյիշեալ Միթթարեան վարժարան — շէնքերին է նպաստ կատարուած է որչափ յատկացումը՝ նորակառուց Ակիեան շէնքին մէջ գտնուող Մատենադարանին համար գիրքեր զնկու նպատակով:

17.— Ամառնային շէնքերու կազմակերպիչ մարմիններուն, Յունաստան. § 30,000  
Յունաստանի մէջ Հայ մասնակներու և պատանիներու յատուկ ամառնային շէնքերու կազմակերպման և անհրաժեշտ պէտքերի զման համար:

18.— Կիլիկիոյ Կարողիկոսաբանին, Ամբիլիսա. § 10,000  
Անթիլիոսի գաղթականներն և Կարողիկոսաբանի Պիկֆայայի ամառանոցին մէջ անհրաժեշտ նորոգութիւններու համար:

19.— Ս. Անթուան Աւստրալիական Եկեղեցւոյ Մշակութային Ընկերակցութեան, Ֆրանսա. § 10,500

Սոյն յատկացումը կողմէ վերոյիշեալ ընկերակցութեան որպէսզի կարելի ըլլայ դարձնաստան մը կառուցումը՝ իրենց ամառնային շէնքերին կից:

20.— Համազգային Թատրոնախումբին, Պուրն Համալո, Լիբանան. § 10,000  
Համազգային Միութեան Պուրն Համալոի Թատրոնարանին կառուցման համար:

21.— Սփիւռքի հայկական վարժարաններուն. § 350,000  
Հիմնարկութեան ներկայ յատկացումը կատարուած է 1965/66 և 1966/67 դպրոցական տարեւընտեղներուն եւս շարունակելու համար նախորդ տարիներուն գործողուած ծրագիրը՝ որուն համաձայն Հիմնարկութիւնը կը հոգայ հայկական վարժարաններու մէջ ուսանող որոշ թիւով շրջաւոր աշակերտներու կրթամիջակները:

22.— Թեհրանի Հայոց Թեմական Խորհուրդին. § 6,000

- Յատկացում՝ ի նպատակ հայրենի լեզուի դաստիարակության շարքի մը հրատարակութեան:*
- 23.— Կիլիկիոյ Կաթողիկոսարանին, Անքիլիա. \$ 10,000  
*Կաթողիկոսարանի մասննազարանին նորոգութեան ու սարքաւորման համար:*
- 24.— Թարգմանչաց-Սվանեան Միացեալ վարժարանին, Պաղտատ. \$ 8,400  
*Սոյն վարժարանին կէք՝ Գալուստ Կիւլպէնկեան դարձմաստան համար զնուելիք ճէջք բէյքի կազմանի մը և այլ անհրաժեշտ զործիքներու սմբողջացման համար կատարուած յաւելուածական յատկացում:*
- 25.— Ելմիտմնի Կաթողիկոսարանին, Ելմիտմն. \$ 50,000  
*Էլմիտմնի կաթողիկոսարանին ի նպատակ սոյն յատկացումը եղան է հայազիտական հրատարակութիւններու մասնաւոր ծրագրի մը իրագործման համար:*
- 26.— Մաշտոցի Ամուան Մասննազարանին, Երևան. \$ 15,000  
*Արտասահմանէն մասնազիտական զիբքերու և հրատարակութիւններու հայթայթման համար:*
- 27.— Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիային, Երևան. \$ 15,000  
*Արտասահմանէն զիտական հրատարակութիւններու հայթայթման համար:*
- 28.— Պատմական Յուշարձաններու Պահպանման Հայկական Ընկերութեան, Երևան. \$ 20,000  
*Հիմնարկութեան սոյն յատկացումը պիտի որոճաւորուի Հայաստանի մէջ պատմական կոթողի մը վերանորոգութեան:*
- 29.— Համալսարանական կրթաքոչակներ. \$ 250,000  
*Համալսարանական կրթաքոչակներու համար յաւելուածական նոր այս յատկացումը կատարուած է որպէսզի կարելի ըլլայ զուացում տալ 1905/06 տարեշրջանին ներկայացող արժանաւորագոյն թեկնածուներուն:*
- 30.— Լիբանանի Իսլամական Ժողովրդական պարտիսուսին. \$ 7,750  
*Պարտիսուսի անդամներուն տարազներուն, յարգարանքին և բեժական զանազան սարքաներու հայթայթման համար:*
- 31.— Զմմառի վանքին, Լիբանան. \$ 11,250  
*Վանքին ձեռագիրները, թղթածրարներն ու հնութիւնները պարունակող նորակառոյց շէնքին կառուութեան համար:*

ԱՄՓՈՓՈՒՄ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ ԾԱՐԿ ԿՑՏԱՐՈՒԱԾ ՅԱՏԿԱՅՈՒՄՆԵՐՈՒ

Գումար՝ միջև 31 Դեկտեմբեր 1963 կատարուած յատկացումներու . . . . .	\$ 5,642,509
Գումար՝ 1 Յունուար 1964-էն միջև 31 Դեկտեմբեր 1964 կատարուած յատկացումներու . . . . .	\$ 1,476,900
Ընդհանուր գումար Հիմնարկութեան կողմէ միջև 31 Դեկտեմբեր 1964 կատարուած յատկացումներու . . . . .	\$ 7,119,409

ԳԱՂՈՍ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիզպն, 31 Դեկտեմբեր 1964.



«ՍԻՈՆ»-ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԸՆԴՈՒՄԵՆՆԵՆ ԲՆԱԿԱՆ ԲԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ  
 ԵՆՈՐՀԱԿԱՂՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- ✓ ARMENIAN MANUSCRIPTS IN THE FREER GALLERY OF ART (With 108 Plates) — Sirarpie Der Nersessian. Smithsonian Institution, Freer Gallery of Art, Oriental Studies No. 6. Presented by the Freer Gallery of Art. Washington, 1963, pp. 145.
- ✓ INTRODUCTION A LA LITTÉRATURE ARMÉNIENNE CHRÉTIENNE — Mgr. Karékine Sarkissian. Présenté par l'auteur. Paris, Le Mond Non Chrétien, 1964, pp. 59.
- ✓ THE MEMOIRS OF NAIM BAY (The Genocide of the Armenians by the Turks) — Aram Andonian. Documentary Series, Volume I. Reprinted 1964, with a new preface by The Armenian Historical Research Association. Printed in Great Britain, pp. 83.
- ARMENIA (An Abridged Historic Outline of Its Church and People) — Part I — «A Brief History of the Armenian Church». Part II — «A Brief Outline of Armenian History». Published and presented by the Diocese of the Armenian Church of North America. New York, 1964, pp. 64.
- LA QUESTIONE ARMENA NELLA POLITICA DELLE GRANDI POTENZE — Francesco Sidari. Presented by the author. Padova, 1962, pp. 322.
- ARSHILLE GORKY (The Man, The Time, The Idea) — Harold Rosenberg. Presented by the author. New York, 1962, pp. 144.
- POEME BIBLIQUE DE HOVHANNES CHIRAZ — Traduit par Lucie Malkhassian. Présenté par J. A. F., Paris, 1964, pp. 15.
- OF POLITICIANS AND DIPLOMATS — Edited by P. K. Thomajan. Presented by the author. Roselle, N. J.
- ARMENIAN - AMERICAN COOK BOOK — Rose Baboian. Presented by the author. Boston, printed by H. H. Toumayan. 1964, pp. 292 plus Index.
- INNER BLOOMING — Rev. Torkom Saraydarian. Presented by the author. Los Angeles, 1964, pp. 16.
- RAW - EATING (A General Survey) — Aterhov (Arshavir Ter Hovhannesian). Presented by the author. Teheran, 1963, pp. 53.
- PSYCHOLOGY OF THE CHILD IN THE CLASSROOM — Don C. Charles. Presented by the author. New York, 1964, pp. 86.
- WORLD BANK AND IDA — International Development Association. Washington, U. S. A., pp. 91.
- EIGHTH ANNUAL REPORT 1963 - 1964 — International Finance Corporation. Washington, U. S. A., pp. 56.
- PRIVATE DEVELOPMENT FINANCE COMPANIES — A study prepared by the staff of International Finance Corporation, Washington, D. C., 1964, pp. 15. Presented by the International Bank.
- ✓ ANDRE DZIERZYNSKI — Upper Grosvenor Galleries, 1964.
- The League of Red Cross Societies present the following:
- a) RELIEF TO ALGERIAN REFUGEES — pp. 38.
  - b) ANNUAL REPORT — 1962, pp. 44.
  - c) ANNUAL REPORT — 1963, pp. 56.
  - d) HENRY DUNANT AND THE RED CROSS — A Bibliography. Pp. 18.
- NACIONAL FINANCIERA, S. A. Informe Annual Correspondiente a 1962. Mexico, D. F., 1963, pp. 271.

# « Ս Ի Ո Ն » Կ Ը Ն Ո Ւ Ի Ր Ե Ն

## ԵՐՈՒՍԱՂԷՄԷՆ

Գեղը. Ց. Հայրիկ Արքեպ. Առյաննան՝ վասպուրականի Հայր. Միսրեան, Պէշրաք

Գեղը. Ց. Սուրեն Արքեպ. Քէմհաննան՝ Տիար Եղաւարդ Պէմլիաննին, Պոլիս

Գեղը. Ց. Նորայր Եպ. Պողարեան՝ Պողարեան Գրատան, Հալւալ

Տիար Հարօլտ Աղամաննին, Տօրլէտքըը

Հոգը. Ց. Եանէ վրդ. Անէման՝ Օր. Մեյիմէ Գօվաննեաննին, Պրիւսէլ

Հոգը. Ց. Մաշտոց վրդ. Բարիլուսեան՝ Արժ. Ց. Խայիկ Քենյ. Գեբմաննիկեաննին, Հալւալ

Տիար Մովսէս Խայիկեաննին, Նիւ Ետրք

Տիար Սարգիս Էֆսիկեաննին, Նիւ Ետրք

Հոգը. Ց. Կիրեղ վրդ. Գարիկեան՝ Տիար Միսրէար Գարիկեաննին, Նիւ Ետրք

Հոգը. Ց. Ներսէս վրդ. Բազուկեան՝ Օրդ. Երանուհի Օհանեաննին, Տրանա

Տիար Սարգիս Բազուկեաննին, Պէշրաք

Տիար Պետրոս Գարապաշեաննին, Պէշրաք

Հոգը. Ց. Արշակ Արք. Խաչատուրեան՝ Հոգը. Ց. Ժիրայր Արք. Թաշեաննին, Գանատա

Տէր և Տկն. ձէյմա Գարիկէլին, Գալիֆորնիա

Տիար Հեճրի Գալայեաննին, Նիւ Ետրք

Հոգը. Ց. Մամուէլ Արք. Աղոյեան՝ Տիար Արտուազը Աղոյեաննին, Ֆրէզնօ

Հանի Աշոտ և Սուրէմ Յակարեաննեաննին, Երևան

Տիար Յովսէփ Եամիլեաննին, Երևան

Հոգը. Ց. Վանան Արք. Թօֆայեան՝ Տիար Ժիրայր Ամանեաննին, Պէշրաք

Տիար Յակոբ Հազէշեաննին, Թրիֆոյի

Բարը. Յովհաննէտ Սրկ. Այվազեան՝ Տիար Յարաքիմ Այվազեաննին, Պէշրաք

Ուրարակիր Տրց. Տիրան Մամուրեան՝ Տիար Մեյիմէ Մամուրեաննին, Ամերիկա

Ժառ. սան Եղիա Պալիօզեան՝ Տիար Ներսէս Պալիօզեաննին, Հալւալ

Ժառ. սան Թորոս Մկրտիչեան՝ Տիար Նշան Մկրտիչեաննին, Հալւալ

Տիար Ստեփան Մկրտիչեաննին, Բագրատ

Օրդ. Հոփսիմէ Զարգեաննին, Հալւալ

Ժառ. սան Յովհաննէտ Ազնեան՝ Տիար Գրիգոր Ազնեաննին, Հալւալ

Ժառ. վարժ. ի սաներ՝ Տիար Մովսէտ Ճանոյեաննին, Միչիկըմ

Տիար Մուրատ Մանուկեան՝ Տիար Միքիլոս Գալպիեաննին, Լանուան

Օրդ. Նուարդ Եալիեան՝ Տկն. Արափի Մոյիմոյիմ, Իրլանտա

Տիար Էլիա Զօրպանեան՝ Տիար Յ. Թօմպալազեաննին, Գանատա

## ԲԵԹՎԵՆԷՄԷՆ

Հոգը. Ց. Մեսրոպ վրդ. Տեփոյեան՝ Գեղը. Ց. Տանատ Արքեպ. Ուրվալեաննին, Պէշրաք

Տիար Շիւքրի Մուրատեաննին, Գամիլի

Արժ. Ց. Գրիգոր Քենյ. Աւագեան՝ Տիար Յակոբ Յակոբեաննին, Լուս Աննէլըս

## ԱՄՄԱՆԷՆ

Հոգը. Ց. Անուշուան վրդ. Զգրանեան՝ Տիար Երուանդ Մանուկեաննին, Հալւալ

Տիար Արշակ Սարգիսեան՝ Տիար Հրանդ Նագգաշեաննին, Գագա

## ԱՄԵՐԻԿԱՅԷՆ

Արժ. Ց. Արսէն Քենյ. Աշնեան՝ Տիար Յակոբ Յարաքիմեաննին, Ֆրէզնօ

Արժ. Ց. Վարդան Քենյ. Աւագեան՝ Տիար Տիգրան Պազայեաննին, Նիւ ձըրքի

Օրդ. Խանըմ Սարգիսեան՝ Տիար Մարտիրոս Գարրիլեաննին, Սան Ֆրանցիսկօ

Ֆրէզնոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Մատնեալարաննին

Ֆրէզնոյի Հանրային Մատնեալարաննին

Տիար Պետրոս Գոննոյեան՝ Միքայա Արք. Լափանեաննին, Լուս Աննէլըս

Տկն. Աննա Ռիլիքմաննի՝ Տկն. Սուլթան Եսաուփեաննին, Նիւ Հէմքշայր

Տիար Մովսէտ Ճանոյեան՝ Տիար Յակոբ Ճանոյեաննին, Միմէտարալիս

Օրդ. Էլիզապէթ Տաւուսեան՝ Տիար Խայիկ Պարաւանեաննին, Մասաչուսէց

## ՀՆԴԿԱՍՏԱՆԷՆ

Գեղը. Ց. Հայկազուն Արքեպ. Արքանեաննան՝ Տիար Հայկ Օհաննէսեաննին, Գանիլր

Տիար Անուշուան Սիմոնեաննին, Պէշրաք

## ՅՐԱՆՍՍՅԷՆ

Գեղը. Ց. Սերափէ Արքեպ. Մանուկեան՝ Տիար Արշակ Սարգիսեաննին, Ֆրէզնօ

Տիար Մարութ Յովհաննէսեաննին, Մանթրիպոլտօ

Հոգը. Ց. Դանիք վրդ. Սահակեան՝ Տիար Վահան Սրիփթըննին, Կալիպառ

Հոգը. Ց. Արսի Արք. Շիրվանեան՝ Տկն. Պանրի Գիքթէիմ, Հալւալ

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
Ն. Վ. Հիւսէյն Քազաւորի կողմէ Պատրիարք Ս. Հօր շնորհում շխանակի հրովարտակին պատմէք	2
Քարգամուրթին Ն. Վ. Քազաւորի հրովարտակին	8
Հազարդագրութիւն	4
Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր Եննոյեան Պատգամը Բեքրեհէտի Սուրբ Այրէն	5
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
«Հիւսիսային Կողմն Աշխարհի»	8
Աննալոյրնաց նուիրատուութիւն մը. Հ. Բ. Ը. Մ. Ի Նախագահ Տիար Ա. Մանուկեան կը կառուցանէ ժառնգ. և Ընծայարանի Յոր շէնքը	12
Բարեբար Տիար Յարութիւն Քաշառեան կը կառուցանէ Ամանի Եկեղեցին	14
Եղուարդ Մարտիկեան, Բարեբար Ս. Յակոբեանց Թանգարանին	16
Տեղեկագիր Ս. Յարութեան Տաճարի Հանգանակութեան Հիւսիսային Ամերիկայի Քեմէն Անբար	18
Առժամեայ Տեղեկագիր Ս. Յարութեան Տաճարի Հանգանակութեան Ամերիկայի Քեմէն Անբար	23
Կոչ Ամերիկայի մեր սիրեցեալ ժողովուրդին	26
Յատուկ բարեբարներու ձօնաւած յիշատակարաններ Ատենագրութիւն Ս. Յարութեան Տաճարի Նորագութեան Կեդրոնական Յանձնախումբի Նիստին	28
Ս. ԳՐԱԿԱՆ	
Ռտարականը	34
«Formgeschichte» Մէրոսը	38
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
Մեր վաճառքը	42
ՊԼՏՄԱԿԱՆ	
Հայ Երուսաղէմը Գարեբու Մէյէն	44
ԳՐԱԿԱՆ	
«Արեւելահայ Գրականութիւն» Սիմոն Սիմոնեան	48
Շնորհաւորական Նամակ Ամենայն Հայոց Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. վազգէն Ա. Վեհափառէն	51
Շնորհաւորական Նամակ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Խորէն Ա. Վեհափառէն	52
Շնորհաւորական Նամակ Հ. Բ. Ը. Միւրեան Նախագահ Տիար Ալեքս Մանուկեանէն	52
Ն. Սրբութիւն Պօզու Զ. Պապի Շնորհաւորական Հեռագիրը և Պապական Նուիրակի Նամակը՝ Լանգախայի Ընծայման Առիթով	53
Շնորհաւորական Հեռագիրներ	54
Ս. ՅԱԿՈՒԲԻՆԵՐՄԷՆ	
Իկեղեցական-բնմակամբ	55
Պաշտօնական	57
Մշակութային Երկոյ	58
Ձեկոյց Գայուստ Կիւլլէնկեան Հիմնարկութեան	59
Յանկ հիմնարկութեան և Գ. Կիւլլէնկեան Մատենադարանին Նուիրում Գիրքերու	62
Յանկ 1965-ի «Սիոն»ի Նուիրատուներու	63
Բովանդակութիւն	64

«Սիոն»ի վերաբերեալ ամէն թղթակցութիւն և առաւում կատարելի հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF 'SION',  
P. O. BOX 4001, JERUSALEM - JORDAN.

«Սիոն»ի տարեկան բանձնեցինն է Ամերիկայի համար՝ 5 Տոլար  
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սլեքիլին

صدرها - بطريفة الأزمن الارثوذكس المدير والمحرر المؤول - صاحب النيافة رئيس الاساقفة هابكارون أبراهيان  
يناير - فبراير 1965  
طبع في مطبعة دير الارمن - القدس  
المعد 1 - 2